



12  
Dr. B. 1570. b. 2  
Archibald, King of Scotland.

Літні

заслуги та заслуги  
відомих в Україні та  
у світі письменників

1863 р. № 714 Зб.

Окін

Друкарська  
праця відомих

Александра

Александра

1578-62

39

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
Կ Յ Հ Ա Տ Ա Կ

200 ₣ ՅՈՒՂԱԲԵՐ

ՄԵՐՈԲՅԱՆ - ԻՆՃԻԿՅԱՆԻ

Կ 23-Ն ՀՈՒՆՎԱՐԻ 1929 թ.

ԹԻՖԼԻՍ

Կ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՎՈՐ Ա 142,

Ա 265 Հ Ա Մ Ա Խ Ա Տ Օ Ս 1572-162

Թ Ա Խ Ե Բ Ե Ն Ա Խ Ա Բ Ի Ե

Ա Ճ Խ Ա Բ Հ Ա Բ Ա Խ

Յ Ո Ր Ո Ւ Մ Ճ Ա Ո Բ Ի Ն Ն Ա Խ Ի Ջ Ա Ղ Ա Գ Վ Ս Մ Ո Ր Ի Ծ Հ

Խ Ա Խ Ո Ր Մ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ :

Ե Կ Դ յ Ղ Գ Ս Կ Ո Ր Ո Ր Կ Ե Լ Ե Պ Ո Շ Ո Ր :


Ե ւ Ե ղ դ յ Ղ Գ Ս Գ լ Ա Խ Ա Խ Ո Ր Կ ա ս տ ո ր կ ա ս տ ո ր :

Յ ա ւ Ե լ ա լ լ ի ն ի և յ ա ւ Ե լ ո ւ մ է յ ա ղ ա գ ս  
ի ա ղ ո ւ ց ՚ ի չ ե ա ն ն ե ա ն ո ւ ց ՚ ի զ բ ո ւ մ ա ն  
մ ո ւ մ ա ն ո ւ ց ՚ ի շ ա ր ա ն ո ւ ց ՚ :

Ա շ խ ա տ ա ս ի ր ե ա լ ՚ ի հ ա յ ր ի ա ւ ա տ ո ւ ր վ դ պ է  
ս ի ւ ր մ է լ ե ա ն ՚ ի մ ա ր ա ն ո ւ է գ ե լ յ ա ր գ ո յ  
Մ ի ս ի թ ա ր ա յ մ ե ծ ի ա բ բ ա յ ի :

Յ ա դ դ ն . 1788 . ՚ ի Փ ե տ ր վ ա ր ի . 15 :  
Ե յ ւ ՚ ի Ա ռ ա խ ա ն ո ւ է ն հ ա յ ո ւ . ո ւ մ լ ի ։

Դ հ ա յ ր ա պ ե տ ո ւ թ ե ն յ ն ՚ ո ւ կ ա ս ո ւ  
հ ա յ ո ւ զ ա թ ա ւ լ ի կ ո ս ի :



Դ Ա Ե Ն Ե Տ Ի Կ

՚ ի տ ո վ ա ր ա ն ի յ ո վ հ ա ն ո ւ թ ի ա ց ե ա ն ։

Հ ր ա մ ա ն ա ս ա մ ա ն ա ս ա մ ա ն ա ս ա մ ա ն ։

Հ ա յ ր ա պ ե տ ո ւ թ ե ն յ ն ՚ ո ւ կ ա ս ո ւ  
հ ա յ ո ւ զ ա թ ա ւ լ ի կ ո ս ի :



800 2 2 3 1  
d'Inventaire de la bibliothèque  
de l'Académie des sciences  
de Paris, 1782.  
Tome 100.  
Souscription à la vente  
des ouvrages de l'Académie  
des sciences de Paris, 1782.  
Tome 100.  
Souscription à la vente  
des ouvrages de l'Académie  
des sciences de Paris, 1782.  
Tome 100.  
Souscription à la vente  
des ouvrages de l'Académie  
des sciences de Paris, 1782.  
Tome 100.

ՖԻԴ.Ա.ԲԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՆԴԻԿԱՑԻՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
1929 ՀԱՅ

## ՅԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Ուշակետ մեր ազգին մէջ տպած գրաքառ թը-  
ռաբանութիւն մը ելաւ, որ երկար ու տեղն  
ի տեղը թունաբանական արհեստին վրայ լա-  
ւասկէս գրած է, բայց գրաքառ ըլլալով, բա-  
զումք չեն կրնար խօլայ ու շիտակ հասկրնալ:  
Ընորհամար շատ մարդիկ կըթաղձային՝ որ աշ-  
խարհաբառ լեզուաւ մէկ համառօտ թունա-  
բանութիւն մը ըլլայ, որ աւելի խօլայ հաս-  
կրնան, թէ սորվօղները, և թէ սորվընօղ-  
ները. և մենք ալ տեսնելով, թէ հարկաւոր  
է աս թունաբանական ուսումը, պատշաճ տե-  
սանք մէկ համառօտ թունաբանութի մը շինել  
աշխարհաբառ լեզուաւ: Որպէս զի ասոր վրայ  
վարժելով, մէկ գուռ մը կըլլայ աս նաև գրա-  
քառ. թունաբանութեր, որ խօլայ ու շիտակ  
հասկրցունի:

Եւ թէպէտ դժունար եր հաբառ լեզուաւ այս-  
պիսի նիւթոց վրայ խօսիլ, մանաւանդ՝ որ մեր  
ազգին մէջ ալ շատ տարբեր, ու զանազան աշ-  
խարհաբառ կերպ կայ խօսելոյ, և գրեթէ ամ-  
մէն քաղաք, կամ ամմէն գաւառ մէկ զմէկէ  
տարբեր կըխօսին. բայց մենք միջակ կերպով  
ջանացնք գրել, որ բազումք խօլայ կարե-  
նան հասկրնալ: Եւ տեղիս տեղիս նաև տաճկի  
բառեր բանեցուցինք, որ գրեթէ ամմէնուն  
հասկանալի է:

Միայն սիտք է զիտնալ, որ մէկը ասոր առ-  
Ա 2 ջի

ջի գրածները չիմացած, ու չարված, վերջինն  
ները կարդայ նէ, հիշ բան չի հասկընար, ու  
չիմանար, թէ և աշխարհաբառ ըլլայ. զերէ  
վերջի բանները առջիններէն կըկախոճի, ու առ-  
ջի կասոններով սորվելու է. Շնօրհամար մէկն  
որ կուղէ հասկընալ, կամ լաւ սորվիլ, կար-  
դաւ պէտք է կարդալ. առաջ առջի դրած բա-  
ները պէտք է սորվիլ, ետքը վերջինները:  
Դարձել՝ մէկն որ կուղէ առանց վարպետի սոր-  
վիլ, չէ թէ միայն պէտք է շատ անգամ կար-  
դալ. հապա գրելով ալ պէտք է փորձել. յթ  
թղթի վրայ բախամ գրել, ու հիսապ ընել ան  
կանոնով, ինչ որ մէջը դրած է. ամա թէ որ  
անանկ չընէ, գժուար է առանց վարպետի սոր-  
վիլ. Շայտափ համառօտ բանս ծանօթութեան  
բաւական է աս գործոյս: Եւ թէ որ վրխաղակ  
մը տեսնէ մէկը ասոր մէջը, ինդրեմք՝ որ ներէ  
մէկ գթութիւն. ասպա թէ օգուտ ինչ տեսնէ  
ասկից, այ չնորհակալ ըլլայ. յորմէ են ամե-  
նայն բարիք է:





# ԹՈՒԵՐԵՆԱՌԹՈՒԵՆ

ՀԱՄԱԲՈՅԱՆ

ԳԼՈՒԽԻ Խ. Բ.

Ի՞նչ է Առաջանութեց, ու ո՞ր է անց  
Գլուխուր ճառանցք :

**Q**ՈՒԵՐԵՆԱՌԹՈՒԵՆ ԹՈՒԵՆ, թ  
դ է կատամբէ արշեստ, կմ ուստումն,  
որ կըսորվցնէ, թէ ինչ է թիւը, և  
ի՞նչպէս պէտք է հիսապ ընել բախամով : Ի՞մ-  
մէն հիսապներուն կանոն կուտայ, որ ի՞նչ հի-  
սապ որ կուզէ մարդ՝ շիտակ ու խօլայ ձամբով  
կըգտնէ, Գլուխուր մասունք թունաբանուե ցրս  
են, դ գումար . հանումն, բաղմապատկուի, և  
բաժանումը : Ասոնց վրայ մէկ մէկ յօդուածով  
կըխօսինք ետքը :

Ի՞նչ է Ակաց :

**Ժ**արիւը դ համրանքը է բաղմութի մէկով չա-  
փած, կամ մէկով համրած, զէրէ թունով ամ-  
մէն բան կըհամրուի, ու շատութիւր, կմ քի-  
չութիւր կըձանացնի : Ամա մէկը թիւ չէ, զէրէ  
չեցրցնէր բաղմուի, հապա է սկսած ու մասն

Ճուռակ : Օ էրեւ ամմին թիւ մէկով կսկսի , ինչ  
ողէս մէկը երկու անգամ կրկնելով , երկուք կըլ-  
լայ . իրեք անգամ կրկնելով , իրեք կըլլայ , և ,  
տասնկ իմացիր ամմին համբանքը : Աւ համ-  
բանքը կըգրենք բախամով :

Բախամի գրերը , կամ նշանները տասն են ,  
ու ասոնք են :

○ . 1 . 2 . 3 . 4 . 5 . 6 . 7 . 8 . 9 :  
Արօն մէկ . Երիտաք . Երեք . չորս . հինգ . վեց . եօթը . ութը . ինը :

Առջի նշանը , որ եզ զրօ , ինքնիրէն մինակ  
դրած , հիշ բան մը չի նշանակէր , ամա ուրի-  
շի հետ միատեղ դրած առանց կետի , ինչպէս  
ուս 20 . կրփոխէ բախամին նշանակութիւր , ու  
չափը , դր 2 : մինակ՝ կընշանակէ երկու միայն +  
ամա առջեր զրօ դնելով այսպէս 20 . կընշա-  
նակէ քսան :

Այսպէս մէկալ բախամի գրերնալ մինակ մի-  
նակ դրած , կընշանակէն միայն զիրենց մէկիկ  
նշանակութիւնը . դր 2 երկու . 3 իրեք . 4  
չորս . ևայլն : Ամա թէ որ երկու իրեք բախամ  
մէկտեղ դրուժին կարդաւ մէկ տողի մէջ ա-  
ռանց կետի , անատենը կրփոխոնէի համբան-  
քին չափը ու նշանակութիւր : դր 46 . ասանկ  
դրած , չի նշանակէր չորս և վեց զատ զատ ,  
այլ քառասունը վեց :

Անոր համար առջի բախամը աջ ձեռքին կող-  
մէն , ու տողին վերջէն սկսած , կընշանակէ ըզ-  
պարդ մուռնիր . և կըսոնէի դաւոր : Ինկից ետքը  
երերդ տեղը դրածը կցըցնէ դատար , և կըսէի  
դատարոր : Երրդ տեղը դրածը կցըցնէ հարիսր-  
ուրը : Չըրդ տեղը դրածը կցըցնէ հապարտորը :  
Հինկերդ տեղը դրածը կցըցնէ դատը հապարտորը :  
Ա եցերդ տեղը դրածը հարիսր հապարտորը : Եր-

Համբանքի Հրայ :

7

Եօթներորդ տեղը գրածը մըլիօնառութը : Պը աս  
1325684 : 4 , Ե միաւոր . 8 , տասնաւոր . 6 , Հա-  
րիւրաւոր . 5 , Հազարաւոր . 2 , տասը Հազա-  
րաւոր . 3 , Հարիւր Հազարաւոր . և 1 , մի-

լիօնաւոր :

Վասնք կարգաւ գնենք դիմացնին զրօներով , որ  
լաւ իմացուի :

1	3	2	5	6	8	4	*	Ըլլու .
					8	0	*	ուլլուան .
					6	0	*	Հարիւր .
					5	0	*	հենգհաղար .
					2	0	*	խան հաղար .
					3	0	*	իրեն հարիւր հաղար .

Վագրած օրինակով յայտնի կերպնայ բախամնե-  
րուն տեղուանքը , և թէ անոնց որ տեղը որ-  
չափ շատութիւն կամ քիչութիւն կըցըցնէ , յայտնի  
կերպնայ : Վակից ետքը երբօր կըտեսնես մէկ  
համրանք մը ասանկ 5684 . իսկոյն կըսես , թէ  
աս ե հինգհազար վեցհարիւր ութսունը չորս :  
Ուրիշ համրանք ալ կընաս գիտնալ \* Պը աս .  
6670 . վեց հազար վեց հարիւր եօթանասուն :  
Խըրօր երկու իրեկը բախամի մէջ զրո ըլլայնէ ,  
թէպէտ ինքը բան չի նշանակէր անտեղը , ամա  
կըշատցնէ քովի բախամին չափը , Պը աս 8002 .  
որ Ե՝ ութը հազար երկու :

Ասեռն երկան համբանչին նշանակութիւն ըստը :

Եսբոր շատ բախամներ մէկ տեղ գրած կըլ-  
լայ մէկ տողի մէջ , գիտուար Ե՝ մէկէն իմանաւ  
ու ըսել անոնց համրանքին չափը , զո՞րօրինակ  
աս 125463618 : Վնոր համար կանոն մը տանք ,  
որ անոնց չափի խօլայ իմացուի , ու բառի :

Պիտք է սոռաջ աջ կողմէն սկսիլ համրել իրեք  
լիրեք բախամ . և ամմէն իրեք բախամէն ետքը  
գնել մէկ նօխտայ մը , ինչո՞ւն հառնի ձախ  
դիու դրած առջի բախամը . ու աս ձախ դիու  
եղած վերջի մասը , երբեմն երեք բախամ կըմը-  
նայ , երբեմն երկու և երբեմն մէկ : ինչպէս  
վարի դրած օրինակները յայտնի կցըցնեն :

125, 463, 618:

Աս ամմէնը իրեք մաս եղաւ , և ամմէն մէկ  
մասը՝ ունին իրենց մէջը հարիւրաւորը . տաս-  
նաւորը , ու միաւորը : Ի՞հայն աս ֆարզը ունի  
որ առջի մասը աջ դիէն չունի իրեն մէջը հա-  
զար . անկից ետքինը հազարաւոր է . տահա ան-  
կից ետքինը միլիոնաւոր է : Ուստի ձախ դիէն ,  
այսինքն սու թարափէն սկսինք ըսել ան համ-  
րանքը : Հարիւր քսանը հինկ միլիոն , չորս հա-  
րիւր լաթսուննիրեք հազար , և վեց հարիւր  
տասնը ութը :

## Արէշ օրէնակ :

1, 265, 310 . Մէկ միլիոն երկու հարիւր վաթ-  
սունըհինդ հազար . իրեք հարիւր տասը :

Այսպէս ընելու է , թէ որ զրօներով ալ համ-  
րանք ըլլայ , դր 42 , 002 , 000 : որ է քառասուն  
ըներկու միլիոն , երկու հազար :

Ամա թէ որ քան զասնք աւելի երկան համ-  
րանք ըլլայ նէ , անժամանսակը ուրիշ կանոն  
պէտք է , որ լաւ իմացունի ու ըսունի . դր թէ  
որ ասանկ համրանք մը ըլլայ շատ բախամով ,  
35 , 361 , 823 , 215 , 634 :

Առաջ աջ դիէն սկսէ , ու 4 ին վրայ դիր օ:  
ետքը թնդ հինդ բախամ , ու վեցերորդին վրայ  
դր 3 ին վրայ դիր 1 : Ետքը թնդ հինդ բա-  
խամ ալ , և վեցերորդին վրայ դր 5 ին վրայ դիր

Համբանիքի վրայ :

9

2. և այսպէս թէ որ աւելի երկան ըլլայ , հինգ  
հինգ ըախամ թող , և վեցեղդին վրայ դիր 3 .  
4. և ասանկ ըրէ վերի դրած համրանքը :

35, 361, 823, 215, 634 :

Ի՞ն նշանները 1. և 2. որ գրինք 3 ին , ու 5  
ին վրայ , կրցընեն , թէ երբոր հասնիս 5 ըա-  
խամին , որուն վրայ 2. կայ , ալէտք է ըսել մի-  
լիօն անգամ միլիօն : և երբոր հասնիս 3 ըա-  
խամին , որուն վրան կայ 1. ալէտք է ըսել  
մէկ միլիօն : Ուստի վերի համրանքը այսպէս  
ալէտք է ըսել : Առսունը հինկ միլիօն անգամ  
միլիօն . իրեք հարիւր վաթսունը մէկ հազար ,  
ութ հարիւր քսաննէիրեք միլիօն , երկու հարիւր  
տասնը հինգ հազար , վեց հարիւր եռսունը չորս :

ԱՎԱՆ օրէնսդիր :

120, 502, 452, 002, 125, 415, 400

Այսինքն . Հարիւր քսան միլիօն անգամ մի-  
լիօն անգամ միլիօն . հինգհարիւր երկու հա-  
զար , չորս հարիւր յիսուններկու միլիօն ան-  
գամ միլիօն , երկու հազար հարիւր քսանը  
հինգ միլիօն . չորսհարիւր տասնըհինգ . հազար ,

չորսհարիւր .

Կամ ասանկ ըրէ . վեց վեց ըախամ զատէ մէկ  
զմէկէ , ու ներքենին դիր միլիօններուն չափիր .  
աջ կողմի առջի վեցին ներքել դիր 0 . երկդին  
դիր 1 . երրդին դիր 2 . ասանկ մինչեւ վերջը .  
և այնպէս խօլայ կրսունի համրանքին նշանա-  
կութիւր . ինչպէս թէ միայն վեց ըախամ զատ

դրած ըլլար . դր :

200120 413021 124050 210402



3

2

1

0

ԱՅՍ

Բայս է . Խարիւր հազար՝ հարիւր քսան  
միլիօն անգամ միլիօն անգամ միլիօն . չորս հա-  
րիւր տասներեք հազար , քսանը մէկ միլիօն ան-  
գամ միլիօն , հարիւր քսանը չորս հազար յի-  
սուն միլիօն , երկու հարիւր տասը հազար , չորս  
հարիւր երկու :

## Յ Օ Դ . Ա :

Խոնչ է գումարը , այսինքն Ֆէմը . և է՞նչպէս  
պէտք է գումար ընել :

**Գ**ումարը ցը Ֆէմը , որ գրաբառ կըսէն յաւե-  
լուն կմ գումարուն ան է , որ մէկ քանի  
համրանք մէկ մէկու վրայ զարնելով մէկ տեղ  
կըժողվէնք զամմէնը , որ կըլլայ մէկ համրանք  
մը . դր ըսենք թէ 5 . ու 8 . ու 7 , գումար  
ընենք , կըլլայ 20 :

Կըրբոր շատ համրանք կայ գումար ընելու , դր  
աս համրանքները . 563 . ու 142 . ու 2016 .  
պէտք է ասոնք անանկ մէկ զմէկու տակը գրել ,  
որ միաւորը միաւորին տակը գայ , տասնաւորը  
տասնաւորին , ու հարիւրաւորը հարիւրաւորին .  
և այլն . ինչպէս գրած է հոս .

• 563

Կըրբը տակը գիծ մը . ցը ըզզը	• 142
մը քաշէ ու սկսէ աջ ձեռաց գիէն	2016
ձեմ ընել ասանկ . 6 ու 2 . կընէ	մէմ . 2721
8 . 3 ալ . կընէ 11 : գի՞ր 1 անանց	
տակը գծէն վար . և 1 միտքդ պահէ , կամ	
ձեռքդ պահէ որ աւելցնէս ետքինին վրայ .	
Կըրբը մէկալ սրբան ըսկսէ գումար ընել ասանկ .	
ձեռքդ 1 կայ . օ 1 ալ . կընէ 2 . 4 ալ կընէ 6 .	
և 6 ալ կընէ 12 . գի՞ր 2 անսնց տակը . ու	
1 . ձեռքդ պահէ :	
Կըրբը մէկալ սրբան ալ	

գու-

գումար ըրէ ասանկ . ձեռքըդ 1 կայ . 1 ալ  
կընէ 2 . 5 ալ կընէ 7 : դիր անոնց տակը 7 :  
ետքը 2 ալ դիր տակը , որ կըլլայ ամմէնուն ձէմը  
լրման . 2721 :

ԱՅԼ օրինակ :

*Տօսուածութ*

1	Համրանքներն ալ աջ դիէն	5040
բակսէ գումար ընել ասանկ . 8 .	+ 302	
և 2 . կընէ 10 : գծէն վար դիր	1168	
0 . ու 1 ձեռքդ պահէ : Ետքը	3490	
1 ձեռքդ պահածըդ ու 9 , կընէ	ձէմ . 10000	
10 . 6 ու 4 ալ կընէ 20 : դիր		
գծէն վար 0 + ու 2 միտքըդ կմ ձեռքըդ պահէ :		
Ետքը մէկալ սրան գումար ըրէ . 2 ձեռքդ պա- հածդ . 4 ալ կընէ 6 . 1 ու 3 ալ կընէ 10 : դիր		
կէնէ 0 . ու 1 ձեռքդ պահէ : Ետքը վերջի սր- րան . 1 + ձեռքդ պահածդ . 3 ալ կընէ 4 . 1 . ու		
5 ալ կընէ 10 . դիր ան 10 գծէն վար . որ ամմէ		
նուն ձէմը կըլլայ լրման . 10000 :		

Երբոր ձէմ ընելու համրանք-	• 310
ներըշատ ըլլան , որ մէկ զմէկու	1200
ներքեւ գնելով տասը կմ տասնը	• 542
հինգ տող երկան ըլլան . ինչպս	2150
դրածէ դիմացը , անժամանակը ա	
ւելի խօլայ կըլլայ քիչ քիչ գու-	ձէմ . 4202
մոր ընել . առաջ մէկ քանի տող	312
միայն գումար ըրէ . ետքը մէկ	146
քանի տող մըն ալ ան ելած ձէ-	850
մին հետ գումար ըրէ . և այս-	ձէմ . 5510
պէս մէկալ մնացածները : Ու	126
են վերջի ձէմը կըլլայ բոլորին	804
ձէմ , ինչպէս հոգ ամմէնուն ձէմը	ձէմ . 6440
եղաւ . 6440 :	

12 Գալ ա յօդ ա ։  
Փորձ ։ այսինքն Անդադի , էամ Անդադի գումարին ։

**Ը**ատ կերպ փորձեր կան , որ անոնցմով կրնանք փորձել ըրած գումարնիս , թէ շիտակ են , թէ ծուռ . ամա որովհետև պազր փորձ կրնայ սխալի , ինչնով փորձը , պազրն ալ գտուար է , ու երկան ձամբով կրլւայ , ինչպէ Եօթնով փորձը . անոր համար հոս երեք փորձ միայն կրտսենք , որ ընելը խօլայ է , ու ստոյգը կցըցնէ :

**Ի**՞ո՞ջի փորձը աս է . որ գումար ընելէն ետքը , զատէ գըծով վերի առջի տողը համրանքին . ու մնացածը զատ գումար ըրէ . ետքը վերի զատած համրանքը ան ելած ձէմին հետ գումար ըրէ :

**Վ**ո վերջի գումարը պէտք է նման ըլլայ առջի բոլոր գումարին , թէ որ նման է՝ շիտակ է գումարը , թէ որ նման չէ , ծուռ է : Տես օրինակին մէջը :

ա	5 2 0 1	թ	5 2 0 1
3	2 5 0	3	2 5 0
1	0 2 5	1	0 2 5
4	0 2 0	4	0 2 0
Ֆէ	1 3 4 9 6	8	2 9 5
		5	2 0 1
Ֆէ	1 3 4 9 6		

Հոս ա օրինակին գումարը է 13496 : թ օրինակին առջի գումարը եղաւ 8295 . ասոր հետ գումար ըրինք վերի զատած համրանքը յթ 5201 . եղաւ լրան կէնէ 13496 . նման ա օրինակին բոլոր գումարին . ունտի առջի ըրած գումարնիս շիտակ է :

**Ե**րկու փորձն ալ աս է . գումար ընելէն ետքը զատէ կէնէ գծով առջի տողը , և միջի մնացածը զատ

զատ գումարը ըրէ՛ . որ պղտիկ կըլլայ քան զբու  
լորին գումարը . և աս գումարը հանէ՛ ան բոլու-  
րին գումարէն . ինչ որ մնայ նէ նման պիտի ըլլայ  
գծով զատած համրանքին : Դնենք օրինակ մը :

$$\begin{array}{r} \overline{\overline{w}} . \quad 2 \ 4 \ 6 \ 0 \\ 3 \ 4 \ 4 \ 0 \\ 2 \ 8 \ 8 \ 0 \\ \hline 8 \ 7 \ 8 \ 0 \\ 6 \ 3 \ 2 \ 0 \\ \hline \end{array}$$

$$\begin{array}{r} \overline{\overline{p}} . \quad 2 \ 4 \ 6 \ 0 \\ 3 \ 4 \ 4 \ 0 \\ 2 \ 8 \ 8 \ 0 \\ \hline 6 \ 3 \ 2 \ 0 \\ \hline \end{array}$$

մայ . 2 4 6 0 զատած թիւը :

Հոս առ օրինակին բոլոր գումարը եղաւ . 8780.  
Ետքը թ օրինակին միջինին գումարը եղաւ 6320.  
աս երբոր հանեցինք բոլորին գումարէն , մնաց  
2460 . նման վերի զատած համրանքին . ուստի  
շիտակ է առջի գումարը : Առ առանց երկու ան-  
դամ գրելու ալ կըլլայ փորձել :

$$\begin{array}{r} \overline{\overline{z}} . \quad 2 \ 4 \ 6 \ 0 \\ 3 \ 4 \ 4 \ 0 \\ 2 \ 8 \ 8 \ 0 \\ \hline 8 \ 7 \ 8 \ 0 \\ 6 \ 3 \ 2 \ 0 \\ \hline \end{array}$$

հանէ՛ վերինէն :

Էլուայ . 2 4 6 0 զատած հմբնէը :

Խըլորդ փորձը աս է : Գրումար ընելէն ետքը դար  
ձի՞ր նօրէն գումար ըրէ ձախ դիէն ըսկսէ վերէն  
վար գալավ . և ինչ համրանք որ ելլէ՝ ամմէն ալ  
դի՞ր տակը առանց միտքդ բան պահելու . միայն  
թէ միաւորը միաւորին տեղը և տասնաւորը տաս-  
նաւորին տեղը դի՞ր : Խնչող կրտեանես աս օրինա-  
կին մէջ :

Թ.	2 5 1 0 4	Բ.	2 5 1 0 4
	8 6 5 9 0		8 6 5 9 0
	6 7 4 2 8		6 7 4 2 8
Ճէմ	1 7 9 1 2 2	1 6 8 0 1 2	
		1 1 1 1	
		Ճէմ	1 7 9 1 2 2

Հոս առ օրինակը հասարակ կերպով ըրինք գումար ամառ և օրինակը ձախ դիման վերէն վար գալով ասանկ 2. 8. ու 6. կընէ 16. դրինք ան սրբային տակը 6. և 1. ետևէն տասնաւ որին տեղը կատքը մէկալ սրբան ըրինք ասանկ 5. 6. և 7. կընէ 18. դրինք 3 անոր տակը և 1. 6 ին տակը ասանկ ըրինք մինչև վերջը :

Լաքը երկու տող ելած համրանքը գումար ըրինք եղաւ նոյն գումարը, ինչ որ էր առ օրինակին գումար . ց 179122 : ուստաի շիտակ էր առջի Ճէմը :

Խնջողէս պէտք է գումար ընել, երբոր խորանաշին հէտ ժըյ ու սրակ էլլայ . համ հօխային հէտ արէմ էլլայ . համ ասոնց նման խորաք ու մոնաք բան մէն ուն էլլայ :

Սանկ համրանքներն ալ ան կանոնով պէտք է գումար ընել, ինչ որ վերը ըսինք . և անոնց մէ զատ երկու բան ալ պէտք է դիմանալ . Ո՞եկ մը որ կարգաւ դնելու ատենը մէկ բանը մէկալ բանին հետ չիսառնել . ց փարան խոշին ներքեւ չիգնել, և ստակը փարային ներքեւ չի դնել, այլ խոշները խոշներուն ներքեւ դնել . և փարաները փարաներուն ներքեւ դնել . և այսպէս ամմէն սոյ բան իրեն սոյ բանին ներքեւ դնել :

Երկրորդ՝ պէտք է սլատիկ բանէն ըսկիսիլ գումար ընել,

ընել, թառաջ ստակները պէտք է գումար ընել.  
 ետքը փրն, ետքը խոշը : Եւ երբոր ստակները  
 գումար ըրիր, փարան մէջէն հանէ, ու մնացած  
 ստակը դիր գծէն վար : Եւ հանած փարան փա-  
 րաներուն հետ գումար ըրէ : Այսպէս փարային  
 մէջէն ալ խուռուշը հանէ . ու մնացած փարան  
 դիր գծէն վար . և հանած խոշը խոշներուն հետ  
 գումար ըրէ : Ասանկ ընելու է ամմէն խոշոր ու  
 մանտր բան, երբոր մէկտեղ գումար պէտք ըլլայ  
 ընել : գնենք հոս օրինակ :

Խոհանոսակ :	Գր :	Ապաէ :
5 0 0 .	1 5	2
6 5 0 .	2 5	1
2 1 2 .	3 0	2
Տէմ . 1 3 6 3	3 1	2

Առաջ պղտիկէն ըսկանք գումար ընել, թառա-  
 կէն, ասանկ, 2 . 1 . ու 2 . կընէ 5 . թի 1 փրն ու  
 2 ստակ + 2 ստակը դրինք գծէն վար . և 1 փրն  
 միտք պահեցինք :

Ետքը փրն գումար ըրինք, որ միտք պահած  
 փըլին հետ եղաւ 71 փարայ . թի 1 խոշ + ու 31 .  
 փրն . 31 փրն գծէն վար դրինք, և 1 . խոշ միտք  
 պահեցինք :

Ետքը խոշներն ալ գումար ըրինք ան մէկ խոշին  
 հետ, եղաւ բոլոր գումարը . 1363 խոշ + 31 փրն .  
 և 2 + ստակ :

( Օրբեակ գումարը ընելուս օրը սահմանը ու թարիսէննա :

օր .	սահման .	թարիս"
2 1 0	1 8	4 0
2 6	8	5
1 3 0	2 1	3 8
<hr/> Ճշմ. 3 6 8	0 0	2 3

Առաջ թարիսէները գումար ըրինք , եղաւ 83 . թարիսէ . յթ 1 . սահման . ու 23 թարիսէ . զէրէմ 60 թարիսէն 1 սհմէ : դրինք գծէն վար 23 : և 1 . միտք պահեցինք :

Ետքը սահմաները գումար ըրինք և միտք պահման սահմանվ , եղաւ 48 . որէ 2 օր . ու հիշ սհմէ չեւելցաւ . անորհամար օ դրինք գծէն վար : Ետքը օրը գումար ըրինք ան 2 օրնան հետ , եղաւ բոլոր գումարը 368 օր . և 23 թարիսէ :

( Օրբեակ գումար ընելու հօխան ու դրէմնէ :

հօխայ :	դրէմն :
• 2 5	1 0 0
1 6 0	• 5 0
• 1 4	3 0 0
<hr/> Ճշմ. 2 0 0	5 0

Հոս տրէմին գումարը եղաւ 450 տրէմ . յթ 1 . հօխայ . ու 50 տրէմ . դրինք գծէն վար 50 : Ետքը ան 1 հօխան մէկալ հօխաներուն հետ գումար ըրինք , եղաւ բոլորին գումարը 200 հօխայ , ու 50 . տրէմ :

Այս գումարներուն փորձը կըլլայ վերի դրած առջի փորձին պէս . յթ գումար ընելէն ետքը զատէ առջի տողը . և միջի մնացածը զատ գումար ըրէ , ետքը վերի զատած տողը ասորհետ գումար ըրէ :

ըրէ . որ ասկից ելած գումարը նման պիտի ըլլայ  
առջի բոլոր գումարին հետ . դր փորձենք վերի  
դրած օրինակը :

հօխայ . արևմ :

2 5	1 0 0
-----	-------

1 6 0	5 0
-------	-----

1 4	3 0 0
-----	-------

Ճէմ ամենում .	2 0 0	5 0
---------------	-------	-----

Ճէմ մքանին .	1 7 4	3 5 0
--------------	-------	-------

Վերե ղառածը ,	2 5	1 0 0
---------------	-----	-------

Ճէմ վերջե ,	2 0 0	5 0
-------------	-------	-----

### Յ Օ Դ . Բ .

Ի՞նչ է հանումը . այսինքն վեսաթը , իմ ըլլաման .  
և ի՞նչպէս պէտք է հանումը ընել :

անումը ցա հանումը կմ ըլլաման . որ գրաբառ  
կըսէի բարձունք է ան , որով պզտիկ ու քիչ  
համրանքը կըհանենք մեծ համրանքէն . ինչպէս  
4 ը հանենք 6 էն , կըմնայ 2 :

Եւ հանումը ասանկ պէտք է ընել : Ի՞ւած գի՞ր  
մեծ համրանքը , ու անոր տակը պզտիկ համրան-  
քը . ամա այնպ որ միաւորը միաւորին տակը ըլլայ ,  
տասնաւորը տասնաւորին ու հարիւրաւորը հարիւ-  
րաւորին , եւ : Ետքը տակը գիծ մը քաշէ , ու  
ըսկաւ աջ ձեռաց դիեն վարի համրանքը հանել  
վերի համրանքէն ասանկ .

մէծ համրանք . 1 4 6 7 5 8 9

պկատիկ համրանք . 3 1 2 4 6 5

մնացածը . 1 1 5 5 1 2 4

B

Ի՞ւած

84/3-57



կամ 5 ը՝ հանեցինք 9 էն, մնաց 4 • դրինք 4  
դժէն վար անոնց տակը: 6 ը հանեցինք 8 էն, մնաց  
2 • դրինք վարը 2 • 4 ը հանեցինք 5 էն, մնաց  
1 • դրինք վարը 1 • ասանկ ըրինք մինչև վերջը • և  
մնաց աս 1 1 5 5 1 2 4 :

**Ե**րբոր պատիկ համրանքին մէջգտնի պազը մէջ  
բախամ քան զվերինը • կամ վերի մէջ համրան-  
քին մէջ գտունի օ • որ գտուար կրլայ վարինը վե-  
րինէն հանել • անատենը վերինին վրայ 10 • աւել-  
ցուր մտքովզ, փոխ առնելով ան 10 ետևի բա-  
խամէն • և անանկ վարինը վերինէն հանէ: Ետ-  
քը ան վերի ետևի բախամէն, ուստի որ փոխ ափիր  
10 • պակսեցուր մէկ մը • կամ վարի ետևի բախա-  
մին վրայ եւելցուր մէկ մը • ու վերինը անանկ  
թող ինչպէս որ է նէ • ու այսպէս հանէ վարինը  
վերինէն :

**Օ** ար օրինակ՝ դնենք թէ մէկը ուրիշին տուներէ  
18024 խուշ • անկից առերէ միայն 1 չ 4 3 6, խուշ-  
հիմա տեսնենք թէ ինչ առնելիք մնացերէ:

մէջ համրանչ •	1 8 0 2 4
պատիկ համրանք •	1 5 4 3 6
հասցածը •	2 5 8 8

**Վ**ա այսպէս ըրինք • 6 ը մէջ ըլլալով քան դ 4,  
ըլլար հանել անկից • անորհամար 4 ին տունինք  
10, եղաւ 14: անատենը 6 ը հանեցինք 14 էն,  
մնաց 8 • ինչպէս դրած է տակը: Ետքը վերի 2 էն  
մէկ մը՝ պակսեցնելուն տեղը, վարի 3 ին մէկ մը  
եւելցուցինք և վերինը թողուցինք 2 • զերէմ ա-  
սանկ աւելի խօլայ է, և քանը մի և նոյն է: Ուս-  
տի վարի 3 ին տունինք 1, որ եղաւ 4: աս 4 նալ  
2 էն չելլէր, 12 էն հանեցինք • մնաց 8: Ետքը  
վարի 4 ին ալառնինք 1 • եղաւ 5: աս 5 ը ըլլար  
հա-

6  
1  
8  
2

Հանել օ էն , դրինք մտքով 10 , ու անկից 5 ը՝ հանեցինք , մնաց 5 . ինչպէս դրած է տակը : Ետքը 5 ին տունինք 1 . որ եղաւ 6 . աս 6 ը՝ հանեցինք 8 էն , մնաց 2 . 1 ը՝ հանեցինք մէկէն բան չի մնաց : ուստի բան շիդրինք տակը : միայն մնաց առնե-

լիք . 2588 խուշ :

**Ա**ւրիշ խօսայ ձամբայ մը կայ տօտանկ համրանք ները հանելու . դր դնենք ան վերի օրինակը .

Երար կրտեսնես ,	թէ 6 ը ,	հջ .	1 8 0 2 4
4 էն չելցէր ,	նայէ թէ 6 էն	պատիէ .	1 5 4 3 6
ինչունան 10 երթալու քանի			
կայ ,	կրտեսնես որ 4 կայ .	հայ .	2 5 8 8
աս 4 ը վերի 4 ին հետ կընէ			

8 . դիր տակը 8 : Ետքը 3 ին տուր 1 . որ ըլլայ 4 . նայէ թէ 4 էն ինչունան 10 երթալու քանի կայ , 6 կայ . աս 6 ը վերի 2 ին հետ կընէ 8 . դիր վարը 8 : Ետքը 4 ին ալ տուր 1 , որ ըլլայ 5 . նայէ թէ 5 էն ինչունան 10 երթալու քանի կայ , 5 կայ . դիր վարը 5 :

**Ա**երջը 5 ին ալ տուր 1 , որ ըլլայ 6 : աս հանէ 8 էն , կընայ 2 . ինչպէս դրած է տակը : Ետքը 1 ը հանէ մէկէն , բան չի մնար . ուստի կընայ լը ման . 2588 :

(Օրինակ մը դնենք , որ ցըցնէ թէ հռոմ քաղաքը քանի տարի առաջ շինունած է քան զծնունդ քի . հռոմ քաղաքը քանի որ շինուներէ մինչեւ հիմոց է տարի . . . . . . . . . . . . 2 5 3 7	իսկ քնի թունականը է տարի . . . . . 1 7 8 8
	իլինայ .

7 4 9

**Ի**ս ալ այնպէս ըրինք . 8 էն ինչունան 10 երթալու 2 կայ . 7 ալ կընէ 9 . դրինք տակը 9 : Ետքը մէկալ 8 ին տունինք 1 , եղաւ 9 . 9 էն ինչունան 10 երթալու 1 կայ . 3 ալ կընէ 4 . դրինք տակը 4 :

B 2 kmt.

Ետքը 7 ին ալ տունքնք 1 , եղաւ 8 . 8 էն ինցուան  
10 երթալու 2 կայ . 5 ալ կրնե 7 . դրինք տակը  
7 : Ա երջը 1 ին տունքնք 1 մըն ալ , եղաւ 2 . եր-  
կուքը 2 էն հանեցինք , բան չեւելցաւ : Եւ մնա-  
յածը եղաւ 749 . որ այսչափ տարի առաջ շինուե-  
րէ հումք քաղաքը :

**Ո**ւէ որ պղտիկ համրանքին մէջը գտուի օ , որ  
բան վի նշանակէր . վրայի եղածը թէ զրո ըլլայ ,  
թէ բախամ , ան դիմ գծին տակը , առանց բան  
հանելու անկից : Ա մա թէ որ վարի օ ին պէտք  
ըլլայ մէկ մը եւելցնել պտճռաւ առջի բախամին  
որուն վրայ . 10 մոքով եւելցուցինք , անատենք  
պէտք է 1 հանել վերի բախամէն , և անանկ դնել  
գծին տակը : զոր օրինակ աս դրած օրինակին մէջ  
կերևնայ :

Եծ համրանք .	8 5 0 2 0
պղտիկ համրանք .	5 0 2 0 0

մասնածք .	3 4 8 2 0
-----------	-----------

Փարձ . այսինքն նէրձիուէ , էամ նէրադէ հանման :

**Ե**րբոր մէկ համրանք մը կը հանենք մէկալէն .  
պէտք է փորձել , թէ շիտակ է թէ ծուռ . Ա ո՞ջի  
փորձը կրլայ գումար ընելով . յու երբոր հանելը  
կը ըսմըննաս , տակը գիծ մին ալ քաշէ , ու մնա-  
յածը պղտիկ համրանքին հետ գումար ըրէ : Եր-  
բոր ելած գումարը նման ըլլայ վերի մեծ համ-  
րանքին , շիտակ է , ապա թէ չէ սխալէ : Դնենք  
օրինակ :

Եծ համրանք .	6 0 5 2 8
--------------	-----------

պղտիկ համրանք .	8 4 5 2
-----------------	---------

մասնածք .	5 2 0 7 6
-----------	-----------

գումարը .	6 0 5 2 8
-----------	-----------

Ելու

Երկրորդ փորձը ասանկ ըրէ . երբոր լըմըննաս  
հանելը, տակը գիծ մըքաշէ, ու մնացած համ-  
րանքը հանէ վերի մեծ համրանքէն . և այսպէս  
կրլայ մէկ ուրիշ եղդ մնացած մը . որ պիտի ըլ-  
լայ նման պղտիկ համրանքին , թէ որ նման ըլլ-  
լայ , սխալ է : Դնենք օրինակ :

մէծ համրանք .	5	4	5	2	0
պղտիկ համրանք .	4	6	2	5	0
ա . մնացած .	1	8	2	7	0
Է . մնացած .	4	6	2	5	0

Առաջ առ մնացածը հանելով մէծ համրանքէն եղաւ . թ  
մնացածը 46250 . որ է նման պղտիկ համրանքին .  
Այս երկու փորձը հերիք է . թէ որ ուզես ուրիշ  
փորձ ալ . տես գրաբառ թուաբանութե մէջ :

Խնդիր աղքատ է համարան ընել . երբոր խուսափալին հետ  
քը ու սրակ ալ հըլլայ . համ ասոր նման իրշը  
ուս մոնարք բանեց մէկ ուեղ հըլլան :

Ասանկ համրանքներն ալ ան լերի գրած կանոնու  
լը պէտք է հանել : Ամա ան կարդաւ գնելու է  
համրանքները , որ ամմէն սոյ բան իրեն սոյ բա-  
նին տակը ըլլայ : Եւ ետքը վարի պղտիկէն պէտք  
է սկսիլ հանումը ընել ասանկ :

մէծ .	5	6	8	2	0
պղտիկ :	4	1	2	0	0
մնացած .	1	5	6	2	0

Ասոր հանումը յայտնի կերևնայ , թէ ինչո՞ւ է :

Ճաէ որ երբեմն վարի գրած փարան , կամ ստակը  
մեծ ըլլան վերինէն , անժամանակը պէտք է վե-  
րի-

թինը շատցնել մէկ ամբողջ մը տալով . դր պիւ  
թիւն մը տալով . դր թէ որ ստակ է , և փըյ պէտք  
է տալ մէկալէն ու շատցնել . թէ որ փըյ է , և  
խոշ , դր 40 փըյ պէտք է տալ ու շատցնել . և այն  
պէս վարինը հանել վերինէն :

Խոստանուշ :	ՔՇԵ :	Առանք :
4 8 2	1 0	1
3 8 1	2 4	2

Խոստանուշ . 1 0 0 2 5 2

Վ ու աջ տեսանք որ՝ 2 ստակը չելլեր 1 էն , տը  
չինք անոր 1 փըյ մը , դր 3 ստակ , որ եղաւ 4 ստակ  
սկից 2 ստակը հանեցինք , մնաց 20 ինչպէս դրած  
է գծէն վար :

Ետքը 24 փըյին վրայ եւելցուցինք մէկ մը , եղաւ  
25 . վերի 10 փրն քիչ ըլլալուն հիմ տունինք ա-  
նոր 1 խոշ մը , դր 40 փըյ , եղաւ 50 փըյ . ասկից  
հանեցինք 25 փրն , մնաց 25 փըյ . ինչպէս դրած  
է տակը :

Ետքը վարի խոշին վրայ եւելցուցինք 1 . եղաւ  
382 խոշ . աս հանեցինք վերի 482 խոշէն , մնաց  
լրման 100 խոշ . 25 փըյ . ու 2 ստակ :

Օրինակ մը դնենք , որ ցըցնէ , թէ արևուն տա-  
րին քանի՞ օր աւելի է քան զյումնի տարին : Վ-  
ընուն մէկ տարունան պտուտը կըլրմըննայ 365  
օրը . 5 սահաթը , ու 59 թաքիքէն : 1 օւսնի տար  
ունան պտուտը կըլրմըննայ 354 օրը . 8 սահաթը .

ու 48 թաքիքէն :

Հիմայ աս լուսնի տարին հանենք արևուն տա-  
րիէն , տեսնենք թէ քանի՞ օր կեւելնայ :

օր .	սահաթ .	թաքի՞ :
արևունի դարին .	3 6 5	5 9
լուսնի դարին .	3 5 4	4 8

Խոստանուշ . 1 0 2 1 1 1 .

Վ ու այս :

Արեւուն տարին 10 օր . 21 սէմբ . ու 11 թագիքէ աւելի է քան զլուսնի տարին : Ասոր հանումը այսպէս ըրինք : 48 թագիքէն հանեցինք 59 էն , մնաց 11 թագիքէ :

Խտքը 8 . սահաթը տեսանք որ չելլեր 5 սէմբէն , տունինք ին 24 սահաթ ալ , յու 1 օր մը , որ եղաւ 29 սահաթ . անժամանակը 8 սէմբը 29 էն հանեցինք , մնաց 21 սէմբ . ինչպէս դրած է տակը : Անկից ետքը 354 օրուան տունինք 1 օր մը . եղաւ 355 օր . աս հանեցինք 365 էն , մնաց լրման . 10 օր . 21 սահաթ . և 11 թագիքէ :

Ասոնց փորձը յու թէրձիպէն անանկ ըրէ՛ , ինչպէ որ վերը ըսինք , յու գումար ընելով հայածը . ու պատիկ համրանիք , անսնց Ճէմը պիտի ըլլայ նման վերի Նժ համրանիքն : Թէ որ նման ըլլայ , շիտակ է հանումը , թէ նման ըլլայ՝ ծուռ է :

Ամա անանկ պէտք է գումար ընել . ինչպէս արհու վերը 14 . ու 15 երեսին մէջը կանոն տունինք :

## Յ Օ Դ Գ :

Ի՞նչ է բազմապահուելը , այսինքն զարպը . և ի՞նչպէս պէտք է բազմապահէլ :

Ա ազմապատկունիլ յու զարպը ան է . որով մէկ համրանք մը կը բազմացնենք ուրիշ համրանքով մը . դր ըսենք , թէ 5 ը բազմացնենք 4 ով , կը լլայ 20 . զէրէ 4 անգամ 5 ը՝ կընէ 20 :

Հաս երեք համրանք կայ . 4 . 5 . ու 20 . և իրեքն ալ զատ զատ անուն ունին . 4 ը կըսունի բազմապահունք . 5 ը բազմապահէլու . և 20 ը բազմապահէլ :

Ա սանկ պէտք է բազմապատկել , յու շատցնել : Եռաջ պէտք է դնել բազմապատկելի , յու շատցնել :

ըլնելու համրանքը . որ սովորաբար մեծ պիտի  
ըլլայ քան զբաղմապատկօղ համրանքը : Ետքը  
անոր տակը պէտք է դնել բազմադատկօղ ց  
շատցնօղ համրանքը . որ երբեմն մէկ բախամ կըւ-  
լայ , երբեմն շատ բախամ . թէ մէկ ըլլայ , թէ  
շատ , անանկ դի՞ր . որ միաւորը միաւորին տակը  
ըլլայ , տասնաւորը տասնաւորին . և հարիւրաւորը  
հարիւրաւորին տակը ըլլայ . եւ : Ետքը տակը  
դիմ մը քաշէ , ու ըսկսէ բազմապատկել ասանկ :

6 4 5 2 Բազմապատկելու

2 Բազմապատկօղ

1 2 9 0 4 Բազմապատկած

Իռաջ աջ ձեռաց կողմէն ըսկսէ՝ բազմապատկել  
սօանկ . 2 անգամ 2 , կընէ 4 . դի՞ր գծին տակը 4 :  
Ետքը 2 անգամ 5 , կընէ 10 . դի՞ր տակը 0 , և 1  
ձեռքդ պահէ , որ ետևի եկածին վրայ զարնես :  
Ետքը 2 անգամ 4 , կընէ 8 . և 1 ալ ձեռքդ պա-  
հածըդ , կըլլայ 9 . դի՞ր տակը 9 . վերջը 2 անգմ  
6 . կընէ 12 . դի՞ր անոր տակը 12 : Ի՞ոյոր բազ-  
մապատկածը եղաւ 12904 :

Հոս խիստ հարկաւոր է դնել պիւթագորասի ա  
ղիւսակը . որ կըցցնէ 1 էն մինչև 9 . բազմապատ-  
կածները . զի՞ 2 անգմ 2 . կընէ 4 : 2 անգմ 3 . կը-  
նէ 6 : 2 անգմ 4 , կընէ 8 : ասանկ մինչև 9 : Ետ-  
քը 3 ովլ բազմապատկածները դրած է . զի՞ 3 ան-  
գամ 3 , կընէ 9 : 3 անգամ 4 . կընէ 12 : 3 անգմ  
5 . կընէ 15 : ասանկ մինչև 9 դրած է : Ետքը 4  
ովլ բազմապատկածները դրած է . զի՞ 4 անգմ 2 .  
կընէ 8 : 4 անգամ 3 . կընէ 12 : 4 անգմ 4 . կընէ  
16 : ասանկ մինչև վերջը 9 անգամ 9 . որ կընէ  
8 : Ուստի մէկը որ կուզէ խօլայ բազմապատկել  
առաջ պէտք է սերտել աս աղիւսակը . որ շուտ  
կարենայ բազմապատկել ինչ որ կուզէ :

Աշ

Ավելացնակ պէտևագործուն :

1	2	3	4	5	6	7	8	9
2	4	6	8	10	12	14	16	18
3	6	9	12	15	18	21	24	27
4	8	12	16	20	24	28	32	36
5	10	15	20	25	30	35	40	45
6	12	18	24	30	36	42	48	54
7	14	21	28	35	42	49	56	63
8	16	24	32	40	48	56	64	72
9	18	27	36	45	54	63	72	81

Օրէնակ Եմանալը մէկուն դարձան էլլիք :

Կանենք թէ մէկին օրը 6 խոշ կէլլիք կուգայ .  
Հապա մէկ տարին քանի՞ խոշ կուգայ : Դիմու ա-  
ռաջ տարշան օրը . յո՞ 365 օր . ու 6 խոշ դիմ վա-  
րի տողը 5 ին տակը . ու ան 6 ով բազմապատկէ .  
ո՛չափ օր կըլլայ բազմապատկածը , անչափ խու-  
ռուշ կուգայ անօր տարին :

կողմէն ըսկաէ բազմապատ-	3	6	5
կէլ 6 ով ասանկ . 6 անգամ 5 ը՝ կընէ			6
30 . դիմ տակը 0 . ու 3 ձեռքդ պա-			
հէ : Ետքը 6 անգամ 6 ը՝ կընէ 36 .	2	1	9 0
	3	ալ	

Յ ալ ձեռքդ պահածը , կընէ 39 . դիր տակը 9 .  
ու Յ կէնէ ձեռքդ պահէ : Ո կըջը 6 անգամ 3 .  
կընէ 18 . Յ ալ ձեռքդ պահածը , կըլլայ , 21 .  
դիր տակը 21 . կըլլայ բոլոր բազմապատկածը  
ըրման . 2190 . խուռառչ : որ անոր մէկ տարւան  
կէլլին է :

(Պ) Աէ որ բազմապատկօղ համրանքը շատ ըլլայ .  
դր 365 օրը տարւոյն ուղենք շատցնել 24 սահա-  
թավորով կիմանանք, թէ բոլոր տարին քանի սա-  
հաթ է : Ի ո.աջ 4 ով միայն բազմապատկէ ամմէն  
վերի բախամները . ետքը 2՝ ով . որ անատենը եր-  
կու տող համրանք կէլլէ գծէն վար . դո ըրզը յէն  
վար . Ը մա ան ելած համրանքները անանկ կար-  
գաւ պիտի դնես գծին տակը . որ ամմէնուն առ-  
ջի ելածը՝ շիտակ բազմապատկողին տակը ըլլայ .  
դի երբոր առաջ 4 ով բազմապատկես 5 ը՝ կըլլայ  
20 . զրօն պիտի դնես 4 ին շիտկութք : Ը յապէս  
երբոր 2՝ ով բազմապատկես 5 ը . կըլլայ 10 . ա-  
սոր զրօն ալ պիտի դնես վարի տողը 2 ին շիտկութք:  
Եւ այսայ լրմբնալէն ետև , ան ելած երկու տող  
համրանքը՝ գումար ընելու է , որ անով իմացունի,  
թէ որչափ է բոլոր բազմապատկած համրանքը :

Տես օրինակին մէջը :

3	6	5	Բաղմապատկէլլէ
2	4		Բաղմապատկօղ
—	—	—	—
1	4	6 0	
7	3	0	
—	—	—	8 7 6 0 Բաղմապատկած

Ի ո.աջ 4 ով միայն բազմապատկեցինք 365 ը՝ եղաւ  
1460 . աս անանկ դրած է գծէն վար , որ առջի  
բախամը . դո զրօն . շիտակ 4 ին տակը դրած է :  
Ետքը 2՝ ով բազմապատկեցինք , եղաւ 730 . ա-

սոր առջի զրօն ալ շիտկութե՛ք դրած է : Առ  
երկու համրանքը երբոր գումար ըրինք , եղաւ  
բոլոր տարունան սահաթը 8760 :

( Օրինակ մըն ալ դնենք , որով կիմանանք Փրան  
սայու թաղաւորին մէկ տարունան կէլիրը : Դրբի  
մէջ կըպատմւնի իբրև ստոյգ , թէ մէկ օրը Փրան  
սայու թաղւորին սովորաբար . 59965 , եալտըզ  
ոսկի կէլիր կուգայ . թէ որ ասչափ եալտըզ ոս-  
կին բաղմապատկենք 365 օրով . կիմանանք բոլոր  
տարունան կէլիրը :

$$\begin{array}{r}
 5\ 9\ 9\ 6\ 5 \\
 \underline{-} \qquad \qquad \qquad \qquad \qquad \\
 3\ 6\ 5 \\
 \hline
 2\ 9\ 9\ 8\ 2\ 5 \\
 3\ 5\ 9\ 7\ 9\ 0 \\
 \hline
 1\ 7\ 9\ 8\ 9\ 5 \\
 \hline
 2\ 1,8\ 8\ 7,2\ 2\ 5
 \end{array}$$

Բայցափ է բոլոր տարունան կէլիրը . ո՞յ քսանը մէկ  
միլիոն , ութը հարիւր ութուունը եօթը հազար :

Երկու հարիւր քսանը հինգ եալտըզ ոսկի :  
Ուէ որ վերի բաղմապատկելի համրանքին մէջ  
զրօ ըլլայ , վարը գծին տակն ալ ո դիր : Ամա  
թէ որ ձեռքդ պահած համրանք ունենաս , զրոյին  
տեղը ան պահած համրանքը միայն դիր : ինչպէս  
ըրած է աս օրինակիս մէջը :

$$\begin{array}{r}
 4\ 0\ 0\ 5\ 0 \\
 \underline{-} \qquad \qquad \qquad \qquad \qquad \\
 2\ 8 \\
 \hline
 3\ 2\ 0\ 4\ 0\ 0 \\
 8\ 0\ 1\ 0\ 0 \\
 \hline
 1\ 1\ 2\ 1\ 4\ 0\ 0
 \end{array}$$

Ուէ որ բաղմապատկող համրանքին մէջ զրօնեք  
լլ:

ըլլայ . մէկ մէկ զրօ դիր գծէն վար . ու անցիր և  
ինչպէս ա օրինակին մէջը կերևնայ : Արնաս ալ  
հիշ զրօյ չքնել . ամա անմնց տեղը պարապ պէտք  
է թողուլ . ինչպէս թ օրինակին մէջը կերևնայ :

$$\begin{array}{r} \text{ա .} & 1 & 4 & 6 & 5 \\ & 1 & 0 & 0 & 5 \\ \hline & 7 & 3 & 2 & 5 \\ 1 & 4 & 6 & 5 & 0 & 0 \\ \hline 1 & 4 & 7 & 2 & 3 & 2 & 5 \end{array} \qquad \begin{array}{r} \text{թ .} & 1 & 4 & 6 & 5 \\ & 1 & 0 & 0 & 5 \\ \hline & 7 & 3 & 2 & 5 \\ 1 & 4 & 6 & 5 \\ \hline 1 & 4 & 7 & 2 & 3 & 2 & 5 \end{array}$$

Ուշ որ երկու երեք զրօ ըլլայ համրանքներուն  
վերջը , զրօները դրսով դիրու անսանկ խօլայ բազ .  
մապատկէ , որ ասոնք .

$$\begin{array}{r} 5 & 6 & 0 & 0 & 0 \\ 4 \\ \hline 2 & 2 & 4 & 0 & 0 & 0 \end{array} \qquad \begin{array}{r} 4 & 2 & 6 & 3 \\ 5 & 0 & 0 \\ \hline 2 & 1 & 3 & 1 & 5 & 0 & 0 \end{array}$$

Ուշ որ երկու համրանքին ալ միատեղ աջ կողմէն  
շատ զրօներ ըլլայ , գծով կտրէ , կամ զատէ զրօ-  
ները . Ետքը մնացած բախտմները մինակ բազ .  
մապատկէ . ու ամմէն զրօները գումարին մէջը  
կարգաւ շարէ : ինչպէս կրտեսնես աս օրինակնե-  
րուն մէջը :

$$\begin{array}{r} 1 & 8 & 5 | 0 & 0 \\ 5 | 0 & 0 \\ \hline 9 & 2 & 5 & 0 & 0 & 0 \end{array} \qquad \begin{array}{r} 3 & 4 | 0 & 0 & 0 \\ 2 & 6 | 0 & 0 \\ \hline 2 & 0 & 4 \\ 6 & 8 \\ \hline 8 & 8 & 4 & 0 & 0 & 0 & 0 \end{array}$$

Պիւթագորեան աղիւսակին կեօրէ մէկ խօլայ  
ձամբայ մը կայ բազմապատկութիւններու , որ  
հար-

Հարկաւոր է մնւնդ երբոր խիստ շատ համրանքներով պէտք կըլլայ բազմապատկել, ինչն մաթիմաթիգայի, ու աստղաբաշխուն հիսապներուն մէջը կըպատահի « ամանոր սորվողներուն պէտքը տէյի, հոս չենք գներ . մէկն որ ուզէ սորվել, կը նայ նայիլ գրաբառ թուաբանուն մէջը : Գիրք . թ .

հապուածն ա , թ , գլ . ե . յօդ . թ :

Ուրի . այսինքն Անդիպէ , կամ Անդրանիկ բահմապատկանէն 8

Առջի ու գլխաւոր փորձը կըլլայ բաժնելով . յն բահմապատկան համրոնքին վրայ բաժնելու է վերջի ելած , կամ բազմապատկած համրանքը . և ելած բաժինը պիտի ըլլայ նման վերի բազմապատկելի համրանքին , թէ որ նման ըլլայ , ծուռ է բազմապատկած համրանքը : Օ՞ո՞ր օրինակ 5 ով բազմապատկենք 20 . կըլլայ 100 : Ի՞ս ուզենք փորձել նէ . 100 ը 5 ին վրայ բաժնենք , կելէ բաժին լրման 20 : զէրէ 100 ին մէջը 5 անգամ 20 կայ :

Իմա աս փորձը ընելու , առաջ պէտք է գիտնալ , թէ ի՞նչպէս կընեն բաժանումը . յն թաքս սիմը . որ ետևի յօդուածին մէջը կըսորվիս :

Երկդ փորձը ասանկ կըլլայ : Երբոր բազմապատկելը կըլլմնաս , ետքը բազմապատկան համրանքը կրկին ըրէ , յն երկու դաթ ըրէ . դր 4 եր նէ , 8 ըրէ : 20 եր նէ , 40 ըրէ եռ . Ետքը ան 8 ով ալ , կամ 40 ով ալ նորէն բազմապատկէն անառջի համրանքը . դր

ա . 4600

20

92900

թ . 4600

40

184000

ան . ( Օրինակին մէջը 20 է բազմապատկօղը . Շ օրինակին մէջը 40 է : Ի սանկ ընելէն ետքը Շ որինատկին բազմապատկածը , որ է 184000 • կի- սէ . Մ երկուք բաժնէ . որ կըլլայ . 92000 , լրման ան . օրինակին բազմապատկածին չափով :

Կամ թէ ան . օրինակին բազմապատկած համ- ըանքը , որ է 92000 • 2 ով բազմապատկէ , որ կըլլայ լրման 184000 . նման Շ օրինակին բազմա- պատկածին չափով :

**Ա**ս երկու փորձեն զատ դնենք ուրիշ փորձ մը- նալ , որ կըսունի չորչ եօնուած . Ի ռաջ պիտի դիտ- նաս , որ եօթնավ փորձը ան է , որ բախամնեքք գումար ընելով , եօթները գուրս կըճգենք . Ուստի բզմապատկուին որ ուղենք եօթնավ փորձել , ասսանկ պէտք է ընել : Դնենք թէ 156 ը 10 ով բազմա- պատկեցինք , եղաւ 1560 :


**Ի**ռաջ 156 համրանքին եօթները գուրս ձգելու է . 15 ին մէջէն երկու եօթը , Մ 14 գուրս ձգենք , կըմնայ 1 : Եաքը մէկը վեցին հետ կընէ 16 : 16 էն ալ երկու եօթը գուրս ձգենք . Մ 14 , կը- մնայ 2 : Ի ս 2 մնացածը խացածե գծին | 2 | 6 ասդիու վերի կողմը կըճրենք : ( թէոր հիշ | 3 | 6 բան չի մնայ . ղրօ կըդնենք : )

**Ե**տքը բազմապատկոյ համրանքին եօթները գուրս ձգենք . Մ 10 ին մէջէն մէկ 7 ը գուրս ձգենք , կըմնայ . 3 : Ի ս 3 մնացածն ալ խացա- ծե գծին ասդիու դին վարի կողմը 2 ին տակը կըճրենք : Ու ան 3 ով բազմապատկենք 2 ը . կըլ- լայ 6 : Ի ս 6 ին մէջը չիկայ 7 գուրս ձգելու , ուրեմն ան 6 ը կընշանենք խացածե գծին անդիու կողմը վերի դին :

**Ի**սկից ետքը բազմապատկած համրանքին , Ֆ 1560 ին եօթները գուրս ձգելու է . առաջ 15 էն երկու 7 գուրս ձգենք , կըմնայ 1 : Ի ս մէկը 6

Ե ին հետ կըլլայ 16. ասկից ալ երկու 7 դուրս  
ձգենք , կըմայ . 2 : Իս 2 ը զրօյին հետ , կըլլայ  
20 : 20 էն ալ երկու 7 դուրս ձգենք . թթ 14 .  
կըմայ 6 : Ի յս 6 նաև խաչածե գծին անդիւ  
կողմը 6 ին տակը կըգրենք , և կիմանանք որ  
շնտակ է , զէրէ վերինէն ալ , վարինէն ալ 6 եւ  
ւելցաւ :

**Ո**ւէ որ խաչածե գծին ասդիւ կողմի բախամին  
մէկը , կամ երկուքն ալ զրո ըլլայ , մէկալ դիւ  
երկու բախամն ալ զրո պիտի ըլլայ , որ շնտակ  
ըլլայ : ինչպէս ասոնք :



**ա** ( Օրինակին 217 համրանքին եօթները դուրս  
ձգեցինք , բան չի մնաց . ուստի ասդիւ կողմը  
խաչածե գծին դրինք 0 : Ետքը 2 բազմապատ-  
կողը դրինք ան զրօյին տակը : Եւ որովհետեւ  
զրօն 2 ալ չի բազմապատկիր , դրինք անդիւն  
կողմը խաչին՝ զրօյ :

**Ա** Երջը բազմապատկած համրանքին թթ 434՝ ին եօթ-  
ներն ալ դուրս ձգեցինք , հիշ բան չի մնաց , ուս-  
տի խաչածե գծին մէկալ կողմը դրինք կէնէ  
զրո , երկուքն ալ զրօյ եղաւ . ուղեմն շնտակ է  
եղեր բազմապատկութիւր :

**Բ** ( Օրինակին բազմապատկելու համրանքին թթ  
28 ին եօթները դուրս ձգեցինք , հիշ բան չի մըր  
նաց . այսպէս մէկալ մնացած երկու համրանքին  
եօթներն ալ դուրս ձգեցինք . հիշ բան չի մնաց :  
ուստի խաչածե գծին կողմերուն վրայ եղաւ բո-  
լորն ալ զրօյ :

ոս լաւ կըլլայ դնել մէկ  
աղիւսակ մը , որ ցըցնէ  
և էն մինչեւ ինը՝ եօթները  
բազմապատկած , որ անով  
մէկէն կերւնայ , թէքանի  
եօթը կայ մէկ համրանքին  
մէջը . ու անկից քանին դուրս  
պիտի ձգենք , ու քանին կե-  
ւելնայ : Աս աղիւսակը դնե-  
լէն ետքը խօլայ կրնաս եօթ  
նով փորձ ընել : Օ ո՞ր օրի-  
նակ ուզենք փորձել աս քաղ  
մապատկածը , որ դրած է  
հոս .

Աղիւսակ եօթնով	Դրէն
1	7
2	1 4
3	2 1
4	2 8
5	3 5
6	4 2
7	4 9
8	5 6
9	6 3

$$\begin{array}{r}
 4\ 7\ 4\ 3 \\
 \underline{2\ 4} \\
 \hline
 1\ 8\ 9\ 7\ 2 \\
 \underline{9\ 4\ 8\ 6} \\
 \hline
 1\ 1\ 3\ 8\ 3\ 2
 \end{array}
 \qquad
 \begin{array}{r}
 4 \\
 \hline
 3 \mid 5
 \end{array}$$

Առաջ վերի բաղմապատկելու համրանքէն սկսէ եօթ-  
ները դուրս ձգել . 47 ին մէջէն եօթները դուրս  
ձգես նէ , քանի կըմնայ . նայէ աղիւսակին  
մէջը , թէ ի՞նչ համրանք կայ , որ մօտ ըլլայ 47  
ին , ու պղտիկ քան զան . և կտեսնես որ կայ 42 .  
զէրէմ 47 ին մէջ 6 անգամ եօթը կայ . որ կընէ 42  
ուստի 42 դուրս ձգէ , կըմնայ , 5 :

Լոտքը աս մնացած 5 ը , մէկալ 4 ին հետը կընէ  
54 : նայէ թէ աղիւսակին մէջը ի՞նչ համրանք կայ  
մօտ 54 ին . ու պղտիկ քան զան . և կըտես-  
նես որ կայ 49 . 54 էն 49 դուրս ձգէ , կըմնայ . 5 :  
Աս հինկն ալ 3 ին հետ կընէ 53 : ասոր մօտ ու  
պղտիկ համրանքը աղիւսակին մէջը կէնէ . 49 .  
է . որ դուրս ձգես նէ , կըմնայ 4 : Աս 4 ը , դի՛ք  
իսաւ .

խաչաձև գծին ասդիու վերի կողմը :  
 Ասկից ետքը բաղմապատկեռ համրանքին եօթները  
 դուրս ձգէ, յու 24 ին մէջէն 21 ը դուրս ձգէ,  
 կըմնայ 3 : 1 ս իրեքն ալ դիր խաչաձև գծին աս-  
 դիու վարի կողմը, 4 ին տակը ու անոր հետ  
 բազմապատկել, որ կըլայ 12 : աս 12 ին մէջէն ալ  
 եօթը դուրս ձգէ, կըմնայ 5 : աս 5 ը՝ դիր խաչա-  
 ձև գծին վերի կողմը մէկալ դին :

Ա երջը վարի բաղմապատկած համրանքին, այսինքն  
 113832 . եօթներն ալ դուրս ձգէ, կըմնայ վերջը  
 5 : աս հինկն ալ խաչաձև գըծին վարի կողմը  
 դիր 5 ին տակը, որով կերևնայ թէ շիտակ է  
 բազմապատկածը . զերէ վերինէն ու վարինէն ալ  
 5 եւելցաւ :

Ա նշին պէտք է բաղմապատկել, երբոր խուռանշին հետ  
 դիր ու սրակ էլլայ . համ առոր նման նմանը  
 ու խոշոր բաներ էլլան :

Երբոր խուռանշը ու փրն ու ստակը մէկ համ-  
 րանքով ուզես բազմապատկել, առաջ խուռանշը  
 վիզ ըրէ 40 ով բազմանդտկելով, ու դրած փարայ-  
 ին հետը գումար ըրէ : Խտքը փարան ալ ստակը  
 ըրէ 3 ով բազմապատկելով, ու դրած ստակը  
 հետը գումար ըրէ, որ ամմէնը մէկ համրանք մը  
 ըլլայ . Խաթը ինչ համրանքով որ կուզեսնե, բազ-  
 մապատկէ ան վաճառը ստակը :

34	Պա . թ . յօն . գ .	
Օ որ օրինակ՝ ուղենաս շ 5 խուռուցը . 8 մի՞ն , ու 2 + ստակը բազմա- դատկել 12 ով . ասանկ ըրէ : Ի ռաջ 25 խռշը	իրանական շ . 25 .	25
40 ով բազմապատկէ օր կը լայ 1000 փարայ . 8		40
փարան ալ վրան զարկ , կը լայ . 1008 մի՞յ : Ի ս		1000
ալ 3 ով բազմապատկէ , որ կը լայ 3024 ստակ . վրան զարկ 2 ստակն ալ ,		8
կը լայ բոլորը 3026		1008
ստակ : Հիմայ աս 12		3
ով բազմապատկէ , կը լ- լայ բազմապատկածը		3024
36312 ստակ :		2
Ոչէ որ ուղես դիտնալ , թէ ասչափ ըստակը քա- նի խուռուց կը նէ : Ի ռաջ անչափ ստակը բաժնէ 3 իվրյ , ու փարայ ըրէ . ետքը ան մի՞ն ալ 40 իվրյ բաժնէ , խուռուց ըրէ : կամ թէ մէկէն ան 36312 ստակը բաժնէ . 120 ի վրայ . զերէ մէկ խուռուցը 120 , ստակ է , կը լայ լըման 302 խուռուց . ու 24 . փարայ :		3026
		36312

Օրէնակ օրը , սահանը , ու թարիսէն  
բաշմապատէլու :

Երբոր օրը , սահամթը ու թաքիքէն ուղես բազ-  
մապատկել մէկ համրանքով մը . զր լուսնի մէկ  
ամսընան պտուտը որ է 29 օր . 12 սահամթ . ու  
44 թաքիքէ , ուղես բազմապատկել 12 ամսով . որով  
իմանաս լուսնի բոլոր տարնան օրը , ասանկ ըրէ :

Ի ռաջ

Առաջ 29 օրը 24	օր 29	2 9
սահաթով բաղմա-		2 4
ողատկէ , որ 12 սա-		1 1 6
հաթին հետ կըլլայ		5 8
708 սահաթ : Ա ալ		1 2
60 թաքիքով բազ-		7 0 8
մապատկէ , որ 44		6 0
թաքիքէին հետ կըլ-		4 2 4 8 0
լայ 42524 . թաքի-		4 4
քէ : Հիմա աս բազ-		4 2 5 2 4
մապատկէ 12 ամսով ,		1 2
որ կըլլայ բոլորը		8 5 0 4 8
510288 թաքիքէ :		4 2 5 2 4
Ուէ որ ուզես գիտ-		5 1 0 2 8 8
նալ , թէ ասուփ թա-		
քիքէն քանի՞օր , քա-		
նի սահաթ կընէ :		

Առաջ 60 ինվայ բաժնէ անչափ թաքիքէն , ու  
սահաթ ըրէ , որ կըլլայ 8504 սահաթ , ու 48  
թաքիքէ : Ա սափ սահաթն ալ 24 ին վրայ բաժ-  
նէ , որ օր ըլլայ , որ կըլլայ լըման . 354 օր . 8  
սահաթ . ու 48 թաքիքէ :

Արիշ ձամբայ մընալ կայ ասոնք բազմապատ-  
կելու : Երբոր ուզես 25 խուռուշը . ու 8 . փա-  
րան . ու 2 . ստակը բազմապատկել 12 ով : իրեքն  
ալ զատ զատ դի՞ր կարգաւ , ու զատ զատ բազ-  
մապատկէ :

Խուռուշը .	Քարայ .	Արակ .
2 5	8	2
1 2	1 2	1 2
5 0	9 6	2 4
2 5		
3 0 0		

Ղ յսպէս մէկէն կերւենայ բազմապատկածը , որ  
եղաւ 300 խուռուշ . 96 փէյ . ու 24 ստակ : Ետքը  
24 ստակը փէյ ըրէ՛ , ու 96 փարային վրայ զարկ .  
որ կըլլայ 104 փարայ : Ղ ս 104 փարան ալխու-  
ռուշ ըրէ՛ , ու 300 խուռուշին վրան զարկ , որ  
կըլլայ 302 խուռուշ , ու 24 փարայ : Ղ ս այսպէս  
բոլոր բազմապատկածը կըլլայ 302 խուռուշ . ու  
24 փարայ :

Ղ ս . ս գ փորձն ալ բամենելով կըլլայ . զր էն առջի  
օրինակին բազմապատկածը , որ եղաւ 36312  
ստակ , բաժնէ 12 խնլրայ . և կելլէ 3026 ստակ :  
Ետքը աս՝ փարայ ըրէ՛ 3 խնլրայ բաժնելով , որ  
կելլէ 1008 փէյ , ու 2 ստակ կենելնայ . Ետքը  
1008 փարան 40 ին վրայ բաժնէ , կելլէ 25 խու-  
ռուշ . ու 8 փարայ կենելնայ : Ղ ս այսպէս կըլլայ  
առջի դրածնիս . զր 25 խուռուշ . 8 փէյ . ու 2 .  
ստակ :

## Յ Օ Դ ։ Դ ։

Խ ն է բաժնենումը , այսինքն՝ թափսիմը . և ի՞նչպէս  
պէս է բաժնենում ընել :

Ղ աժանումը , զր թափսիմը ան է , որ մէկ մէծ  
համրնք մը կըրաժնենք ուրիշ պզտիկ համ-  
րանքի վրայ հաւասար չափով , ու կըտեսնենք ,  
թէ ան սրգտիկ համրանքը քանի անգամ կըդտէի  
մէծ համրանքին մէջը : զր 15 ը՝ ուզենք բաժնել  
3 ի վրոյ . կըտեսնենք , որ 5 անգամ 3 կայ 15  
ին մէջը . ուստի 5 հաւասար բաժնին կելլէ 3 ին  
15 ին մէջէն :

Ո ւ մէծ համրանքը՝ որ պիտի բաժնը էի , կըսէի բաժ-  
նւմ : Պըզտիկ համրանքը , որ կըրաժնէ զմէծը .  
կըսէի բաժնոց : իսկ վերջի համրանքը , որ կելլէ<sup>բաժ</sup>

բաժնելէն , կըսենք բաժին : որ դրաքառ կըսէի  
անորր : Օ էրէմ բաժնելէն ետքը անզըտար բա-  
ժին կելէ անոր , որուն վրայ որ կըբաժնընի :  
Բաժանումն ընելու իրեք հիսար պէտք է ընել :  
Առաջ հիսար ընել , տեսնել , թէ բաժնող համ-  
բանքը քանի անդամ կայ բաժնելու համրանքին  
մէջը : Եշկդ բազմապատիել , ցո բաժնող համ-  
բանքը ելած բաժինով զարպ ընել , Երբէդ՝ հանումն  
ընել . ցո բազմապատկած համբանքը ըսքմա ընել  
բաժնելու համբանքին :

Ասոնք գիտնալէն ետքը սյսար ըսկու բաժա-  
նումն ընել , ցո նախախընել : Առաջ մէջ տեղը գի՞ր  
բաժնելու համբանքը . ետքը ձախ կողմը . ցո սոլ-  
դին բաժնող համբանքը գի՞ր , ու լուսնի ձեռվ գիծ  
մը քաշէ երկուքին մէջ տեղը : Բաժնելէն ելած  
բաժինը գի՞ր անդին աջ կողմը , կամ ասդին ձախ  
կողմը բաժնող համբանքին տակիը . որնոր ուղես

կըլլայ :

(Օրինակ մը գնենք ասանկ . 950 փարան 4 մար-  
դու վրայ բաժնենք , տեսնենք թէ ամիշն մէ-  
կուն քանիկան փարայ բաժին կըյմի :

բաժնելու

$$\begin{array}{r} \text{բաժնող } 4 \cdot ) \\ \hline \text{բաժին . } 2 \cdot 3 \cdot 7 \end{array} \quad \begin{array}{r} 9 \cdot 5 \cdot 0 \\ 8 \\ \hline \end{array} \quad ( 2 \cdot 3 \cdot 7 \cdot \text{բաժին . }$$

$$\begin{array}{r} 1 \cdot 5 \\ 1 \cdot 2 \\ \hline \end{array} \quad \begin{array}{r} 3 \cdot 0 \\ 2 \cdot 8 \\ \hline 2 \end{array}$$

Առաջ ըսկու ձախ գիէն , նայէ թէ 9 լին մէջ քա-  
նի՞ 4 կայ , կըտեսնես , որ 2 չորս կայ . գի՞ր բա-  
ժինի տեղը . 2 : Ետքը աս 2 ով բազմապատկէ

4 բաժնողը . որ կըլլայ 8 . ան 8 դիր 9 ին տակը .  
դիմքաշէ , ու հանէ անկից , և մնացած 1 ը՝ դիր  
տակը :

Լատքը վերի 5 ը դիր վար 1 ին քովը , որ կըլլայ .  
15 . նայէ թէ 15 ին մէջքանի 4 կայ . կրտեսնես  
որ 3 չորս կայ . ուստի 3 ը՝ դիր բաժինին տեղը  
2 ին քովը . ու աս 3 ով բազմապատկէ 4 ը , որ  
կըլլայ 12 . դիր 12 , 15 ին տակը , ու հանէ ան-  
կից , մնացած 3 ը՝ դիր գծին տակը :

Լատքը վերի օ ալ վար դիր 3 ին քովը , որ կըլլայ  
30 : Հիմա նայէ , թէ 30 ին մէջքանի 4 կայ ,  
կրտեսնես որ 7 չորս կայ . ուստի 7 դիր բաժինին  
տեղը : ու աս 7 ով բազմապատկէ 4 ը՝ որ կըլլայ  
28 . աս 28 դիր 3 ին տակը ու հանէ անկից . կրմնայ  
մէրջը 2 . և կրլը մըննայ բաժանումը : Ի՞ն 950  
փարան 4 մարդու վրայ բաժնեցինք , ելաւ ամ-  
պնուն հաւասար բաժին 237 : միայն 2 փարայ  
եւելցաւ :

Ուրիշ օրինակ մընալ դնենք հօս , որ քիչ մը  
գֆանար է քան դառջինը . ամա ան ընելավ քիչ  
քիչ կրսորմի մարդ բաժնելը , ո՞յ նատիւն ընելը .  
տեսնենք թէ 1248 հօսան քանի պաթման կր-  
նէ . աս 6 ին վրայ բաժնէ . զէրէ 6 հօսան Ա.  
պաթման կրնէ :

Լո օրինակին մէջը բաժնոց համրանքը 6 է , որ մեծ ըլլալով քան զ 1 . չըլլար բաժնել . անոր համար ըո- վի 2 բախամն ալ պէտք է տունուլ մէկ տեղ , որ ըլլայ 12 Լատք նայէ թէ 12 ին	6 )    1 2 4 8 2 0 8                                    1 2 0 0 4 8 4 8 0 0
---	---

մէջքանի 6 կայ . կրտեսնես՝ որ 2 կայ . դիր  
բաժինին տեղը 2 , ու անով բազմապատկէ 6 . որ  
կըլլայ 12՝ դիր 12՝ բաժնելու 12 համրանքին տակը 2.

ու հանե՛ անկից , հիշ բան չի մնար , ուստի եր-  
կու զրո դի՞ր :

Ետքը վերի գը վար դի՞ր , ու նայէ՛ թէ կայ անոր  
մէջը 6 . յայտնի է որ չկայ , անանկ է նէ դի՞ր  
բաժինին տեղը օ : Աւ վերի 8 ը ալ վար դի՞ր 4  
ին քովը , որ կըլլայ 48 : Կայէ՛ թէ 48 ին մէջը  
քանի՞ 6 կայ . և կըտեմնես որ 8 կայ . զէրէ 8  
անգամ 6 ը՝ կընէ 48 . դի՞ր բաժինին տեղը 8 :  
ու 48 ը՝ դի՞ր բաժնելու 48 ին տակը , և հանե՛  
անկից , հիշ բան չի մնար . և այսպէս 1 2 4 8

Հօխան կըլլոյ լըման 208 պաթման :

**Ը**ս օրինակով երկու բան լաւ միտք առ . մէկ  
մը , որ երբոր առջի բաժնելու բախամը պղտիկ  
է , կամ քիչ է բաժնող համրանքէն , անատենը  
ուրիշ բախամ մըն ալ առ բաժնելու համրան-  
քէն , որ շատնայ . ու անանկ բաժնէ : Վը կդ՝  
երբոր մէջ տեղը բաժնելու ատենը հանդիսպի ,  
որ բաժնելու համրանքը քիչ է քան դժանօղը . ինչ-  
պէս հոս եղաւ որ՝ 4 ին մէջը չի կար 6 . անա-  
տենը օ դի՞ր բաժինին տեղը . ու ետքը մէկալ ետենի  
բաժնելու բախամը վար դի՞ր , ու այնող բաժնէ :  
(Օրինակ մըն ալ դնենք հոս , որով իմացնի թէ  
տարին քանի՞ շաբաթ է : 365 օրը բաժնէ՛ 7 օրէան  
վրայ . որով կիմացնէի թէ տարին քանի շաբաթ  
է . զէրէ 7 օրը մէկ շաբաթ է :

**Բ**ուաջնայէ՛ թէ 36  
ին մէջը քանի՞ 7  
կայ . կըտեմնես՝ որ  
5 կայ . դի՞ր բա-  
ժինին տեղը 5 ու  
անով բազմապատ-  
կէ՛ 7 ը , որ կըլլայ  
35 . աս 35 ը՝ դի՞ր

բաժնող . բաժնելու . բաժին .	7 ) 3 6 5 . ( 52.
	<hr/> <hr/> <hr/>
	3 5
	<hr/> <hr/>
	1 5.
	<hr/> <hr/>
	1 4
	<hr/> <hr/>
	1

36 ին տակը , ու հանե՛ անկից , կըմայ 1 : Ետքը

վերի 5 ը՝ վար դիր 1 ին քովը, որ կըլլայ 15.  
նայէ թէ 15 ին մէջը քանի 7 կայ • կըտեսնես  
որ 2 կայ • դիր բաժինին տեղը 2 • ու անոլ  
բազմապատկէ 7 ը, որ կըլլայ 14 • աս 14 ը՝ դիր  
15 ին տակը, ու հանէ անկից, կըմնայ 1 : Եւ-  
լած բաժինը 52, կըցընէ, թէ տարին 52 շա-  
բաթ է • ու 1 օր մը կեւելնայ :

**Ո**ւէ որ մէկ համրանք մը 2 ի վրայ պէտք ըլ-  
լայ բաժնել, խիստ խօլայ կըլլայ, թէ որ ամ-  
մէն բախամին կէսը առնուս, ու տակը դնես,  
զէրէ այնպէս կըկիսունի, ու երկուք կըբաժնընի:  
դր 46350 փարայ 2 ի վրայ ուղես բաժնել, ա-  
անսկ ըրէ :

Ը'ու 4 ին կէսը , դր 2 .	բաժնելու 4 6 3 5 0
դիր տակը 2 . ետքը 6 ին	բաժնի 2 3 1 7 5
կէսը առ, դր 3 . դիր տակը	

3 . ետքը 3 ին կէսը 1 առ • ու դիր տակը . և  
1 ձեռքդ պահէ : Ծ'ո 1 ձեռքդ պահածը 5 ին  
հետ դիր, կըլլայ 15 : 15 ին կէսը առ 7 • ու դիր  
տակը . և 1 ձեռքդ պահէ , որ զրոյին հետ կը-  
դնես , կըլլայ 10 : 10 ին կէսն ալ 5 է , դիր զր-  
ոյին տակը 5 . և կըլըմըննայ բաժնելը : Երկու-  
քին բաժինն ալ կըլլայ հաւասար 23175 փարայ :

Ուէ որ ուղես փորձել աս բաժա-	2 3 1 7 5
նումը , ասանկ ըրէ . տակի դրած	2
բաժնէլ . դր 2 3 1 7 5 փարան՝ բազ-	
մապատկէ 2 ով . ( զէրէ 2 ին վրայ	4 6 3 5 0

բազմապատկածը կըլլայ լըման  
բաժնեցիր ) . և բազմապատկածը կըլլայ լըման  
վերի բաժնելու համրանքը . դր 46350 :

**Ո**ինչեւ հիմայ հոսդրած օրինակները խօլայ էին .  
զէրէ անոնց բաժնել համրանքները մէկ բախամ  
է ին : Ծ'մա թէ որ բաժնողը շատ բախամ ըլլայ  
նէ , անատենը քիչ մը գժուար է անոնց բա-  
ժանումը : Ուստի թէ որ շատ բախամ ըլլայ բաժ-  
նովը

նողը, ասանկ ըրէ : Եռաջ համբանքները դի՞ր  
ան կարգաւ՝ ինչպէս որ ըսինք վերը . դր ուզե-  
նառ 6816 խոշը . 24 մարգու վրայ բաժնել  
հաւասար չափով . ասանկ դի՞ր :

Հիմանայէ՛թէ քանի՞ բա-  
խամ է բաժնօղը, անդրտար  
բախամ զատէ կետով բաժ-  
նելու համբանքէն . դր եր-  
կու բախամէ բաժնօղը, ցը  
24 . երկու բախամ ալ զա-  
տէ կետով բաժնելու համ-  
բանքէն . ցը 68 . որ կրլայ  
ան իբրև թէ մէկ մաս մը ,  
կամ անդամ մը բաժնելու

բաժնօղ .	բաժնելու
2 4 )	6 8 , 1 6
2 8 4	4 8
	2 0 1
	1 9 2
	0 0 9 6
	9 6
	0 0

համբանքին : Ետքը տես թէ 68 ին մէջը քանի՞  
անդամ 24 կայ . կըտեսնես՝ որ գժուար է մէ-  
կէն իմանալ, կամ գիտնալ, թէ 24 ը՝ քանի ան-  
դամ կայ մէկալ երկու բախամին մէջը : Ենոր  
համար ուրիշ համբայ բռնէ , առաջ տես թէ 6  
ին մէջը քանի անդամ 2 կայ . կըտեսնես՝ որ 3  
անդամ 2 կայ : Մա բաժինին տեղը 3 դնելէն  
առողջ նայէ՛թէ , 3 ով որ բազմապատկես 24  
բաժնօղ , քանի՞ կրլայ . կըտեսնես որ կրլայ 72 .  
որ շատ ըլլալով 68 էն . ըլլար հանել անկից .  
անանէ է նէ՝ 3 ին վրայ չի բաժնը իր առջի մասը

ցը 68 ը . ուստի 2 դի՞ր բաժինին տեղը :

Ետքը աս 2 ով բազմապատկէ՛ 24 բաժնօղ , որ  
կրլայ 48 . դի՞ր 48 ը 68 ին տակը ու հանէ՛ ան-  
կից , կըմընայ 20 : (միշտ սկզբ է աս մնացածը  
քիչ ըլլայ քան պաժնօղ . ցը զ 24 . ապա թէ չէ  
մխալ կրլայ բաժանումը : )

Ետքը վերի 1 ը դի՞ր վար , որ կրլայ 20 :  
աես թէ 20 ին մէջը քանի 2 կայ . սկզբ ըսենք  
9 կայ . զէրէ 9 էն վեր բախամ , ցը 10 ըլլար  
դնել

Դնել բաժինին մէջը . ինչպէս ետքը պիտի ըսենք :  
 Բախնք թէ 20 ին մէջը 9 երկուք կայ . ամա թէ  
 որ 9 ով բազմապատկենք 24 ը՝ կընէ 216 . որ  
 ըրլար հանել 201 էն : Անոր համար 8 պէտք  
 է գնենք բաժինին մէջը . հիմա 8 ով բազմա-  
 պատկել 24 ը՝ կընէ . 192 : դիր 192 ը , 201 ին  
 տակը , ու հանէ անկից , և մնացած 9 դիր տակը :  
 Ետքը վերի 6 ը՝ դիր 9 ին քովը , կըլայ 96 :  
 տես թէ 9 ին մէջը քանի՞ և կայ . կըտեսնես որ  
 4 կայ . դիր 4 , բաժինին տեղը , ու բազմա-  
 պատկել անով 24 բաժնողը , որ կընէ 96 : աս 96  
 հանէ մէկալ 96 էն , Տիչ բան շնմար : ուստի  
 68 1 6 խռը բաժնելով 24 մարդու վրայ , ելաւ  
 ամմէն մէկուն հաւասար բաժին 284 . խռշ :  
**Դ**նենք ուրիշ օրինակ մը նալ , որ բաժնողը ըլ-  
 լայ իրեք բախսամով :

բաժնող .	բաժնէ լու	բաժին
4 3 2 )	1 8 2 6 , 2	( 4 2
	1 7 2 8	
	—————	
	9 8 2	
	8 6 4	
	—————	
	1 1 8	

Բաժնողը ըլլալով իրեք բախսամ . նր 432 . պէտք  
 է իրեք բախսամ ալ զատենք բաժնելու համրան-  
 քէն . նր 182 : ամա աս 182 քիչ ըլլալով քան  
 զբաժնողը . որ է 432 , չի բաժնընիր անդրտա-  
 րով . անոր համար չորս բախսամ պէտք է զատել  
 կետով , նր 182 6 , ու այնպէս բաժնել : հիմա  
 տես թէ 18 ին մէջը քանի՞ 4 կայ . կըտեսնես  
 որ 4 կայ . դիր բաժինին տեղը 4 . ու ան 4  
 ով բազմապատկել 432 բաժնողը , որ կըլայ ,  
 և 7 2 8 . աս դիր բաժնելու համրանքին տակը ,  
 ու հանէ անկից . կըմայ 98 : Ետքը վերի 2 ը՝  
 դիր .

զեր վարը , կրլլայ 982 . 9 ին մէջը 2 անդամ  
4 կայ . ուստի զեր բաժինին տեղը + 2 . ու 2  
ով բազմապատկէ 432 . որ կրլլայ 864 . աս 864  
և հանէ 982 էն , կրմայ 118 : և կրլըմնայ բաժ-  
նելը . զերէ 118 ը չի բաժնընիր 432 ին վրայ :

Հարկաւուր գիտնալու բան բաժանման .  
այսինքն՝ թոշում հետապին .

**Ա**ռաջ պէտք է գիտնալ , որ երբոր առջի բե-  
րանը բաժնելու համրանքին բախամնելը կետով  
զատես , թէ երկու բախամը ըլլայ , թէ իրեք , թէ  
չորս , ան կրսեպէի մէկ մաս մը , կամ մէկ ան-  
գամմը բաժնելու համրանքին : Ամա ան կետեն  
ետքի բախամնելը ամմէն մէկը՝ մէկ մէկ մասն  
է , կամ մէկ մէկ անդամ է ան բաժնելու համ-  
րանքին , թէ առջի մասեն եւելցած բան դտնի ,  
թէ ըրդտնի : Անորհամար ինչըստար մասն կի՞  
անդամ կրլլայ բաժնելու համրանքին մէջը , ան-  
դրտար բախամը պէտք է գտնիլ բաժինին մէջը .

**Ա**նցուկէս կերենսյ առջի օրինակներուն մէջը :  
Երկդ պէտք է գիտնալ , որ երբոր բաժինին  
համրանքով կը բազմապատկես զբաժնօղը , ու ան-  
գազմապատկածը կը հանես բաժնելու համրան-  
քին մէկ մասին մէջէն , պէտք է որ հանելէն  
ետքը մնացած համրանքը պղտիկ , կի՞քիչ ըլլայ  
քան չբաժնող համրանքը : Ամա թէ որ հաւա-  
սար ըլլայ անոր , կամ աւելի քան դան , անա-  
տենը գիտցիր , որ սխալ է ան բաժանումը , ու  
գրած բաժինը պէտք է մէնծցընել , մէկ մը ա-  
ւելցնելով :

**Ե**րրդ պէտք է գիտնալ , որ բաժինին տեղը 9 էն.  
վեր բախամ յն 10 չըլլար դնել . զերէ թէ ոք  
բաժնօղ համրանքը 10 անդամ գտունի բաժնե-

լու համրանքին մէջը , անտառենը յայտնի է , որ հանելէն ետքը , մնացած համրանքը հաւասար , կամ աւելի է եղած քան զբաժնող համրանքը : Օ էրէմ թէ որ պղտիկ ըլլար , 10 անգամ չէր գտունէր բաժնելու համրանքին մէջը : Աւրեմն մնացած համրանքը պղտիկ ըլլալով քան զբաժնողը . բաժինին տեղը 9 էն վեր , կամ 9 էն շատ

բախտմ ըլլար դնել :

**Ջ**րիգ՝ պէտք է գիտնալ , որ՝ թէ որ բաժնելէն ետքը բաժնելու համրանքին քիչ մը բան եւելնայ , որ բաժնողին քիչ ըլլալով չի բաժնընիր . անատենը՝ թէ որ խոշ է եւելցածը , պէտք է մանտրընել վիզը ընել . 40 ով բազմապատկելով . թէ որ փարայ է , ըստակ ընել 3 ով բազմապատկելով : Ի՞ս թէ որ հօնաց նման ուրիշ բան է , որ կըլլայ մանտրընել , պէտք է մանտրընել :

**Ե**սքը ան մանտրըցուցածը՝ որ կըշատնայ , նորէն բաժնել նոյն բաժնող համրանքին վրայ : Օ ո՞ր օրինակ , դնենք թէ 35 խոշը 3 մարդու վրայ բաժնենք . կելլէ ամմէն մէկուն բաժինը 11 խոշ . և կեւելնայ 2 խոշ : Ի՞ս 2 խոշը 40 ով բազմապատկենք նէ , կըլլայ 80 վիզ . 80 վիզն ալ բաժնենք 3 մարդուն վրայ . կելլէ 3 ին բաժին 26 վիզ : 2 վիզ ալ կեւելնայ : Ի՞ս 2 փարան ալ 3 ով բազմապատկենք կըլլայ 6 ստակ . 6 ստակը 3 մարդուն վրայ բաժնենք նէ , մարդգլուխ երկ երկու ստակ կըյնի :

**Ի**մա թէ որ ան եւելցածը չունենայ ասանկ մանտր մատունք , անատենը պէտք է ան եւելցածը գրել ելած բաժինին քովս . ու տակը գիծ քաշել , և բաժնող համրանքը տակը դնել . դը աս օրինակիս մէջը կերևնայ :

Բաժնօշ. 10 ) Բաժնելու . 2 5 5 : ( 25 .  $\frac{5}{10}$  . Բաժիկ :

2 0

5 5

5 0

5

Դոս 255ը բաժնեցինք 10 ին վրայ , ելաւ բաժին 25 . 5 ալ եւելցաւ + ասոր տակը դրինք 10 բաժնօղը . եղաւ կտոր կամ մանտղած րախամ , որ կըցըցնէ , թէ տասնին 5 փայը եւելցաւ .

### Կարճ չերպով բաժանուածն ընելու և

Անոնք որ վարպետ են հիսապ ընելու աս բաժանուամը , շատ անգամ մտքով միայն կըբազմապատկեն . ու մտքով կըհանեն , և այնպէս քիչ ըախամով ու անսխալ կընեն բաժանուածն . Ասոր ընելուն կերպը՝ առջևի դրած օրինակին մէջը կըտեսնես : Դնենք թէ կուզես 9 7 6 5 ը՝ 21 ին վրայ բաժնել .

Առաջ նայէ՛ թէ 9 ին մէ-	Բաժնօշ.	Բաժնելու :
ջը քանի՞շ կայ . կըտես-	<u>2 1</u>	9 7 , 6 5
նես , որ 4 կայ , դի՞ր 4 բա-	<u>4 6 5</u>	1 3 6
ժինին տեղը . ետքը մըտ-		1 0 5
քիդ մէջը բազմապատկէ՛		0 0 0
4 ով . 21 ը . ու հանէ՛ բաժ-		

նելու համրանքին մտքովդ առանկ : 4 անգամ 1 կընէ 4 , չորսը մաքովդ հանէ՛ 7 էն . կըմնայ 3 : աս մնացած 3 ը դի՞ր 7 ին տակը : դարձեալ 4 ան-

գամ 2 , կընէ 8 . ութը մտքովդ հանէ՛ 9 էն , կը-

մնայ 1 : դի՞ր 1 , 9 ին տակը :

Ետքը մէկսը բաժնելու մասը , ֆր 6 ը , դի՞ր վար , որ կըլլայ 136 : 13 ին մէջը կայ 6 անգամ 2 . դի՞ր բաժինին տեղը 6 . ու մտքիդ մէջը բազ-

մապատկէ՛ 6 ով . 21 ը՝ պատկ : 6 անգամ 1 . կը-

նէ

նէ 6 • վեցը 6 էն հանես՝ բան չի մնար . ուստի  
6 ին տակը դիր օ : դարձեալ 6 անգամ 2 • կը-  
նէ 12 • աս 12 ը՝ 13 էն հանես կըմնայ 1 : դիր  
1 : 3 ին տակը : Ա երջը վերի 5 ը՝ դիր վար , որ  
կըլայ 105 : ասոր մէջը կայ լըման 5 անգամ 21 :  
վէրէ 5 անգամ 21 . կընէ 105 : դիր բաժինին տե-  
ղը 5 • ու 105 հանէ 105 էն , չիչ բան չի մնար :  
**Դ**արձեալ՝ կարծ կերպով կըլայ բաժանումը  
երբոր բաժնող համրանքին վերջը կըլայ զրօ-  
ներ . դր ասոնք . 300 • 500 • և . անառենը բա-  
նի զրո կայ նէ այնչափ բախամ ալ պէտք է գծով  
զատել բաժնելու համրանքէն , ու ան զրօներնալ  
գծով զատել . ու անանկ միայն մնացածները  
բաժնել :

**Օ** ո՞ր օրինակ , ուղենաս գիտնալ , թէ 645 օ  
տրէմը քանի հօխայ կընէ . 400 ին վրայ բաժնէ  
ասանկ :

4|0 0 )      6 4|5 0      ( 1 6  $\frac{5}{400}$   
2 4  
0 0

**Ի** ռաջ երկու զրօն զատէ գըծով , և երկու բա-  
խամ ալ զատէ բաժնելու համրանքէն : յ՛ 50 ը՝  
Ետքը 64ը միայն բաժնէ 4 ին վրայ . կըլայ 16  
հօխայ , ու 50 տրէմ ալ եւելցաւ :

Այլ օրինակ :  
1|0 0 0 )      6 5|+ 2 0      ( 6 5  $\frac{420}{1000}$

**Ի** ս օրինակին զրօները գծով զատածիդ պէս ,  
ինքնիրեն կերևնայ ելած բաժինը , վէրէ 1 ին  
վրայ չի բաժնը իր . ինչ որ է նէ ան կըմնայ :  
**Վ** մա թէ որ բաժնելու համրանքին վերջը զրօներ  
ոլլայ . ու առջի բախամները լըման բաժնը ին ,  
ու հիշ բան չեւենայ , անատենը քանի զրոյ կայ  
նէ , ամմէնը պէտք է դնել ելած բաժնին հետ ,  
որ

որ անովլիմացունի ելած բաժինին ըափր։  
 Օ կը ինչպէս վերը ըսինք, քանի մասն կամքա-  
 նի անդամ ունի բաժնելու համրանքը։ այնչափ  
 բախամ պիտի ըլլայ ելած բաժինին մէջը։ և ան-  
 վերջի զրօները ամմէն մէկը, մէկ մէկ մասն կմ-  
 մէկ մէկ անդամ են բաժնելու համրանքին։ Տես  
 օրինակին մէջը։

բաժնող։

1 2 )

բաժնելու։

7 6, 8, 0 0 0  
4 8  
0 0

բաժին։

( 6 4 0 0 0

Առաջ 12 ին վրայ բաժնեցինք առջի իրեք բա-  
 խամը, դր 768 ը. ելաւ բաժին 64, ու հիշ բան  
 չեւելցաւ։ ետքը մնացած զրօները ալ դրինք ե-  
 լած բաժինին հետ, դր 64 ին հետ, որ լրման ըլ-  
 լայ հիսագը։ զէրէ բաժնելու համրանքը հինգ  
 մասն ունի։ ուստի ելած բաժինն ալ հինգ բա-  
 խամ պիտի ըլլայ։

Ամս առ պիտի լաւ գիտնաս որ, թէ որ բաժնող  
 համրանքին վերջն ալ անզրտար զրօներ ըլլայ,  
 անատենք պէտքը չէ դնել ելած բաժինին քովը  
 ան զրօները, զէրէ ան զրօներն ալ ան ժամանակը  
 կըբաժնըն։ դր դնենք թէ վերի օրինակը ա-  
 սանկ ըլլար։

բաժնող։

1 2 | 0 0 0 )

բաժնելու։

7 6 8 | 0 0 0  
4 8  
0 0

բաժին։

( 6 4

Հիմա հոս ելած բաժինին քովը։ դր 64 ին քովը  
 պէտքը չէ դնել վերջն զրօները։ զէրէ բաժնողին  
 վերջն ալ կայ անչափ զրօներ։ որ անոնցմով բաժ-  
 նընեցան ան զրօներն ալ։

Առող

Ասոնց շիտակ ըլլալը , փորձն ալ լաւ կրցրցնէ .  
ինչպէս հիմա պիտի դնենք :

Իս ըսածնեղիս զատ՝ ուրիշ կերպ բաժանումներ  
ալ կան , որ հոս հարկաւոր ըրտեսանք դնելու .  
թէ որ ուղենասո գիտնալ , կրնաս գտնել գրաբառ  
թունաբանուն մէջը , գիրք . ա . հագուած . ա , գլ .  
շ . յօթ . ա : ուր երկար ու լաւ գրած է :

Փոքի բաժնեման . այսինքն՝ Անբանդէ Ապսիմէ :

Բաժանումը անատենը շիտակ է , երբոր ելած  
բաժնենը անդրտար է , ինչզբար որ բաժնող համ-  
րանքը կրգտունի բաժնելու համրանքին մէջը : Ի-  
նոր համոր բաժանման վորձը կրլայ բազմա-  
պատկուը , ոյ զարդիլն : Ի՞ւած բաժնող համրան-  
քով բազմապատկէ ելած բաժնը , ու թէ որ ե-  
նելցած բան կայ բաժնելու համրանքին տակը »  
ան ալ գումար ըրէ բազմապատկած համրան-  
քին հետը :

Ետքը նայէ թէ ան բազմապատկած համրանքը  
նման է բաժնելու համրանքին՝ թէ չէ . թէ որ  
նման է , շիտակ է բաժանումը . թէ որ նման չէ ,  
ծուռ է : Օ՞ք օրինակ .

բաժնող .	բաժնելու .	բաժնե .
6)	1 8 0 0 0	( 3 0 0 0
	0 0	6
	○ ○	
	1 8 0 0 0	բաշմապատկած .

Աս օրինակիս ելած բաժնը եղաւ 3 0 0 0 . որ եր-  
բոր բազմապատկեցինք 6 ով , որ է բաժնողը . բազ-  
մապատկածը եղաւ 1 8 0 0 0 . որ նոյն բաժնելու-  
համրանքն է :

## Արել օրինակ ։

Բաժնող ։	Բաժնելու ։	Բաժին ։
2 0)	3 4 6 5	( 1 7 3
1 4 6		2 0
0 0 6 5	<hr/> 3 4 6 0	Բազմապատճած ։
0 5	<hr/> 5	
	<hr/> 3 4 6 5	Գումար

Աս օրինակիս մէջը 5 ը որ ենելցաւ բաժնելու համրանքն, զրինք բազմապատկածին տակը, ու անոր հետը գումար ըրինք, և այնպէս ելաւ

Անոյն բաժնելու համրանքը ։ Մը 3 4 6 5 ։

Աս փորձով յայտնի կըլլայ նաև փորձը բազմապատկութեն, մը զարդի հիսապին ։ որ վերը յօդ ։ ֆ ։ Երես ։ 29 ։ ըսինք թէ կըլլայ բաժնելով, մը նաև սիմ ընելով ։ Ուրէ հոս բազմապատկածը բաժնածէ ։ և բաժինը բազմապատկածէ, որ անով երկուքին փորձն ալ յայտնի կըլլայ ։

Ինչպէս վերի առջի օրինակին մէջը 3 0 0 0 ը որ բազմապատկեցինք 6 ով ։ եղաւ 1 8 0 0 0 ։ աս որ բաժներէինք 6 ին վրայ, ելած բաժինը եղերէլ լըման 3 0 0 0 ։ ուստի և շիտակ էր բազմապատկածը կածը մը 1 8 0 0 0 ։

Անչպէս պէտք է բաժնումը ընել, երբոր խոհանունը կըլլայ ժամանակ է կըլլայ ։ իսմ ասոր նման մանափը ու խոշը բաներ կըլլան ։

Ասանկ համրանքներուն բաժանումն ալ յը նախահմայնպէս պէտք է ընել, ինչպէս որ մինչեւ հիմա կանոն տունինք ։ Ամա առաջ պէտք է մենածերը մանաթըցնել, ու խուռառը վարայ ընել ։ վարան է Վ ստակ

ստակ լնել, ու անանկ բաժնել: Ոյսէ որ միայն  
բաժնելու համբանքին հետ ըլլայ մանտը ու խո-  
շոր, միայն անոնք պէտք է մանտըցնել, ու բաժ-  
նել: Ի մա թէ որ բաժնօղ համբանքին հետ ալ  
ըլլայ անանկ մանտը ու խոշոր, անատենը բաժ-  
նօղն ալ պէտք է մանտըցնել, ու ետքը բաժա-  
նում ընել:

Օ որ օրինակ, գնենք թէ 6 մարդիկ վաստը-  
կերեն 92 խոշ. 26 փըյ. ու 2 ստակ: Հիմա նայէ՛  
թէ ամմէն մէկուն քանի՞ խոշ. ու քանի՞ փարայ  
բաժին կելլէ:

Առաջ 92 խոշ փըյ ըրէ	ինքնութեալ *	9 2
40 ով բազմապատկելով *		4 0
որ կըլլայ 368 0 փըյ :		3 6 8 0
26 փըն ալ հետը գումար	Քըյ *	2 6
ըրէ՝, կըլլայ 37 0 6 փըյ :		3 7 0 6
Աս փարան ալ ստակ ըրէ՝		3
3 ով բաշմապատկելով,		1 1 1 1 8
ու 2 ստակն ալ անոր հե-		
տը գումար ըրէ՝, կըլլայ	ստակ *	2
բոլորը 11120 ստակ:		1 1 1 2 0
Հիմա աս բաժնէ՝ 6 ին		

վրայ:

6)	1 1, 1 2 0	( 1 8 5 3 + $\frac{2}{6}$ *
	5 1	
	3 2	
	2 0	
	2	

Ամմէն մէկուն ելաւ բաժին 1853 ստակ: Ոյսէ  
որ ուզես իմանալ, թէ քանի՞ խոշ կընէ ասչափ  
ստակը: Առաջ 3 ի վրայ բաժնէ՝, փըյ ըրէ՝, որ  
կըլլայ լրման 617 փըյ: ու 2 ստակ կեւելնայ:  
Ետքը 617 փարան 40 ի վրայ բաժնէ՝, խոշ ըրէ՝,  
ոյք

ոք կըլլայ 15 ։ խոշ, ու 17 փարայ ։ ուստի ամեն  
մէկուն բաժինը կըլլայ 15 խոշ ։ 17 փէյ ։ ու 2  
ստակ :

Աս ուրիշ կերպով լնես, աւելի լաւ կըլլայ : Ի՞  
ուաջ 92 խոշը 6 ին վրայ բաժնէ ։ ետքը եւելցած  
խոշը փարայ ըրէ ։ ու մէկալ փարային հետ գու-  
մար ըրէ ։ ան ալ 6 ին վրայ բաժնէ : Ասկից ետ-  
քը եւելցած փարան ստակ ըրէ ։ ու մէկալ ստա-  
կին հետ գումար ըրէ ։ ան ալ 6 ին վրայ բաժնէ ։  
որ մէկէն զատ զատ կելէ բաժինը խոշը ։ ու փա-  
րան ։ ու ստակը : ՊՐ

Հաջնող 6 )	9 2	2 6	2
Բաժնն ։ 1 5	3 2	8 0	1 2
1 7 փարայ	0 2	1 0 6	1 4
2 սրակ	4 0	0 4 6	—
	8 0	4	
		3	
		1 2	

Ուաջ 6 ին վրայ բաժնեցինք 92 խոշը ։ Ելաւ  
բաժին ։ 15 խոշ ։ ու 2 եւելցաւ ։ 2 ը 40 ով բազ-  
մազատկեցինք եղաւ 80 փէյ ։ դրինք 26 ին հետ  
գումար ըրինք, եղաւ 106 փարայ ։ աս ալ 6 ին  
վրայ բաժնեցինք, ելաւ բաժին 17 փէյ ։ ու 4 ե-  
ւելցաւ ։ 4 ը 3 ով բազմազատկեցինք, եղաւ 12  
ստակ, դրինք 2 ստակին հետ գումար ըրինք, ե-  
ղաւ 14 ստակ, աս այ բաժնեցինք 6 ին վրայ, ե-  
լաւ բաժին 2 ստակ ։ ու 2 ալ եւելցաւ :

ՈՒՇՆ օրէնտէ :

ՈՒԿԸ գներէ արձըթէ կանթեղմը, զնենք [թէ  
D 2 ար]

արծըթին ծանըութին է 2 հօմայ, ու 200 տրեմ, և տուներէ անոր գին 350 խոշ + 20 փարայ ու 2 ստակ : Հիմա կուղենք իմանալ թէ անոր 1 տրեմ արծաթը քանի վիզ կամէ :

Աս օրինակիս մէջը թէ բաժնելու և թէ բաժնող համբանքը մանտը ու խոշոր են . անորհամար երկուքն ալ պէտք է մանտրցնել . ու մէկ համբանք ընել, և անանկ բաժնել :

Առաջ 2 հօման 400 ովլ	հօմայ .	2
բազմապատկէ, կրլայ 800		400
տրեմ . դի՞ր հետը 200 տրեմ		800
մը, ու գումար ըրէ, կրլա	արէմ .	200
լայ 1000 տրեմ :		1000

Խտքը խուռուցն ալ 40 ովլ	ինչունիւն 2.	350
բազմապատկէ, փարայ ըրէ		40
14020 փարայ :	ինչունիւն 2.	14000
փարան ալ 3 ովլ բազմա-		20
պատկէ, ստակ ըրէ, ու		14020
2 ստակն ալ հետը գու-		3
մար ըրէ, կրլայ բոլորը		42060
42062 մանտը ստակ :		42060
Հիմա աս մանտը ստա-	ստակ .	2
կը բաժնէ 1000 տրեմ-		42062
մին վրայ :		

$$1|0\ 0\ 0\ ) \quad 4\ 2|0\ 6\ 2 \quad (4\ 2 \cdot \frac{62}{1000}$$

Խշաճ բաժնը եղաւ 42  $\frac{62}{1000}$  մանտը ստակ, որ կընէ 14 փարայ : Ուրեմն արծըթին 1 տրեմին գինը եղերէ 14 փարայ, ու 62 ստակ ալ կեւելանայ, որ 1000 տրեմին վրայ տիտի բաժնը է :

Վորչ, այսինքն ներմեղէ բաժանմոն առանք համ-  
րանընելուան :

**Ա**սանկ համրանքներուն փորձը բազմապատկութ-  
ըրէ . ց ելած բաժննը բազմապատկէ բաժնօղ համ-  
րանքով, և թէ որ եւելցած բան կայ բաժնելու  
համրանքին տակը . դի՞ր հետը գումար ըրէ . ան  
գումարը պիտի ըլլայ նման բաժնելու համրան-  
քին . ց մանարըցուցած համրանքին :

Օ մը օրինակ վերի գրած օրինա-	4 2
կին բաժննը, որ է 42 . բազմա-	1 0 0 0
պատկէ 1000 ով . որուն վրայ որ	
բաժնեցիր . ետքը ելածին տակը	4 2 0 0 0
դի՞ր 62 եւելցածը, ու գումար ըրէ,	6 2
կըլլայ նոյն 42062 ստակը, որ	4 2 0 6 2
բաժնեցինք 1000 ին վրայ :	

Այս թէ որ աս 42062 ստակը ուղես փարայ  
ընել, բաժնէ 3 ի վրայ, կըլլայ 14020 փըյ,  
ու 2 ստակ կենենայ : Իսա ալ 40 ին վրայ բաժ-  
նէ, կըլլայ 350 խուռուշ . ու 20 փըյ կենենայ .  
ինչպէս որ վերը դրինք, թէ արծաթ կանթեղին  
դինը է 350 խուռուշ, 20 փըյ . ու 2 ստակ :

## ՅԵՒԵԼՈՒՅ

Ապշէներու վրայ հիստոյ :

**Ա**էկն որ լաւ սորվի բազմապատկութ ու բա-  
ժանումն ընել, ց զարդ ու նախիմ ընել, ան-  
կից ետքը խօլայ կրնայ մանտը ստակները խոշոր-  
ողնել, ու խոշորները մանտըցնել : Իմա թէ  
ինչ կերպով պետք է ընել, հս մէկ քանի օրինակ

Յաւելումած :  
մը կըդնենք , որ անոնցմով լաւ կիմանայ մարդ ,  
թէ թնչակէս պէտք է ընել :

## (Օբինակ . ա :

Անալ	150	Հինկնոց	150
թէ քանի փարայ կընէ		Վազ	5
Լայ կըդտնէ		750	750
կէ 150 ը . որ կըլլայ լըման 750 փըյ :			
թէ որ ուղէ գիտնալ , թէ քանի ստակ կընէ			
թող 15 ով բազմապատկէ 150 հինկնոցը . զէրէ			
1 հինկնոցը 15 ստակ է :			

## (Օբինակ . Բ :

Թէ ունիս 300 զօլաթայ , կուղես դիտ-		
նալ թէ քանի փըյ կընէ :	30	ով բազմապատ-
կէ , կըլլայ լըման 9000 փարայ :		կա
թէ որ ուղէս գիտնալ , թէ քանի ստակ կընէ . աս եր-		
կու կերպով կընաս ընել :		Ուշէկ մը՝ որ փարայ
ընելէն ետքը 3 ով ալ բազմապատկէ ան փարան:		ընելէն ետքը 9000 փարայ , 3 ով բազմա-
պատկէ , կըլլայ լըման 27000 մանր ստակ :		պատկէ , կըլլայ լըման 27000 մանր ստակ :
Ուշէկ մը ն ալ որ առանց փարայ		300
ընելու , ան 300 զօլաթան մէկէն		90
90 ով բազմապատկէ , կըլլայ կէ-		27000
նէ լըման 27000 ստակ , զէրէ 1		
զօլաթան 90 ստակ է :		

## (Օբինակ . Գ :

Անալ ունի 4000 փըյ ,	10	40,00
կուղէ գիտնալ , թէ քանի	40	
ստամոց կընէ :		
ան 10 ին վրայ բաժնելով , որ կըլլայ լըման + 400 :		
տամոց :		
հինկնոցը կըդտնէ		

Արքիներսա հիւառ : 55  
Հինկնոց կանէ , 5 ի վրայ թող բաժնէ , կըդտնէ  
լըման 800 հինկնոց :

( Օրէնակ . 7 :

Դնենք թէ ունիս 200		200
տասնոց , կուղես գիտնալ ,		10
թէ բանի խուռուշ կընէ :		
Ըս երկու կերպով կըր-	40 )	200,0
նաս ընել : Ո՞եկ մը առաջ	50	
10 ով բազմապատկէ 200		
տասնոցը . որ կըլլայ 2000 փարայ . ետքը ասչափ		
փրն բաժնէ 40 ին վրայ , որ կըլլայ լըման 50		
խուռուշ : ինչպէս օրինակին մէջը կերևնայ :		
Կըկըրդդ առանց փարայ ընելու	4 )	20,0
կինաս խուռուշ ընել առանկ : 200	50	
տասնոցը մէկէն բաժնէ 4 ի վրայ .		
զէրէ 4 տասնոց 1 խոշէ . ելած բաժինը կըր-		
լայ կէնէ լըման 50 խոշ . ինչպէս օրինակին մէ-		
ջը կերևնայ .		

( Օրէնակ . 6 :

Ո՞եկը ունի 400 խոշ . կուղէ գիտնալ , թէ քա-		
նի տասնոց կընէ : Ըս կըդտնէ միայն		400
4 ով բազմապատկելով . զէրէ 1 խու-		4
ռուշը 4 տասնոց է . ուստի 4 ովքազ-		1600
մապատկելով , կըլլայ 1600 տասնոց :		
Ըմա թէ որ ուղէ գիտնալ , թէ ան 400 խուռուշը		
քանի հինկնոց կընէ . 8 ով պէտք է բազմապատ-		
կել . որ կըլլայ 3200 հինկնոց . զէրէ 1 խոշը		
8 հինկնոց է :		

( Օրէնակ . 7 :

Դնենք թէ ունիս 420 խուռուշ , կուղէս գիտ-		
նալ , թէ քանի եալտըզ ոսկի կընէ :		
D 3	1	եալ

1 Եալտըզ ոսկին կաժէ 5 խռշ. 10 փթյ. կմ որ նոյն		
է 210 փարայ : 1. ռ. ռաջ	4 2 0	
420 խռշը 40 ով բաղ-		4 0
մապատկէ փարայ ըթէ,		
որ կըլլայ 16800 փթյ. :	2 1 0 )	1 6 8 0 , 0
Եալտըզ 210 փարայի վրայ	8 0	
բաժնէ 16800 փթյն ,		

կըլլայ լըման 80 Եալտըզ ոսկի :

Կայ կարձ կերպով ասանկ ըթէ :	1. ռ. ռաջ	420
խուռուշը տասնոց ըթէ 4 ով		4 2 0
բաղմապատկելով, որ կըլ-		4
լայ լըման 1680 տասնոց :		
Եալտըզ 1 Եալտըզ ոսկին ,	2 1 )	1 6 8 , 0
որ է 5 խռշ ու 10 փթյ ,	8 0	
իննէ 21 տասնոց :		
ին վրայ բաժնէ 1680 . կըլլայ 80 խռշ . ինչպէս		
կերևնայ օրինակին մէջը :		

### (Օբինաչ . Է :

1. էկը ունի 100 զէրմահպուալ սոկի . կուզէ		
զիտնալ , թէ քանի Եալտըզ ոսկի կընէ : Դնենք		
թէ 1 զէրմահպուալ սոկին կամցնի 3 խռշ . աս		
3 խռշը տասնոց ընենք , կըլլայ 12 տասնոց :		
Եալտըզ ոսկին ալ դնենք թէ կաժէ 5 խռշ 10		
փթյ . աս ալ տասնոց ընենք . կըլլայ 21 տասնոց :		
1. սկից Ետքը 100 զէրմահ-		1 0 0
պուալ սոկին տասնոց ըթէ		1 2
12 ով բաղմապատկելով .		
( զէրէ 1 զէրմահպուալը 12 տասնոց էր . ) կըլլայ 1200	2 1 )	1 2 0 0
տասնոց :	5 7	1 5 0
Հիմա աս 1200 ը 21 ին վրայ		3
բաժնէ . ( զէրէ 1 Եալտըզը 21 տասնոց էր : ) ուս-		
տի 100 զէրմահպուալը կըլլայ 57 Եալտըզ սոկի .		

Արքիներուա հիստոր : 57

ու 3 տասնոց կենելնայ : Կրնաս ալ 100 զէրմահա  
պուպ ոսկին փարայ ընել : 120 փարայով բազ-  
մապատկելով , որ կըլլայ 12000 փըյ : Ետքը  
210 փարայի վրայ բաժնէ : ( զէրէ և եալտըզը  
210 փարայ դրինք : ) կենէ կըլլայ 57 եալտըզ . ու  
30 փարայ կենելնայ . որ է 3 տասնոց :

( Օթիստ . ը :

Դնենք թէ ունիս 150 եալտըզ ոսկի , կուզես գիտնալ , թէ քանի խոշ կընէ : Եարձ ճամբով ասանկ ըրէ . առաջ 150 եալ-	150
	21
ասանկ ըրէ . առաջ 150 եալ- տըզ ոսկին 21 ովլբազմապատ կէ , որ կըլլայ . 3150 տաս- նոց . ( զէրէ 5 խոշը ու 10 փըն կընէ 21 տասնոց : ) Ետքը 3150 տասնոցը բաժնէ 4 ի վրայ . որ կըլլայ լրման 787 խոշ . ու 2 տասնոց : Ուստի	<span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 4 )      3 150 <span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 7 8 7      3 5 <span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 3 0 <span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 2

150 եալտըզը կընէ 787 խոշ ու կէս :

Կամ՝ ասանկ ըրէ . Պռաջ 150 եալտըզ ոսկին 5 խոշով բազմապատ	150
	5
Ետքը 10 փարայավ աւբազմապատկէ ան	<span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 7 50
	<span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 4 0 )
150 եալտըզը , որ կըլլայ 1500 փըյ . ասչափ փարան 40 ի	<span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 3 7
	<span style="border-bottom: 1px solid black; padding-right: 5px;"></span> 7 8 7

վրայ բաժնէ . կըլլայ 37 խոշ , ու 20 փըյ կենել-  
նայ : Պռ 37 խոշը դի՞ք 750 խոշին տակը , ու  
գումար ըրէ . բոլորը կըլլայ լրման 787 խոշի :  
ու 20 փարայ :



## Գ Ե Ա Խ Խ Ե Բ Կ Բ Ա Բ Դ Տ .

Արտոր , Համ մանտրած համբանիներուն  
Վլայ :

**Ա**րտոր , կիմ մանտրած համբանիքը , ցը գուստուրի  
առաջն , որ գրաբառ կըսուի հոտորահ . ան է ,  
որ պիւթիւնին կտորը , կիմ մանտրած փայը  
կըցըցնէ . դր ըսենք թէ մէկը ասանկ գրեց . 10  
փարայ ու  $\frac{1}{3}$  . աս վերջի բախամը կտոր է , որ  
կըցըցնէ թէ մէկ փարան իրեց փայ ըրած է .  
ու իրեքին մէկ փայը մնացերէ , կամ մէկ փայը  
պիտի առնընէի :

**Ա**րտորը միշտ երկու բախամ՝ պիտի ըլլայ , մէկը  
մէկալէն դժող զատած , ու մէկը վերը՝ մէկալը  
վարը դրած : Ա լրի բախամը , որ մէծ պիտի  
ըլլայ քան վվերինը , կըսուի յայդող . ցը պիշան  
ընօղ . որ գրաբառ կըսուի յայդաբար : զէրէ ան  
կըյայտնէ , թէ մէկ ամբողջը քանի մասն ունի ,  
կամ քանի կտոր բաժնած է . ինչպէս աս  $\frac{1}{3}$  .  
իրեքը կըյայտնէ թէ մէկ ամբողջ փարան իրեք  
կտոր բաժնած է . ցը 3 ստակ : Ա երի բախամը  
կըսուի համբող . որ գրաբառ համբուէ կըսուի : զէ-  
րէ ան սանքի կըհամբէ , թէ քանի բաժնն է  
մնացածը , կամ քանի կտորը պիտի առնընի :  
Ե յսպէս աս  $\frac{1}{2}$  կտորին յայդողը , որ է 2 . կըցըց-  
նէ , թէ մէկ ամբողջը երկու հաւասար բա-  
ժին , կամ փայ եղած է : իշլ համբողը . որ է 1 ,  
կըհամբէ , թէ երկուքին մէկն է մնացածը , ցը  
կէսը : ուստի թէ որ 2 ը՝ խոշ է , աս կտոր բա-  
խամը կընշանակէ կէս խոշ . թէ որ ասանկ  $\frac{3}{4}$   
կտոր

կտոր ըլլայ , կըցըցնէ՝ թէ խոշին 4 փային իւրեքն է . դր 30 փլ . Օ երէ խոշը 4 փայ ընեսնէ , 1 փայը 10 փարայ է . անանկ է նէ՝ 3 փայը 30 փարայ է .

Եւ թէ որ ասանկ ըլլայ  $\frac{3}{5}$  . կըցուցանէ թէ խուռուշին 5 փային 3 նէ , դր 24 փարայ . զէրէ խոշը 5 փայ ընես նէ , 1 փայը 8 փարայ է . անանկ է նէ , 3 փայը 24 փարայ է : զէրէ 3 անգամ 8 ը՝ կրնէ 24 :

**Դ**իմա հոս հարկաւոր է դնել մէկ քանի օրինակներ կտորներու , ու անսնց գիմացը դնել իրենց չափը , կամ իրենց համրանքին նշանակութիւր , որ անսնցմով կըսորիլի մարդ կտորներուն համրանքը ըսել , ու անսնց չափը իմանալ:

Ավու . . . . . . . . . .	$\frac{1}{2} *$	Երես փային երկուակ .	$\frac{2}{3}$
Երես փային մէկը .	$\frac{1}{3} *$	Ըորս փային երեսը .	$\frac{3}{4}$
Չորս փային մէկը .	$\frac{1}{4} *$	Հինգ փային չորսը .	$\frac{4}{5}$
Հինգ փային մէկը .	$\frac{1}{5} *$	Վեց փային հինգը .	$\frac{5}{6}$
Վեց փային մէկը .	$\frac{1}{6} *$	Հօնը փային վեցը .	$\frac{6}{7}$
Ենունը փային մէկը .	$\frac{1}{7} *$	Ութը փային ենունը .	$\frac{7}{8}$
Ութը փային մէկը .	$\frac{1}{8} *$	Ինը փային ութը .	$\frac{8}{9}$
Ինը փային մէկը .	$\frac{1}{9} *$	Տասը փային ինը .	$\frac{9}{10}$

(Օրինակ շատ բախսամով կտորներուն :

Քատն փային պատը ըմբը .  $\frac{11}{20} *$   
 Ետուռն փային խոնցութը .  $\frac{28}{30} *$   
 Քատուռն փային հաստակերետը .  $\frac{33}{40} *$   
 Հարեւր բանը ուելը փային չափուակնը .  $\frac{40}{128} *$   
 Երիւր հարեւր պատը փային յաստակերետը .  $\frac{53}{210} *$   
 Հաղար ուելը հարեւր փային երկու հարեւր պատը .  $\frac{210}{180} *$   
 Եւ օրինակներով կիմացունի ամմն կտորներուն չափը , ու համրանքին նշանակութիւր :

## Յ Օ Ւ Ա :

ՎՐԱՆԻ<sup>2</sup> կերպ էտոր հըլւայ :

**Ա** Երեք կերպ կըլլայ կտորը : Ըստի կերպը ան  
է՝ որ համբառը ու յայտնողը հաւասար կըլլան ,  
յութէ վերինը , և թէ վարինը նոյն բախամ կըլլան . զո՞րօրինակ ասոնք •  $\frac{2}{2}$  •  $\frac{3}{3}$  •  $\frac{4}{4}$  •  $\frac{5}{5}$  •  $\frac{6}{6}$  •  $\frac{7}{7}$  •  
Եկդ կերպը աս է , որ վերինը մենծ կըլլայ քան  
զվարինը • դրա ասոնք •  $\frac{3}{2}$  •  $\frac{5}{3}$  •  $\frac{6}{4}$  •  $\frac{8}{5}$  •  $\frac{10}{6}$  •  $\frac{12}{7}$  •  $\frac{14}{8}$  •  $\frac{20}{9}$  •  
Երրորդ կերպը աս է , որ վերինը պղտիկ կըլլայ  
քան զվարինը • դրա ասոնք •  $\frac{1}{2}$  •  $\frac{3}{4}$  •  $\frac{2}{5}$  •  $\frac{4}{6}$  •  $\frac{5}{7}$  •  $\frac{2}{8}$  •  $\frac{5}{9}$  •  
Հիմա պէտք է գիտնալ , որ առջի կերպ կտոր  
ները , ուր տեղ վարի յայտնողը հաւասար է վերի  
համբողին հետ . դրա աս  $\frac{3}{3}$  • լըման մէկ ամ-  
բող մըն է յու պիւթիւն մը : Օ երեք վարի Յ ը-  
որ ամբող քանի մը Յ կտոր ունենալը կըցըց-  
նէ , վերինն ալ Յ եղածինպէս , կըցըցնէ թէ  
հաւասար է անօր . դրա սենք թէ վարի Յ մէկ  
փարան կըցըցնէ , որ Յ ստակ բաժնած է . վրան  
ալ Յ ստակ եղածինպէս , մէկ ամբող փոյ կընէ :  
Ումա թէ որ վերինը 2 ըլլայ ասանկ  $\frac{2}{3}$  • անա-  
տենը 1 ստակ պատկաս է փարայէն , ուստի կընը  
շանակէ 2 փայը 1 փարային . յու 2 ստակ : Ու-  
րիշ օրինակ մընալ դնենք ասանկ , 1 խոչն որ  
40 կտոր բաժնած է , յու 40 փարայ . վրան ալ  
40 փոյ եղածինպէս ասանկ  $\frac{40}{40}$  . մէկ ամբող  
խուռուց կընէ :

**Ե** Կդ կերպ կտորները , որսնց համբողը յու վե-  
րինը մենծ է քան յայտնողը , անոնք մէկ ամ-  
բողէն աւելի են . դրա աս  $\frac{6}{4}$  : Օ երեք մէկ ամ-  
բողը 4 մասն ունի . վրան 6 կտոր եղածին պէս ,  
1 ամբող ու 2 կտոր ալ եւելի կըլլայ . յու վրայի  
կտորը

կտորը մէկ ամբողջ ու կէս կըլլայ : | Խնչնդ գնենք  
թէ 1 խոշը 4 փայ ընենք . դր 4 տասը , որ կընէ  
40 փէյ . վայի 6 ը կըցըցնէ 6 տասը . դր 60  
փարայ , որ է մէկ խոշ ու կէս :

**Ե**րբորդ կերպ կտորները պղտիկ են քան զմէկ  
ամբողջը . զէրէ անոնց համրօղը դր վերի րա-  
խամը պղտիկ է քան զյայտնօղը , դր քան զվա-  
րինը . դր աս  $\frac{1}{3}$  . որ իրեք փային 1 կտորը կըցըցնէ :

Եւ աս վերցինը է բուն կտոր , կամ մանտրած  
համրանք . մէկալ առջի երկուքը կտորի ձեռով  
գրուած են , ամա կտոր չեն : միայն շատ ան-  
դամ պէտք կըլլան կտորներուն հիսապին մէջը :

Յ Օ Դ . Բ :

Կանոն գիտնալու , Աէ ի՞նչպէս երկու էպոր մէկ մէկու  
հետ հաւասար , չամ անհաւասար չեն :

**Ե**րկու կտորը անժամանակը կըսունի մէկ  
մէկու հետ հաւասար , երբոր իրենց համ-  
րանքին չափը հաւասար է , դր աս  $\frac{1}{2}$  , որ կէս  
կընշանակէ , հաւասար է տսոր  $\frac{2}{4}$  . որ աս ալ  
կէս կընշանակէ :

**Վ**սոնց հաւասար կամ անհաւասար ըլլալը ա-  
սանկ կընաս գիտնալ : Ի՞ռաջ՝ առջի կտորին վա-  
րի րախամով բազմապատկէ եկդ կտորին վերի  
բախամը . ետքը՝ երկուրդ կտորին վարի րախա-  
մով բազմապատկէ առջի կտորին վերի բախամը :  
Տիէոր երկուքէն ելածն ալ հաւասար , ու նոյն  
ըլլայ , ան երկու կտորն ալ մէկ մէկու հետ հա-  
ւասար են . ամա թէ որ անհաւասար ըլլան .

իրենք ալ անհաւասար են :

Օ՞ր օրինակ , դնենք ասանկ եր-	$\frac{72 \cdot 72}{\frac{6}{8} \times \frac{9}{12}}$
կու կտոր $\frac{6}{8} \cdot \frac{9}{12}$ . իմա առջի-	մա-
նին վարի բախամով . դր 8 ովքաղ	

մապատկե՛ մէկալին վերի բախսամը • յու 9 ը • ինչ  
պէս խաշածե գիծը կըցըցնէ • որ կըլլայ 72 • աս  
72 ը՝ գի՞ր վերի 9ին վրայ : Խառքը մէկալին վարի  
բախսամովը , յու 12 ով բազմապատկե՛ առջինին  
վերի բախսամը • յու 6 ը , ան ալ կըլլայ 72 • աս  
ալ գի՞ր վերի 6 ին վրայ . Հիմա կըտեսնես՝ որ  
երկուքէն ելածն ալ եղաւ հաւասար 72 • ուս  
աի յայտնի է՝ որ ան երկու կտորն ալ հաւասար  
են մէկ մէկու հետ . կմ հաւասար չափով համ-  
բանք ունին . յու երկուքն ալ կըցըցնեն 4 փային 3 \*

Վամա թէ որ հաւասար ըլլայ ե-	45	30
լածը , անսնց համբանքին չափն	$\frac{3}{6}$	$\frac{5}{15}$
ալ հաւասար չէ : Օ որ օրինակ		
դնենք ասանկ երկու կտոր $\frac{3}{6} : \frac{5}{15}$ : Հիմա ասոր առջինին վարի բախսամով . յու 6 ով . բազմապատ- կե՛ մէկալին վերի 5 ը , ելած 30 ը գի՞ր 5 ին վրայ : Խառքը մէկալին վարի 15 բախսամովը բազ- մապատկե՛ առջինին վերի 3 ը , ելած 45 ը՝ գի՞ր 3 ին վրայ : Կըտեսնես որ երկու ելածը անհա- սասար են մէկ մէկու հետ . ուստի ան երկու կտորին համբանքին չափն ալ անհաւասար են :		

Խւ առջի կտորը յու  $\frac{3}{6}$  . մեծ է քան զմէկալը և  
զէրէ ասոր համբանքը յու վերի 3 բախսամը , որ բազ-  
մապատկեց 15 ը , եղաւ 45 : ամա մէկալին  
համբանքը . յու 5 բախսամը . որ բազմապատկեց 6 ը ,  
եղաւ 30 : որ քիչ է քան զ 45 ը : Խւ մէկ մը  
նալ որ առջի կտորը , յու  $\frac{3}{6}$  • կըցըցնէ կէս փայը և  
ամա մէկալ կտորը , յու  $\frac{5}{15}$  . կըցըցնէ 3 փային  
մէկը , որ կէսէն քիչ է : Խնչպէս խռշին կէսը  
20 փարայ է : ամա 3 փային մէկը , 13 փարայ  
ու 1 ստակ է :

## Յ Օ Դ . Գ :

Աստիճան ամբողջները ցու պետէւանները կուռը ընելու ,  
ու էպոդները ամբողջ ընելու :

**Ա**տորները անատենը կըլլայ ամբողջ ընել ,  
Երբոր վերի րախամը մենծ է , կամ շատ է  
քան զվարինք . դր աս  $\frac{8}{4}$  : Առաննը ամբողջ ընե-  
լու աս է : Ա երի համբօղ րախամը . ցու 8 . բաժ-  
նէ վարի 4 րախամին վրայ + ելած բաժինը կըլ-  
լայ 2 . որ կըցըցնէ 2 ամբողջ : Օ ո՞ր օրինակ  
ըսենք , թէ 80 փարան ուզենք ամբողջ խուռուց  
ընել . 40 ին վրայ կըրամնենք , կըլլայ 2 ամ-  
բողջ խուց : Օ երի աս ալ սանքի անանկ կտո-  
րով բախամէ , թէ որ գրունի այսպէս .  $\frac{8}{4} \circ$  :  
Ոմէ որ բաժնելին ետքը բան մը ենելնայ , ա-  
նատենը կըլլայ ամբողջին հետ կտոր ալ . դր աս  
 $\frac{15}{4}$  կտորը ուզենք ամբողջ ընել . 15 ը բաժնենք  
4 ին վրայ , կելլէ 3 ամբողջ , և 3 ալ կենել-  
նայ . և կըլլայ ամբողջին հետ կտոր ասանկ .  
♦ 3  $\frac{3}{4}$  , որ է 3 ամբողջ ու կտոր :  
Դիմա տեսնենք . թէ ամբողջները ի՞նչնդ պէտք  
է կտոր ընել : Դմբողջ թիւը անատենը պէտքը  
կըլլայ կտոր ընել , Երբոր ամբողջին հետը ու-  
րիշ կտոր կըլլայ , դր աս . 6 .  $\frac{2}{5}$  : Դիմա աս 6  
ամբողջը ուզես կտոր ընել . վարի 5 ով , որ է  
յայտնօղը բազմապատկէ 6 ը , և կըլլայ 30 . դիր  
30 ին տակը 5 , կըլլայ ասանկ կտոր .  $\frac{3}{5} \circ$  : Թէ որ  
քովի կտորն ալ ուզես ան կտորին հետ գնել վերի  
2 ը զարկ 30 ին վրայ , կըլլայ ասանկ կտոր  $\frac{3}{5} \circ$  .  
որ հաւասար է վերի ամբողջով կառին հետ .  
ցու ասոր հետ . 6  $\frac{2}{5}$  :

Ոմէ որ միայն ամբողջ թիւ մը դր 2 ամբողջը  
ուզես

ուզես կտորը ընել, անանկ որ վարի րախամը ցայտիողը ըլլայ 4 · ան 2 ամբողջը 4 ով բազմապատկէ · ինչ որ կելլէ՝ դիր անոր տակը 4, կըւլայ առանկ կտորը  $\frac{8}{4}$  · որ հաւասար է 2 ամբողջին ։ Նարկաւոր է գիտնալ, թէ ինչ և իցէ ամբողջի տակը, երբոր 1 րախամը կըդնես, ան ամբողջը կըլլայ սանքի կտոր հաւասար իրեն · դրասոնք  $\frac{3}{1}$  ·  $\frac{4}{1}$  ·  $\frac{5}{1}$  : Առանկ կտորները պէտքը կըլլան, երբոր ամբողջը ու կտորը մէկտեղ ուզենք բղմնպատկել, ու բաժնել ինչն ետքը կըտեսնես :

## Յ Օ Դ ։ Դ :

Առանոն դարձնելու շատ բախտով է դուք  
ոչի բախտի վրայ :

**Ա**ռաջ պէտք է գիտնալ, որ շատ անգամ կըպատահի երկու կտոր, որ հաւասար շափհամրանք ունին, ամա մէկը շատ բախտամով է, մէկալը քիչ բախտամով ։ և քիչ բախտամովը խօլայ է իմանալը, քան թէ շատ բախտամովը · դրաս երկու կտորը ·  $\frac{6}{120}$  ·  $\frac{1}{2}$  · որ երկուքն ալ հաւասար համրանք ունին · զերէ առջինը՝ որ դնենք 60 ստակ · դրա կէս խռը, մէկալն ալ կէտառը է, և 60 ստակ : Հոս աս  $\frac{1}{2}$  կտորը մէկէն կիմացունի, թէ կէս է · ամա մէծ կտորը, ցը  $\frac{6}{120}$  · մէկէն դժունար է իմանալ : Ինոր համար թէ որ մէկ հիսավէ մը ելլէ շատ բախտամով կտոր մը, դրաս ·  $\frac{4}{96}$  · որ 96 փայլն 48 նէ, դժունար է իմանալ, թէ որչափ կընէ : Ուրեմն պէտք է աս  $\frac{4}{96}$  կտորը դարձնել ու քիչ բախտամով դնել, որ խօլայ իմացունի : ամա անոր հաւասար շափովը համրանք ունենայ :

**Ա**սոր կանոնը աս է : Ի՞ստի պէտք է գտնել **Թ** մէկ

մէկ համրանք մը , որ հաւասարապէս առանց  
բան եւելնալու բաժնէ ան կտորին երկու համ-  
րանքն ալ , յոթէ վերի բախամը , որ է 48 . և  
թէ վարինը , որ է 96 : 1. նորվը բաժնելէն ետքը ,  
ինչ որ կելէ ան է մեծ կտորին չափով պատիկ կը-  
տորը : Հիմա աս  $\frac{4}{9} \cdot \frac{8}{6}$  կտորին հաւասարան բաժ-  
նողը՝ 24 համրանքն է . առաջ ասոր վրայ բաժ-  
նէ վերի 48 ը , կելէ 2 . որ կրլայ նոր համրոջ :  
Ետքը կէնէ անոր վրայ բաժնէ վարի 96 ը .  
կելէ 4 . նոր յայտնոջ . և բան չեւելնար . աս 4  
ին վրայ դիր ան 2 ը , կրլայ առանկ կտոր  $\frac{2}{4}$  .  
հաւասար անոր  $\frac{4}{9} \cdot \frac{8}{6}$  : Ծէ որ ուզես փորձել ասոնց  
հաւասար ըլլալը . վերի դրած է .  $192 \cdot 192$   
յօդուածին կանոնին կեօրէ խաչա-  
ձե գիծ քաշէ , ու բազմապատ-  
կէ , երկուքէն ալ կելէ հաւասար 192 . ուստի ի-  
րենց համրանքին չափն ալ հւոր է :

**Ա**մա պէտք է գիտնալ , որ ամմէն կտորները  
չըլլար ասանկ պըզտիկցնել . զէրէ ամմէն եր-  
կու համրանքին մէջը չի գտնէիր մէկ համրանք  
մը , որ հաւասար չափով բաժնէ երկուքն ալ :  
Եւ ոնդ զի իմանայ մարդ . թէ ո՞ր համրանք-  
ներուն մէջը կըգտնէի , կամ չի գտնէիր ան հա-  
ւասար բաժնօղ համրանքը , հարկաւոր է հոս  
դնել ան կանոնը , որ եւկղիդէս թուաբանը  
կուտայ , որ անով խօլայ կըգտնէ մարդ :  
Ծէ որ ուզենաս գիտնալ , թէ աս  $\frac{1}{2} \cdot \frac{4}{3} \cdot \frac{4}{4}$  կտորին  
մէջը կըգտնէի արդեօք ան համրանքը , որ հա-  
ւասար չափով բաժնէ երկուքն ալ . թէ չիգտնէիր ,  
ասանկ ըրէ : Առաջ վարի բախամը . յոթ 234 ը  
բաժնէ վերինին վրայ . յոթ 144 ին վրայ . բաժ-  
նէն ետքը ինչ որ կեւելնայ , ան եւելցածին  
վրայ բաժնէ զան վերինը . յոթ 144 : Ասկից ե-  
ւելցածին վրայ ալ բաժնէ առջի եւելցածը :

այսպէս կերթաս բաժնելով մէկ զմէկու եւելցածը , անչափ որ մինչև մէկ անգամ մը հիշքան չենելնայ : Ան թիւր՝ որ անանկ կըքաժնէ , որ հիշքան չեւելնար , ան է՝ որ երկուքն ալ հաւասար չափով կըքաժնէ :

Օ ո՞ր օրինակ հոս ա-	$\frac{1\ 4\ 4}{2\ 3\ 4}$			
	1	4	4	( 1 )
ռաջ 234 բաժնեցինք	1	4	4	( 1 )
144 ին վրայ , եւել-			9	○
ցաւ 90 : Ասոր վրայ	9	0	4	( 1 )
բաժնեցինք 144 ը . ե-			5	
ւելցաւ 54 : Ասոր վրայ	5	4	4	( 1 )
բաժնեցինք 90 ը . եւել-			9	○
ցաւ 36 : Ասոր վրայ	3	6	6	( 1 )
բաժնեցինք 54 ը . եւել-			5	
ցաւ 18 : Ասոր վրայ	3	6	4	( 1 )
բաժնեցինք 36 ը . հիշ-			1	8
քան չեւելցաւ :	1	8	3	( 2 )
			6	○ ○

Անանկ է , նէ՝ 18 է , ան համրանքը , որ հաւասարապէս առանց բան եւելնալու կըքաժնէ , թէ՝

234 ը . և թիւ 144 ը :

Ուստի 18 ին վրայ բաժնէ ա-	$\frac{1}{1}\ 8$	$\frac{1\ 4\ 4}{2\ 3\ 4}\ \frac{8}{1\ 3}$
ռաջ վերինը . դր 144 . և կել-		
մ 8 . զի՞ր անդին 8 : Ատքը կի՞նէ ան 18 ին վրայ		
բաժնէ վարինը . դր 234 . և կելէ 13 . ու հիշքան		
չեւելնար . 13 ը զի՞ր 8 ին տակը , կըլլայ մեծին		
հաւասար ասանկ քիչ բախամով կտոր . $\frac{8}{1\ 3}$ :		
Ունէ որ աս կանոնին կեօրէ կարգաւ բաժնելին		
ետքը մինչև վերջը բան մը եւելնայ . անսատենը		
գիտցի՞ր՝ որ ան երկուքին մէջը չի կայ անանկ		
համրանք մը . որ հաւասարանը բաժնէ երկուքն		
ալ . ուստի անանկ շատ բախամով կտորը ըլլ-		
լար սղափիցնել : դր աս կտորը $\frac{5\ 6}{2\ 1\ 3}$ ուղենք քիչ		
բախամով դնել :		

Առաջ 213 ը . բաժնէ 56 ին վրյ . կեւելնայ 45 :

Ավագներուն Վրայ :

Եղբայր - Ինքնութեան

ասոր վրայ բաժնէ՛ 56 ը.	5 6 )	2 1 3 ( 3	*	67 Եղբայր - Ինքնութեան
կենելսայ 11 : ասոր վրայ		4 5		
բաժնէ՛ 45 , կենելսայ 1 :	4 5 )	5 6 ( 1		Եղբայր 1929 թիւ
Աւեմն յայտնի է , թէ		1 1		
աս կտարին $\frac{5}{2 \cdot 1 \cdot 3}$ . երկու	1 1 )	4 5 ( 4		
Համբանքին մէջը չի կայ		1		
Հաւասար բաժնօղ համ				

ըանք մը , անորհամար աս շատ բախամով կտորը  
ըլլար դարձընելքից բախամի վրայ :

Յ Օ Դ . Ե :

Առանք չորրները մէկ մէկու նման ընելու :

Ա տօրները անատենը մէկ մէկու նման կըս-  
ուին , երբոր ամմէնուն վարի յայտնողը նոյն  
բախամն է , ինչող ասոնք  $\frac{2}{6} \frac{3}{6} \frac{4}{6} \frac{5}{6}$  . ասոնց համ-  
բանքին չափը , թէ սրը մեծ է քան զմէկալը ,  
կամ որը պղտիկ է , խօլայ կիմացունի : Ըստ  
շատ անգամ կտորները ասանկ նման չեն , հասա-  
տարբեր է անոնց վարի բախամը . ինչպէս ասոնք  
 $\frac{1}{2} \frac{2}{3} \frac{3}{5} \frac{2}{8}$  : և ասոնց համբանքին չափը , մէկ մէկու  
վրայ մեծ ու պղտիկ ըլլալը դժուար է իմանալ :  
Ենորհամար հարկաւոր է անանկ կանոն մը , որ  
ամմէնուն վարի բախամը փոխէ , ու ընէ նոյն բա-  
խամ , ամա պահէ իրենց համբանքին չափը :

Ա սոր կամոնը աս է : թէ որ երկու կտոր ըլլ-  
այ ասանկ  $\frac{1}{2} + \frac{3}{4}$  . Ըստաջ վարի բախամին մէկը  
բազմապատկէ մէկալին վարինով . ինչպէս շիտակ  
գիծ կայ . յու 4 ը 2 ով որ կըլլայ 8 . աս 8 ը  
կըլլայ երկուքին ալ նոր յայտնօղ : Ետքը վերին-  
ները բազմապատկէ փոխն ՚ի փոխը  $\frac{1}{2} \leq \frac{3}{4}$   
մէկ մէկու վարի բախամով խաչա-  
ձե գծին կեօրէ . յու վերի 1 ը՝ բազ-

մապատկել մէկալին վարինով . դր գ ով . կըլլայ  
4 աս 4 ը դի՞ր 8 ին վրայ , կելլէ ասանկ  $\frac{4}{8}$  կտոր ,  
հաւասար առջի կտորին  $\frac{1}{2}$  : Ետքը մէկալ վերի  
3 ը բազմապատկել առջինին վարի շ ով . կըլլայ  
6 : աս 6 ը դի՞ր 8 ին վրայ , կելլէ ասանկ  $\frac{6}{8}$   
կտոր , հաւասար մէկալ կտորին  $\frac{3}{4}$  : Ուստի ան  
երկու կտորին տեղը կըլլան ասոնք .  $\frac{4}{8} + \frac{6}{8}$  : որ  
երկուքին վարի բախտամն ալ 8 է :

Ա մա թէ որ իրեք չորս կտորներ ըլլան , որ ա-  
նոնց վարինը ուզես մի և նոյն թուշով բախտամ-  
րնել . անսատենը ուրիշ ձամքայ պէտք է բռնել :  
Ը ուած պէտք է ամմէնուն վարի բախտամը մէկը  
մէկալով բազմապատկել . որ վերջի բազմապատ-  
կածը կըլլայ ամմէնուն տակը դնելու վարի բա-  
խտամ . դր յայտնօղ : Ետքը ամմէնուն նոր կամրոշ  
գտնելու համար ասանկ ըրէ : Են դտած յայտնօղը  
բաժնէ ամմէն մէկուն վարի բախտամին վրայ . և  
անկից եւածը բազմապատկէ ամմէն մէկուն վե-  
րի բախտամով . ինչ որ կելլէ նէ , ան է ամմէն  
մէկուն նոր կամրոշ :

Օ որ օրինակ կայ իրեք կտոր ա-	ա . Բ . Պ
սանկ . $\frac{2}{3} + \frac{3}{4} + \frac{4}{5}$ . կուզես ասոնց	$\frac{2}{3} + \frac{3}{4} + \frac{4}{5}$
ամմէնուն վարի բախտամները նման	
ընել , դր նոյն բախտամ ընել :	6 0

Ը ուած վարի բախտամները բազմա- պատկէ մէկը մէկալով ասանկ . 5	ա . Բ . Պ
անգամ 4 ը կընէ 20 . 3 անգամ	$\frac{4}{60} + \frac{45}{60} + \frac{48}{60}$
ալ 20 ը կընէ 60 : որ կըլլայ ամմէնուն յայտնօղ	
դր վարի բախտամ :	

Հ իմա ըսկսինք գտնել 60 ին կեօրէ կամրոշ դր 60  
ին վրայ դնելու բախտամ : Ը ուած 60 ը բաժնէ առ  
կտորին վարի բախտամին վրայ , դր 3 ին վրայ , որ  
կելլէ 20 . աս 20 ը բազմապատկէ անոր վերի  
բախտամով , դր 2 ով . որ կըլլայ 40 . առ 40 ը դի՞ք

Յօ ին վրայ , կըլլայ ասանկ կտոր  $\frac{4}{6}$  • ուր հաւասար է առ կտորին , դր  $\frac{2}{3}$  • զերե ինչն աս կըցրցնէ երեք փային երկուքը , ասանկ աս  $\frac{4}{6}$  կըցրցնէ իրեք փային երկուքը :

Եղբակ՝ ան 60 ը՝ բաժնէ կտորին վարի բախամին վրայ . դր 4 ին վրայ , կելլէ 15 • աս 15 ը՝ բազմապատկէ անոր վերի բախամնվ . դր 3 ով . որ կըլլայ 45 • աս 45 ը՝ դիր 60 ին վրայ , կըլլայ ասանկ կտոր  $\frac{4}{6}$  • հաւասար է կտորին . դր  $\frac{3}{4}$  :

Եղբակ՝ ան 60 ը՝ բաժնէ կտորին վարի բախամին վրայ . դր 5 ին վրայ . կելլէ 12 • աս 12 ը՝ բազմապատկէ անոր վերի բախամնվ . դր 4 ով , որ կըլլայ 48 • աս 48 ը՝ դիր 60 ին վրայ , կըլլայ ասանկ կտոր .  $\frac{4}{6}$  • հաւասար է կտորին . դր  $\frac{4}{5}$  :

## Յ Օ Դ :

Աստիճան էրարակները գուանար ընկելու :

**Ե**րբոր հիսապին մէջը շատ կտորներ մէկ տեղ կըպատահին , ու անոնց ամմէնուն շափը մէկէն ուղենանք գիտնալ նէ , պէտք է գումար ընել ան կտորները :

Երբեմն կըպատահի՝ որ ամմէնուն յայտնուը դր վարի բախամը նոյն բախամ կըլլայ , դր ասոնք ,  $\frac{6}{8}$  •  $\frac{2}{8}$  •  $\frac{5}{8}$  • Երբեմն ալ կըպատահի , որ ամմէնուն վարի բախամը տարեք կըլլայ , դր ասոնք  $\frac{1}{3}$  •  $\frac{2}{4}$  •  $\frac{4}{6}$  •  $\frac{1}{2}$  :

Երբեմն ալ կըպատահի , որ կտորներուն հետ ամբողջ , դր պիւթիւն համրանք ալ կըլլայ , դր ասոնք ,  $2 \frac{1}{4}$  :  $5 \frac{1}{2}$  : Եւ ասոնք ամմէնը պաշխայ

պաշխայ կերպով պէտք է գումար ընել :

**Ե**ռջի կերպ կտորները . դր երբոր ամմէնուն վարի բախամը նոյն բախամ է , ասանկ գումար

բրէ : Եմմէնուն վերի րախամները մէկ տեղ գումար ըրէ : Ետքը ան ելած գումարին տակը դիր նոյն առջի վարի րախամը , ինչպէս կըտեսնես աս օրինակին մէջը :

$\frac{2}{7} + \frac{4}{7} + \frac{6}{7} + \frac{5}{7} + \frac{3}{7} = \frac{20}{7}$  :

Ա երի րախամներուն ամմէնուն գումարը եղաւ 20 : որուն տակը դրինք 7 յայտնողը , եղաւ ամմէնը մէկ կտոր մը ասանկ .  $\frac{20}{7}$  : Ոճէ որ ուղենաս աս կտորին մէջէն ամբողջները հանել . ատոր կանոնը տուածենք վերը , դ յօդուածին մէջը , ան կանոնին կեօրէ ըրէ , կըդանես շ ամբողջ , ու ասանկ կտոր մը .  $\frac{6}{7}$  :

Ա յըրկրորդ կերպ կտորները . ց անոնք՝ որոնց վարի րախամները նոյն կամ նման չեն , ասանկ գումար ըրէ :

Ա ռաջ ամմէնուն վարի րախամը փոխէ , ու մէկ թուշով րախամը ըրէ , ինչպէս վերը ասկից առջի ն . յօդուածին մէջը կանոն տուինք : Ետքը գումար ըրէ , ինչպէս առջինը ըրիր . Օ էրէ ամմէնուն վարի րախամը մի և նոյն թուշով րախամ կըլլայ : տես աս օրինակին մէջը :

$\frac{2}{3} + \frac{3}{6} + \frac{2}{4} + \frac{1}{2} =$

$\frac{6}{4} + \frac{7}{4} + \frac{7}{4} + \frac{7}{4} = \frac{28}{4} = \frac{7}{1}$  :

Ա ռաջ ամմէնուն վարի րախամը փոխեցինք . ելաւ ամմէնուն մէկ համրանք մը աս 144 : Ետքը ամմէն մէկուն վերի րախամը գտնելէն ետքը գումար ըրինք . եղաւ ամմէնուն գումարը աս  $\frac{312}{144}$  : որ կըլլայ շ ամբողջ հետը կտորով ասանկ .  $2 \frac{24}{144}$  :

Ա ւրիշ խօլայ ձամբայ մընալ կայ ասանկ կըտորները գումար ընելու : Դիր հոս ան վերի զբած օրինակը . ց  $\frac{2}{3} + \frac{3}{6} + \frac{2}{4} + \frac{1}{2} =$  և սկսէ գումար ընել ասանկ :

Ա ռաջ

Առաջ առ ու ը կտորին մէջը խաշածե գիծ քա- շէ : ու ան խաշածե գլ- ծին կեօրէ բազմապատ- կէ մէկը մէկալով . յթ 6 անգամ 2 . կընէ . 12 . գի՞ր վարը անոնց մօտ 12 . ետքը 3 անգամ 3 , կընէ 9 . գի՞ր 12 ին տակը 9 . ու գումար ըրէ , կըլլայ . 21 : Ետքը անոնց յայտնողն ալ մէկը մէկալով բազմապատ- կէ յթ 3 ը 6 ով . ինչնդ որ շիտակ գիծ քաշած է : <span style="float: right;">Ճէմ բոլորին . <math>\frac{312}{144}</math></span> որ կըլլայ 18 . և աս 18 ը գի՞ր 21 ին տակը . կըլլայ մէկ նոր կտոր մը ասանէ . $\frac{21}{18}$ . որ վերի առ ու ը կտորին գումարն է :	$\frac{3}{2} \times \frac{3}{6} = \frac{2}{4} \times \frac{1}{2}$ $12$ $\frac{9}{\frac{21}{18}} \times \frac{2}{4}$ $84$ $\underline{36}$ $\frac{120}{72} \times \frac{1}{2}$ $240$ $72$ $\frac{312}{144}$

Ա սկից ետքը դէ կտորը , յթ  $\frac{2}{4}$  . գի՞ր վարը անոր  
քովը . ու խաշածե գիծ քաշէ . և անանկ ըրէ ,  
ինչնդ որ առջինը ըստիր , մէկը մէկալով բազմա-  
պատկելով , և կելլէ ուրիշ նոր կտոր մը ասանէ .  
 $\frac{120}{72}$  . որ առ առ ը կտորին գումարն է :

Ա երջը դէ կտորը յթ  $\frac{1}{2}$  գի՞ր վարը անոր քովը . և  
ըրէ այնդ , ինչնդ մէկալները ըրիր . կըլլայ նոր  
ուրիշ կտորը մը ասանէ  $\frac{312}{144}$  . որ ամմէնուն վերջի  
գումարն է : Ա սոր շիտակ ըլլալը անկից յայտնի  
է , որ աս կտորները առջի կերպով ալ ըրինք  
գումար , ու վերջի ճէմը եղաւ ասանէ .  $\frac{312}{144}$  ։

Երբորդ կերպ կտորները , յթ երբոր կտորներուն  
հետը ամբողջ համրանք ըլլայ . ասանէ գու-  
մար ըրէ : Առաջ ամբողջները առ , գումար ըրէ .  
Ետքը կտորները մէկ տեղ գումար ըրէ , ինչպէս  
վերը ըստիր , յթ .

Պ Ա Հ ։ Բ ։ յ օ դ ։ է ։  
 4  $\frac{2}{8}$  ։ 2  $\frac{3}{8}$  ։ 3  $\frac{1}{8}$  ։ Ճ է մ 9  $\frac{6}{8}$  ։  
 (Յ ա է որ կտորներուն գումարէն ամբողջ համրանք  
 ելլէ , ան ալ ամբողջներուն վրայ զարկ , ու ա-  
 նանկ գումար ըրէ ։ դ թ ։  
 3  $\frac{3}{6}$  ։ 2  $\frac{2}{6}$  ։ 1  $\frac{3}{6}$  ։ Ճ է մ 7  $\frac{2}{6}$  ։

---

## Յ Օ Դ ։ է ։

Կ ա ն ա ն մ է է մ է կ ա լ է ն կ ա ն է լ ո ւ , ց ո ւ չ ը ս կ մ ա ն  
 ը ն է լ ո ւ ի տ ո ր ն ե ր ը :

**Ա**ռաջ պէտք է գիտնալ , որ կտորները մէկը  
 մէկալէն հանելու , պէտք է անոնց յայտնողը  
 ցովարի բախամը նման ընել , ու ետքը սկսիլ հա-  
 նել մէկը մէկալէն :

**Յ**ա է որ միայն երկու կտոր համրանք ըլլայ , որ  
 մէկը մէկալէն ուզես հանել . առաջ պղտիկ համ-  
 րօղը , ցովարի պղտիկ բախամը հանէ մէկալ վե-  
 րի մէծ բախամէն : Ետքը մնացածին տակը դիր  
 նոյն յայտնողը . զէրէ երկու կտորին յայտնողն ալ  
 նոյն բախամէն : Որ ուզես  $\frac{2}{6}$  աս կտորը հանել աս-  
 կից  $\frac{5}{6}$  ։ զէր քովիշքով , ու շ ը՝ հա- |  $\frac{2}{6} + \frac{5}{6}$   
 նէ 5 էն , կըմնայ 3 ։ 3 ին տակը |  $\frac{3}{6}$  մնայ :  
 դիր 6 ։ կըմնայ ասանկ կտոր .  $\frac{3}{6}$  :

**Ը**է որ երկու իրեք կտոր պէտք ըլլայ հանել  
 ուրիշ երկու իրեք կտորէ , անատենը առաջ  
 ողէտք է կտորները զատ զատ գումար ընել ,  
 ետքը հանել մէկը մէկալէն : զորօրինակ դնենք  
 մէտ աս կտորները  $\frac{3}{30}$  ։  $\frac{6}{30}$  ուզես հանել աս կո-  
 տորներին .  $\frac{5}{30} + \frac{12}{30}$  : **Ա**ռաջ դիր ու գումար ըրէ :  
 ան . կտորներուն գու- | ա .  $\frac{5}{30} + \frac{12}{30}$  : ճ է մ .  $\frac{17}{30}$   
 մարը կըլլայ  $\frac{17}{30}$  : թ .  
 կտորներուն գու- | թ .  $\frac{3}{30} + \frac{6}{30}$  : ճ է մ .  $\frac{9}{30}$   
 մարն ալ կըլլայ .  $\frac{9}{30}$  :  
 ետքը 9 համրօղը | մնացածն է  $\frac{8}{30}$

հա-

Հանել 17 էն , կրմնայ 8 : որ 30 ին հետ կրլլայ  
ասանկ կտորը մը  $\frac{8}{30}$  :

**Ծ**ակ որ մէկ կտոր մը ուզես հանել մէկ ամբողջ  
ջէ մը . դր պիւթիւնէ մը . առաջ ամբողջը կտոր  
ըրէ , բազմապատկելով վարի բախսամով կտորին .  
( ինչն ըսինք գ . յոդուածին մէջը ) : Ետքը հա-  
նէ պղտիկը մեծէն . դր աս  $\frac{2}{5}$  կտորը ուզես հա-  
նել 4 ամբողջէն , ասանկ ըրէ :

**Ի**ւաջ 4 ամբողջը բազմապատ-  
կէ կտորին վարի բախսամով , դր  
5 ով . որ կրլլայ ասանկ կտոր .  $\frac{4 \cdot \frac{2}{5} + \frac{2}{5}}{\text{հայ} \cdot \frac{18}{5}}$   
 $\frac{20}{5}$  : Ետքը 2 ը՝ հանել 20 էն , կրմնայ 18 . որ  
կրլլայ ասանկ կտոր .  $\frac{18}{5}$  :

**Ա**րիշ Ճամբով ու կրնաս ընել աս վերի հանումը :  
Բոլոր ամբողջը մի բնել մանտօր կտոր . հապա-  
անկից 1 առ , ու ան միայն կտոր ըրէ , և ան կտո-  
րէն հանել մէկալ կտորը : Մնացած ամբողջը  
վարը դիր , ետքը մնացած կո-  
տորն ալ քովը դիր : դր . 4 էն  $\frac{4 \cdot \frac{2}{5} + \frac{5}{5}}{3 \cdot \frac{3}{5} \text{ հայ}}$   
1 առ . կրմնայ 3 : ան 1 ը՝ կրլ-  
լայ ասանկ կտոր  $\frac{5}{5}$  : հիմնայ վերի 2 հանել 5 էն ,  
կրմնայ ասանկ կտոր  $\frac{3}{5}$  : ու 3 ամբողջ :

**Դ**ակ , թէ որ մէկ կտորը պէտք ըլլայ հանել ու-  
րիշ ամբողջէ ու կտօրէ մը , դր ուզենք աս  $\frac{2}{4}$   
կտորը հանել մէկ ամբողջէ ու կտօրէ մը , դր 5  
 $\frac{1}{3}$  էն : 1 . ուաջ 5 ամբողջը կտոր ըրէ 3 ով բազմա-  
պատկելով . որ կրլլայ ասանկ կտոր  $\frac{15}{3}$  : և քովի  
եղած կտորին վերի բախսամն ալ անոր հետը դու-  
մար ըրէ , կրլլայ ասանկ կտոր .  $\frac{16}{3}$  : Հիմնայ աս-  
կից պէտք է հանել ան կտորը , դր  $\frac{2}{4}$  :

**Ռ**մա առաջ պէտք է երկուքին վարի բախսամը  
փոխել , որ նոյն բախսամը ըլլայ , որպէս զի կարե-  
սանք մէկը մէկալէն հանել : Երբոր փոխենք ա-  
նոնց վարի բախսամը , ( ինչպէս որ կանոն տունինք  
Ե

Ե յօդուածին մէջը ) • կրլլան անոնք ասանկ երկու  
կտոր  $\frac{6}{12} + \frac{6\frac{4}{4}}{12} = \frac{12}{12}$  : Դիմա առջի |  $\frac{6}{12} + \frac{6\frac{4}{4}}{12} =$   
կտորին վերի բախամը, ցը 6ը |  $\frac{5\frac{8}{8}}{12}$  հայոծ :

Հանե՛ 64 էն, կրմայ 58 : ուս |  $\frac{5\frac{8}{8}}{12}$  հայոծ :  
տի մնացած կտորը կրլլայ աս  $\frac{5\frac{8}{8}}{12}$  :  
Արիշ ճամբով ալ կրնաս ընել հանումն ան կտոր  
ներուն, որ երկուքին վարի բախամը նոյն չէ • դր  
ուզես աս  $\frac{3}{4}$  կտորը հանել ասկից  $\frac{5}{6}$  : | ուաջ դիր  
քովի քով երկու կտորը, ու մէջեր |  $\frac{3}{4} \times \frac{5}{6}$   
նին խաչաձև դիմ քաշէ • և ան խա-  
չաձև գծին կեօրէ բաղմապատկէ |  
մէկը մէկալով ասանկ + 4 անդամ 5 |  $\frac{2}{2} 0$   
կընէ 20 • դիր 20 օրթան . 6 ան  
գամ 3, կընէ 18 : դիր 18ը 20 ին |  $\frac{2}{24}$  հայոծ  
տակը: Դիմա 18ը ը հանե՛ 20 էն,  
կրմայ 2 : | շաքը երկու կտորին վարի բախամ  
ներն ալ բաղմապատկէ մէկը մէկալով • ցը 6ը  
4 ով, որ կրլլայ 24 : | ու 24ը դիր 2 ին տակը,  
կրլլայ մնացած կտորը ասանկ +  $\frac{2}{24}$  :

| Ընէ որ երկու կտորին հե |  $\frac{5\frac{3}{4}}{4} + \frac{8\frac{1}{2}}{2}$   
տը ամբով թիւ ըլլայ հա  
նելու, դր ուզես աս  $\frac{5\frac{3}{4}}{4}$  • |  $\frac{2\frac{3}{4}}{4} \times \frac{1\frac{7}{2}}{2}$   
հանել ասկից,  $8\frac{1}{2}$  : | ուաջ  
5ը կտոր ըրէ, իրեն քովի  
կտորին վարի բախամով բազ  
մապատկելով, ու ան կտո-  
րին վերի բախամն ալ, ցը 3 | հայոծ  $\frac{2\frac{2}{2}}{8}$   
վրան զարէ. կրլլայ բոլորը | որ է 2  $\frac{6}{8}$   
ասանկ կտոր  $\frac{2\frac{3}{4}}{4}$  : | շաքը 8

ամբողջն ալ անորպէս կտոր ըրէ, որ կրլլայ ասանկ  
կտոր  $\frac{17}{2}$  : | սանկ ընելէն ետքը ատ երկու կտո-  
րին մէջը խաչաձև դիմ քաշէ • ու ան խաչաձև  
գծին կեօրէ բաղմապատկէ ասանկ : 4 անդամ  
չ7ը կընէ 68 • դիր 68ը օրթան : | շաքը 2  
ան:

անգամ 23 ը՝ կընէ 46 + դիր 46 ը՝ 68 ին տակը ,  
ու հանէ՛ անկից . և կըմնայ 22 : Ա երջը ան եր-  
կու կառորին վարի բախսամներն ալ բազմապատկե՛  
մէկը մէկալով . ինչպէս որ շիտակ դիծ քաշած է :  
յթ 2 անգամ 4 , կընէ 8 + աս 8 ը՝ դիր 22 ին տա-  
կը , կըլլայ մնացած կտորը ասանկ  $\frac{2}{8}$  : որ է 2  
ամբողջ , ու ասանկ կտոր  $\frac{6}{8}$  : Օ էրէ 22 ին մէջը  
2 ուժը կայ , ու 6 իեւելնայ :

Յ Օ Դ . Բ .

Ապանն բազմապատկելու , այսինքն՝ դարպ ընելու  
Հպորներուն համբանդները :

**Ա**ռաջ պէտք է գիտնալ , որ բազմապատկելու  
համար՝ չարկաւոր չէ կտորներուն յայփառութիւնը  
վարի բախսամը փոխել , ու նոյն բախսամը ընել . հա-  
պա բաւական է , որ մէկին վերի բախսամը մէկալին  
վերի բախսամով բազմապատկելի . ու եաքը մէկին  
վարի բախսամը մէկալին վարինով բազմապատ-  
կելի : Ենոնցմէ ելածը կըլլայ բազմապատկած  
համբանքը . Օ ո՞ր օրինակ . աս կտորները  $\frac{4}{5} + \frac{2}{3}$  .  
մէկը մէկալով ուղենք բազմապատկել : Եռաջ  
վերի բախսամները բազմապատկե՛ , |  $\frac{4}{5} + \frac{2}{3}$   
յթ 4 ը՝ 2 ով բազմապատկե՛ , կըլ-  
լայ 8 : | Յաքը վարինները բազմա- |  $\frac{8}{15}$   
պատկե՛ , յթ 5 ը՝ 3 ով , կըլլայ 15 :

Եռ 15 ը՝ դիր 8 ին տակը , կըլլայ բազմապատ-  
կածը ասանկ կտոր +  $\frac{8}{15}$  :

**Ո**ւեւ որ մէկ տեղ դրած շատ կտորներ ուղենք բոլ  
մնութիւն , դր ասոնք  $\frac{2}{3} + \frac{4}{6} + \frac{3}{5}$  : ասանկ պէտք է ընել :  
Եռաջ վերինները բազմապատկե՛ |  $\frac{2}{3} + \frac{4}{6} + \frac{3}{5} =$   
ասանկ . 2 անգամ 4 կընէ 8 + և |  $\frac{24}{90}$   
3 անգամ 8 + կընէ 24 + դիր մէջ |  $\frac{24}{90}$

անեւ

տեղը 24: Ետքը վարինները բազմապատկել մէկը  
մէկալով ասանկ . 5 անգամ 6 , կընէ 30 . և 3  
անգամ 30 , կընէ 90 : Դիմը 24 ին տակը 90 , կըլ-  
լայ բազմապատկածը ասանկ կտոր  $\frac{2}{9}$ :

**Ո**ւնէ որ ամբողջ մը պէտք ըլլայ բազմապատ-  
կել կտորով , կամ կտորմը ամբողջով , դր 4 ամ-  
բողջը ուղենաս բազմապատկել ասով  $\frac{2}{5}$  , ասանկ  
ըրէ : Առաջ ամբողջին տակը , դր 4 |  $\frac{4}{2} \cdot \frac{2}{5}$   
ին տակը դիմը 1 րախամ . որ անով |  
սանքի կտոր կըլլայ : Ետքը մէկը |  $\frac{3}{5}$   
մէկալով բազմապատկել , ինչպէս որ  
վերը ըսինք . բազմապատկածը կըլլայ ասանկ  
կտոր մը  $\frac{8}{5}$ :

**Ո**ւնա թէ որ ամբողջ մը , որ հետը կտոր ունի ,  
ուղես բազմապատկել ուրիշ ամբողջով մը , որ ան-  
ալ հետը կտոր ունի . դր աս  $\frac{2}{4} \cdot$  ուղես բազմա-  
պատկել ասով  $\frac{5}{2} \cdot$  ասանկ ըրէ :

Առաջ 8 ամբողջը բազ- մապատկել կտորին վա- րի րախամով . դր 4 ով . ու վերի 2 ը հետը գու- մար ըրէ , որ կըլլայ ասանկ $\frac{3}{4}$ կտոր : Ետ- քը 5 ամբողջն ալ ա- նորսկէս կտոր ըրէ , կըլլայ ան ալ ասանկ $\frac{1}{2}$ կտոր մը :	$\frac{1}{2} \cdot \frac{2}{3}$	$\frac{2}{3} \cdot \frac{1}{2}$
	$\frac{3}{4} \cdot \frac{1}{2}$	$\frac{1}{2} \cdot \frac{1}{2}$
11 ով բազմապատկել	$\frac{3}{4} \cdot \frac{3}{4}$	$\frac{3}{4} \cdot \frac{3}{4}$
	$\frac{37}{8} \cdot \frac{4}{8}$	$\frac{46}{8} \cdot \frac{6}{8}$

34 ը , կըլլայ 374 : 2 ով ալ բազմապատկել 4 ը  
կըլլայ 8 : Առ 8 ը դիմը 374 ին տակը , կըլլայ  
բազմապատկած կտորը ասանկ  $\frac{37}{8} \cdot \frac{4}{8}$  : Ունէ որ ու-  
ղես իմանալ , թէ աս կտորին մէջը բանի ամբողջ  
կայ . վրայի 374 ը բաժնէ վարի 8 ին վրայ , կելէ  
46 ամբողջ . ու կենելնայ ասանկ կտոր մը .  $\frac{6}{8}$  :

ՅՈՒ.

Յ Օ Դ . Թ :

Այսուհետեւս , այսինքն՝ Առաջնիմ ընելու հարցներուն  
համբանդինելը :

**Ա**ռաջ պէտք է գիտնալ , որ բաժնօղ կտորը ,  
թէ պզտիկ ըլլայ քան զբաժնելու կտորը ,  
և թէ մենծ , անով կրնայ ըլլալ բաժանումը .  
ինչպէս որ կըտեսնես աս յօդուածիս մէջը :  
Կտորներուն բաժանումը ցո նախիմը շատ կերպով  
կըլլայ :

**Ա**ռաջի ու հասարակ կերպը բաժանման կտորնե-  
րուն աս է : Երբոր երկու կտոր դրած է , որ մէ-  
կալին վրայ պիտի բաժնընի . առաջ նայէ-  
թէ որն է բաժնօղ կտորը . ան բաժնօղ կտորին  
վարի բախամը վեր դիր , ու վերի բախամը վար  
դիր : Տաքը դիր բաժնելու կտորին քովը , ու բազ-  
մապատկէ մէկը մէկալով . ցո մէկուն վերի բա-  
խամը բազմապատկէ մէկալին վերինովը , ու  
վարի բախամը մէկալին վարինովը . ինչպէս որ  
կտորները կըբազմապատկենք : Դնկից ելածը  
կըլլայ բաժնած կտորը : Օ ո՞ր օրինակ ու զես բաժ-  
նել աս կտորը  $\frac{4}{6}$  . ասոր վրայ  $\frac{3}{4}$  : Բաժնօղ կտորը ,  
որ է աս  $\frac{3}{4}$  . գարձուր , վարի բախամը վեր դիր .  
որ ըլլայ ասանկ  $\frac{4}{3}$  . ետքը դիր մէկալին քովը , ու  
բզմպատկէ 4 ը մէկալին 4 ովկ կըլլայ  $\frac{4}{3} \cdot \frac{4}{6}$   
16 : և 6 ը 3 ովկ բզմպատկէ կըլլայ  $\frac{16}{18}$   
18 : Հիմա 18 ը դիր 16 ին տակը .

Ելած բաժինը կըլլայ՝ աս  $\frac{1}{18}$  :  
**Ե**րկդ կերպը բաժնելու կտորները աս է : Եր-  
բոր երկու կտորին յայտնօղը ցո վարի բախամը նոյն  
է , կամ նոյն թուալ համրանք է , որ ասոնք  $\frac{3}{5} \cdot \frac{2}{5}$  .  
հերիք է որ բաժնօղ կտորին վերի բախամին վրայ  
բաժ-

բաժնես մէկալին վերի բախամը : ֆթ 2 ին վրայ  
բաժնես 3 ը + ու երկուքին վարի բախամները  
դուրս ձգես. ելած բաժինը կըլլայ աս 1  $\frac{1}{2}$  : ֆթ մէկ  
ու կէս . և կըլլամբննայ բաժանումը :

**Ո**ւ մէկ կտոր մը ուղես բաժնել ամբողջ  
համրանքի մը վրայ . ֆթ թէ օր բաժնող համրանքը  
ամբողջ ըլլայ . դր 5 կտորը ուղես թաքսիմ ընել  
4 պիւթիւն համրանքին վրայ . լուաջ 4 ին տա-  
կը դիր 1 . որ սանքի կտորը ըլլայ ասանկ  $\frac{4}{1}$  . ետ-  
քը առջի կանոնին կեօրէ դարձներ 1 ը՝ վրան դիր,  
ու 4 ը՝ տակը դիր . որ ըլլայ ասանկ  $\frac{1}{4}$  : Հիմա աս  
դիր բաժնելու կտորին քովլը . ֆթ  $\frac{5}{8}$  |  $\frac{1}{4}$  •  $\frac{5}{8}$   
ին քովլը : ու բաղմազատկէ մէկը մէ  
կալով , ֆթ 5 ը՝ 1 ովլ . ու 8 ը՝ 4 ովլ . |  $\frac{5}{32}$   
ինչպէս որ առջինը ըրիր , կըլլայ

ելած բաժինը ասանկ :  $\frac{5}{32}$

**Ո**ւ մա՝ թէ օր ամբողջը , ֆթ պիւթիւնը ուղես  
բաժնել կտորի մը վրայ . դր 16 ամբողջը ուղես  
բաժնել աս  $\frac{3}{5}$  կրտորին վրայ : լուաջ 16 ին տա-  
կը դիր 1 . որ սանքի կտորը ըլ- |  $\frac{5}{3}$  •  $\frac{1}{16}$   
լայ : Ետքը բաժնող կտորին ֆթ  
 $\frac{3}{5}$  ին , վարի 5 բախամը դար- |  $\frac{8}{3}$  , ֆթ 26 +  $\frac{2}{3}$   
ձներ վրան դիր , ու վրայի 3 ը  
տակը դիր , որ կըլլայ ասանկ  $\frac{5}{3}$  : Հիմա աս բաժ-  
նելու համրանքին քովլը դիր , ու բաղմազատկէ .  
ինչպէս վերը ըրիր : ելած բաժինը կըլլայ ասանկ  
կտորը  $\frac{8}{3}$  : օր է 26 ամբողջը , ու ասանկ  $\frac{2}{3}$  կտոր մը :  
Ծէրէ 80 ին մէջը 26 երեք կայ . ու 2 ալ կե-  
նելիայ :

**Ո**ւ օրինուկը ուրիշ կերպով ալ կընաս ընել : լուաջ  
16 ամբողջը կտոր ըրէ բաղմազատկէ լովլ բաժնելու  
կտորին վարի բախամովլը , ֆթ 5 ովլ . օր կըլլայ ա-  
սանկ կտոր  $\frac{8}{5}$  : Հիմա աս  $\frac{8}{5}$  պիտի բաժնես ա-  
սոր  $\frac{3}{5}$  վրայ . ամա ինչպէս առաջ երկուք կերպ  
բաժն

բաժանման մէջը ըրինք . երկուքին վարի սախաւ-  
մներն ալ նոյն ըլլալով , դր 5 . ան երկու հինկը  
դուրս ձգէ՛ , ու 80 ը միայն բաժնէ՛ 3 ին վրայ , որ  
կելլէ լուսան 26 ամբողջ , ու 2 կեցելնայ : զէրէ 80  
ին մէջը՝ 26 անդամ 3 կայ . ու 2 կեցելնայ . առ 2  
եւելլածը կրլլայ ասանկ կտոր մը  $\frac{2}{3}$  : Խնչպէս վե-  
րի ըրածնիս եղաւ 26 ամբողջ . ու ասանկ  $\frac{2}{3}$  կտոր  
մը :

Եւ թէ , որ երկու կտորին հետը , դր թէ բաժնօղ  
և թէ բաժնելու կտորին հետը ըլլան ամբողջ  
համրանքներ . անատենը երկու ամբողջ համ-  
րանքներն ալ կտոր ըրէ՛ , ու իրենց քովի կտորին  
վերի բախամն ալ անոնց վրան զարկ , ու անանկ  
բաժնէ՛ : Օ որ օրինակ՝ առ 6  $\frac{2}{5}$  . ուղես բաժնել  
ասոր 7  $\frac{1}{2}$  վրայ : Ըստած 6 ամբողջը կտոր ըրէ՛ 5

ով բազմապատկելով . ու կտոր	7 $\frac{1}{2}$	•	6 $\frac{2}{5}$
ըին վերի բախամը անոր վրան	$\frac{2}{15}$	•	$\frac{3}{5}$
զարկ . կրլլայ ասանկ $\frac{3}{5}$ կտոր :			
Խաքը մէկալ ամբողջն ալ			
ասորպէս կտոր ըրէ՛ , ան ալ			
կրլլայ ասանկ $\frac{1}{2}$ կտոր :			

մա աս կտորը՝ որ բաժնօղ է դարձուր վերի 15 ը  
վարը դի՞ր , և վարի 2 ը վերը դի՞ր . որ ըլլայ ա-  
սանկ  $\frac{2}{15}$  : Խաքը ատ դի՞ր բաժնելու կտորին քո-  
վը , ու բազմապատկէ՛ մէկը մէկալով . դր 32 ը  
բազմապատկէ՛ 2 ով , որ կրլլայ 64 : Եւ 15 ը  
բազմապատկէ՛ 5 ով , կրլլայ ան ալ 75 : Ես 75 ը  
դի՞ր 64 ին տակը , կրլլայ ելած բաժինը ասանկ  
 $\frac{6}{75}$  կտոր մը :





## Գ Լ Ո Ւ Խ Ե Ր Բ Ա Բ Դ Յ

Ուղարքանութեան կանոններուն

Հոսչ :



Ուղարքանութեան կանոնները չորս են .  
Ռուաջինն է կանոն համեմատութե ,  
որ և կըսունի կանոն իրեքի : Երդն է  
կանոն ընկերութե , ցործախուե : Երրորդն է  
կանոն յարակցուե , որ և կըսունի կանոն խառնած  
բաններուն : Չորդն է կանոն գրուե , ցործ կանոն քո-  
վէն համրանք դնելու : Վասնց մէջը առջինը ցո-  
վէն համրանք դնելու : Կամ իրեքի կանոնը քան  
զամնէնը գլխաւոր է , ու խիստ հարկաւոր , առանց  
ասոր մէկալ կանոններուն հիսապը չենք կրնար  
ընել . զէրէ անոնց ամմնուն հիսապին մէջը կը-  
մոնէ . անորհամար թուղարքանները աս կանոնը  
կըկոչեն ուիշէ կանոն :

### Յ Օ Դ . Ա .

Ի՞նչ է կանոն համեմապութեը , իմ կանոն երեսի :

**Ա**նոն համեմատութեը՝ ցործ կանոն իրեքի , որ  
ֆուկսկէրէն կըսունի ուեկօլա տէլ լուսէ , և ան , որ  
իրեք գիտցած համրանք կըդնենք , ու անով չոր-  
րորդ չիդիտցած ու փնտուած համրանքը կըդըտ-  
նենք . և իրեք համրանք դնելու համար կըսունի ,  
կանոն երեսի :

**Օ**՞ր օրինակ , թէ որ 100 խուռուշը շահի 8 ,  
հապա 200 խուռքանի կըշահի : Առա իրեք համ-  
բանք

ըամք կայ + առջինը 100 է . եկդը 8 . և երրդը  
200 : ասոնցմով պիտի գտնի չորրորդ փնտրուած  
համրանքը , որ է 16 : Ի՞ս չըրդը յու 16 ը՝ անանկ  
համեմատ է 8 ին հետ , ինչպէս որ 200 ը՝ համե-  
մատ է 100 ին հետ : Ի՞մա թէ ի՞նչ համբով պիտի  
գտուի չըրդը , հիմա հոս կըդնենք կանոնը :  
Համեմատուե կանոնը երբեմն պարզ է , և եր-  
բեմն բաղադրեալ : Պարզ է , երբոր իրեք համ-  
րանք միայն կըդրէի : Բաղադրեալ է՝ երբոր հինկ  
կամեօթն համրանք կըդրէի : Եւ ան երկուքն ալ  
թէ պարզը , թէ բաղադրեալը երբեմն ուղիղ յու  
շիտակ համեմատութե կանոնով կըլլան , երբեմն  
խոտորնական յու թէրս համեմատութե կանոնով  
կըլլան : Ի՞սոնց վրայ կարգաւ կըլսօսինք հիմայ .  
Պարզ ու շիտակ հանոն կամեմատուե .

## Յու կանոն էրեսի :

Խնչպէս առաջ ըսինք , պարզ կանոնը ան է , որ  
միայն իրեք համրանք կըդրէի , ու չըրդը կըզտուի ,  
Ի՞մա ան իրեք համրանքը առանց կարգի դնելով  
չի գըտնիր չորրորդը անորհամար կարգաւ պէտք  
է դնել : Եւ կարգը աս է , ան իրեք համրանքին  
մէջը միշտ երկուքը մէկ սոյ բանի վրայ են , և մէ-  
կը ուրիշ բանի վրայ է . դր դնենք թէ երկու համ-  
րանքը ոսկիի վրայ է , և մէկը խոշի վրայ : Ի՞ն  
համրանքը , որ ուրիշ բանի վրայ է , յու որ միայն  
խոշի վրայ է , մէջ տեղը պէտք է դնել . և կըսունի  
երրորդ համրանք : Ի՞ն համրանքը , որուն վրայ է  
հարցումը , վերջի տեղը պէտք է դնել . և կըսունի  
երրորդ համրանք . և մնացածը առջի տեղը պէտք է  
դնել . և կըսունի առջի համրանք :

Ի՞սանկ կարգաւ դնելէն ետքը , երկրորդ համ-  
րանքը երրորդով , կամ որ նոյն է՝ երրորդը եկդով  
բազմապատկէ յու վարդ ըրէ . ու անկից ելածը բաժ-  
նէ . յու խառնէ ըսէ . առջինին վրայ : Ի՞սմնելէն  
չ

Ետքը ելած բաժինը փնտրուած չընդդ համրանքն  
է, որ կուզես գտնել: Ինենք մէկ քանի օրինակ,  
որ լաւ իմացուի:

(Օբինակ. ա:

**Ո**ւկ որ 4 եալտըզ ոսկին 21 խռշ կընէ, հապա  
60 եալտըզ ոսկին քանի՞ խռշ կընէ: Հոս առջի  
համրանքը 4 եալտըզ ոսկին է+21 ը՝ որ ուրիշ բա-  
նի վրայ է, եկդ համրանքն է, մէջ տեղը պիտի  
դրէն. և 60 ը՝ է երրորդ համրանքը, վերջի տե-  
ղը պիտի դրէն. զէրէ անոր վրայ է հարցումը:  
Հիմա շիտակ կանոնով, երրորդ երկդովլ բաղմա-  
պատկէ. յն 60 ը 21 ով: Ետքը ան բազմապատ-  
կածը բաժնէ: առջինին վրայ. յն 4 ին վրայ. ելած  
բաժինը՝ չընդդ փնտրուած համրանքն է, յն 60 ոս-  
կին չափով խռշը:

սսէն.	իւնին առջին խռշ.	ոսկին.
4	2 1	6 0
		2 1
		—
		6 0
—		1 2 0
—		1 2 6 0
4)		(3 1 5

Առաջ 21 ով բազմապատկէ եցինք 60 ոսկին, եղաւ  
1 2 6 0. աս բաժնեցինք 4 ին վրայ, ելաւ չորրորդ  
համրանքը 315: ուրեմն 60 եալտըզ ոսկին կընէ  
315 խուռառշ:

(Օբինակ. բ.:

**Ո**ւկ որ 5 տրէմ էպրշումին գինը 16 փարայ է.  
հապա 100 տրէմ էպրշումին գինը քանի՞ փարայ  
է: Վատեղը 5 տրէմը ու 100 տրէմ էպրշումը նոյն  
ըանին վրայ է, ամա 16 փարան ուրիշ է, որ կը-  
դրէն:

դրէի մէջ տեղը դո օրթան . 5 ը՝ առջի տեղը . և  
100 ը՝ երրդ կամ վերջի տեղը : Դիր կարգաւ,  
ու 16 ը 100 օլք բազմապատկեւ . ետքը բաժնեւ առ  
ջնին վրայ , դո 5 ին վրայ : ինչ որ կելլէ , ան է  
չըրդ համրանքը . դո գինը 100 տրէմ էպրշումին :

արէմ .	ֆարայ .	արէմ .
5	16	100
	100	
5 )	1600	( 320 ֆարայ :

100 տրէմ էպրշումին գինը է 320 ֆէյ . որ կընէ  
8 . խուռառ :

## ( Օբնակ . դ :

Օճէ որ 1 արշըն չուսայէն 28 փարայ շահ ըլլայ,  
հապա 120 արշընէն քանի փարայ շահ կըլլայ :  
Դիր կարգաւ , առաջ 1 արշընը . մէջ տեղը 28  
փարան . վերջի տեղը 120 արշընը : ու անանկ  
հիսապ ըրէ , ինչպէս վերը ըրիր :

արշն .	ֆարայ .	արշն :
1	28	120
	28	
	960	
2 )	240	( 3360 ֆարայ :
	3360	3360

Դրբոր 120 արշընը բազմապատկեցինք 28 ֆէյով,  
եղաւ 3360 փարայ : Եւ չիւնքի առջի համրանքը  
1 է , անոր վրայ չի բաժնընիր . ուստի ելած բա-  
ժինը կըմնայ նոյն 3360 ֆէյն . և ան է չըրդ  
փնտըած համրանքը : Ուստի 120 արշըն չուսային  
շահը է 3360 ֆէյ . որ կընէ 84 խոռ :

F 2 ( Օբն-

## (Օ) ԵՒՆԻՔ • Է

**Ո**ճաէ որ 200 հօխայ ալուրին 25 խռշ տուաւ ան մարդը, հապա 5 հօխայ ալուրին քանի՞ պիտի տամես: Ենանկ կարգաւ դի՞ր, ինչպէս որ հոս դրած է, ու շիտակ համեմատուե կանոնով հիսապ լրիւ:

հօխայ •	ինչունիւնիւնը •	հօխայ •
2 0 0	2 5	5
	5	
2 0 0 )	1 2 5	( $\frac{125}{200}$

Եռաջ 5 հօխայով բազմապատկեցինք 25 խռշը եղաւ 125 • ասքիչը լլալով քան զառջի համրանքը, որ է 200, չի բաժնունիր անոր վրայ • անոր համար ասանկ  $\frac{125}{200}$  կտոր կըլլայ • որ է ըսել, թէ 5 հօխայ ալուրին գինը մէկ խռշէն քիչ կընէ: Ոճաէ որ ուզես իմանաւ, թէ քանի՞ փարայ կընէ ան կտորը: առաջ 125 ը բազմապատկէ 40 ով, ու փըյ լրիւ: որ կըլլայ 5000: Կատքը աս 5000 ը բաժնէ 200 ին վրայ • որ կելլէ լրման 25 փըյ: ուստի 5 հօխայ ալուրին պիտի տամ 25 փարայ:

## (Օ) ԵՒՆԻՔ • Է :

Ո՞եկը 7 հօխայ խահըլէ գներէ: տըներէ 11 խուռուց: Ո՞եկ ուրիշ մը նալ կուզէ գնել անկից 40 հօխայ, քանի՞ խուռուց պիտի տայ: Դի՞ր աս կաքդաւ: թէ որ 7 հօխան 11 խռշէ, հապա 40 հօխան քանի՞ խռշէ:

հօնայ .      Խոհութեանց .      հօնայ .

7                  1    1                  4    0

4    0

7 )      4    4    0      ( 6    2 . Խոհութեանց .

2    0

-----  
6

4    0

7 )      2    4    0      ( 3    4 . Քարայ .

3    0

-----  
2

3

7 )      6      (  $\frac{6}{7}$  . Արակ :

Ի՞ւած 40 Հօխայով բազմապատկեցինք 11 խռը .  
Եղաւ 440 : աս երբոր բաժնեցինք 7 ին վրայ, ելաւ  
62 խուռուց . ու 6 եւեցաւ : Ի՞ս 6 ը՝ բազմա-  
պատկեցինք 40 ով, որ փարայ ըլլայ . Եղաւ 240 .  
աս ալ նորէն բաժնեցինք 7 ին վրայ, ելաւ 34 փա-  
րայ . ու եւելցաւ 2 : Ի՞ս 2 նալ ստակ ըրինք 3 ով  
բազմապատկելով . Եղաւ 6 : 6 ը ըըլլար բաժնել  
7 ին վրայ, եղաւ ասանկ կտոր .  $\frac{6}{7}$  : Ուստի 40 Հօ-  
խայ խահվէ գնողը, պիտի տայ 62 խռը . 34 փա-  
րայ . ու ստակին 7 փային 6 ը :

### (Օրէնակ . 7 :

Ա՞նկը 300 Հօխայ ու 100 տրէմ մեղք գներէ ,  
աս դաշամք , թա աս խաւլով , որ ամմէն մէկ 20  
Հօխայ , ու 200 տրէմին տայ 10 խռը ու 10 փա-  
րայ : Նիմա կուզենք իմանալ , թէ ամմէնուն հա-  
մար քանի խռը պիտի տայ :

Ի՞ն համրանքը՝ որուն վրայ որ հարցումն է , 300  
Հօխայ ու 100 տրէմն է . որ պիտի զնես երրդ տե-  
ղը , թա վերջի տեղը : Ի՞սոր նման համրանքը , որ

Է 20 Հօխայ ու 200 տրէմը , պիտի դնես առջի տեղը : իսկ 10 խոշը ու 10 փրն պիտի դնես մէջ տեղը , ասանկ ըսելով :

Ընէ որ 20 Հօխայ ու 200 տրէմ մեղրին պիտի տայ 10 խոշ ու 10 փրն , հապա 300 Հօխայ ու 100 տրէմին քանի՞ պիտի տայ : Առաջ սէտք է Հօխաները տրէմ ընել , ու խոշն ալ փարայ ընել . ետքը շիտակ համեմատութեան կանոնալ հիսապ ընել : Առջի համրանքը՝ այսինքն 20 Հօխայ ու 200 տրէմը կըլլայ 8200 տրէմ : Կըկրորդ համրանքը՝ այսինքն 10 խուռուցը ու 10 փարան կըլլայ 410 փարայ , Կըրորդ համրանքը , այսինքն 300 Հօխան ու 100 տրէմը , կըլլայ 120100 տրէմ : Հիմա ասոնք կարգաւ դի՞ր , ու գտի՞ր չըրդ փընտըուած համրանքը :

արէմ.	ժաբայ.	արէմ.
8 2 0 0	4 1 0	1 2 0 1 0 0
		4 1 0
		1 2 0 1 0 0 0
	4 8 0 4 0 0	ժաբայ.
8 2 0 0 )	4 9 2 4 1 0 0 0	( 6 0 0 5

Առաջ եկդ համրանքով , յու 410 փրյով բաղմացուցինք 120100 տրէմը . անկից ելածը բաժնեցինք առջինին վրայ , յու 8200 տրէմին վրայ . ելաւ բաժինը 6005 փարայ , որ կընէ 150 խոշ ու 5 փարայ , որ 300 Հօխայ ու 100 տրէմ մեղրին գինն է :

### ( Օբնակ . Է :

Ուկր զներէ 54  $\frac{1}{2}$  արշըն սանտալ . ամմէն 5 արշընին պիտի տայ 4  $\frac{8}{10}$  խոշ . հապա բոլորին քանի խուռուց պիտի տայ : Ան կարգաւ դի՞ր , ինչ կար-

Կարգաւոր հիմա կըսենք :

Ուշ որ 5 արշընին գինը է  $4\frac{8}{10}$  խուռառը . հապա  
54  $\frac{1}{2}$  արշընին գինը քանի պիտի ըլլայ :

Երբոր ամբողջ համրանքներուն հետը ասանկ  
կտորներ կըլլայ , առաջ ամբողջները կտոր ըրէ ,  
բազմապատկելով իրենց քովի կտորին վարի համ-  
րանքովը , ու կտորին վերի համրանքն ալ բազմա-  
պատկածին վրան զարկ : Ետքը առջի համրան-  
քը դր 5 ը , որ առանց կտորի է , երկու կտորնե-  
րուն վարի բախամովը բազմապատկէ , դր 10 ով .  
ու 2 ով . ու անանկ շիտակ համեմատուեն կանո-  
նով գտիր չորրորդ համրանքը :

արշն	ինուններն են 2.	արշն
5	$4\frac{8}{10}$	$54\frac{1}{2}$
10	4 8	10 9
50		4 8
2		8 7 2
100		4 3 6
100)		( 52 $\frac{32}{100}$ )

Հոս առաջ երդ համրանքը , դր 54  $\frac{1}{2}$  . կտոր ըրինք  
2 ով բազմապատկելով , ու կտորին վերի 1 բա-  
խամը վրան զարկինք , որ եղաւ 109 : Ետքը մէջ  
տեղի համրանքը դր 4  $\frac{8}{10}$  . կտոր ըրինք անորպէս ,  
եղաւ 48 : Ինկից եաքը առջի համրանքն ալ , դր  
5 ը բազմապատկեցինք երկու կտորներուն վարի  
բախամներով . դր առաջ 10 ով . ետքը 2 ով . եղաւ  
100 : Եւ ասանկ երեք համրանք եղաւ . 100 . 48 .  
109 : Ասոնք իրեքի կանոնով հիսապ ըրինք , գը-  
տանք բոլորին գինը . խուշ 52 .  $\frac{32}{100}$  : Իս կտորը  
որ կայ խուռառըն հետը , թէ որ փարայ ու ստակ  
ընենք , կըլլայ 12 փարայ ու 2  $\frac{2}{5}$  ստակ :

Ուշ որ միայն առջի համրանքին հետ կտոր ըլ-

լայ, առջինը կտոր ըրէ՛, ինչպէս պէտք է : Ետքը  
երրդ համրանքը միջին համրանքով բազմապատ-  
կէլէն ետքը . կտորին վարի բախամով ալ բազմա-  
պատկէ՛ զան . ու անանկ բաժնէ՛ առջինին վրայ :  
Օ՞ր օնինակ, [թէ որ 5  $\frac{1}{2}$  արշընը 6 խռշ կաժէ :  
հապա 12 արշընը քանի խռշ կաժէ :

արշն	ինչունիւնը	արշն
$5 \frac{1}{2}$	6	1 2
1 1		6
		7 2
1 1 )		$\frac{2}{1 4 4} ( 13 \frac{1}{1} )$

Ո՞ւ որ իրեք համրանքին հետ ալ ըլլայ ասանկ  
կտորներ : Առաջ իրեք ամբողջն ալ կտոր ըրէ՛,  
ինչպէս վերինը ըրիր : Ետքը առջի համրանքը  
կէնէ բազմապատկէ՛ մէկալ երկու կտորներուն  
վարի բախամներովը : Անկից ետքը երբոր երրդը  
երկրորդով կրազմապատկէս : ան բազմապատ-  
կածը նորէն առջի համրանքին կտորին վարի բա-  
խամովն ալ բազմապատկէ՛ : ու անկից ետքը բաժ-  
նէ՛ առջի համրանքին վրայ, ինչ որ ելէ նէ, ան  
է ըրրդ փնտրուած համրանքը :

Ամա թէ որ միայն երբորդ համրանքին հետը  
ըլլայ կտոր . ինչպէս աս է : Ունէ որ 3 արշըն սան-  
տալը 4 խռշէ . հապա 12  $\cdot \frac{1}{2}$  . քանի խռշ կրնէ :  
Առաջ 12 ը՝ կտոր ըրէ՛ ինչպէս վերը ըրիր . 2 ով  
բազմապատկելով . ու 1 վրան զարնելով, որ կրլ-  
լայ 25 : Ետքը ան կտորին շովը՝ առջի համրանքն  
ալ բազմապատկէ՛, պար 3 ը . որ կրլլայ 6 : Ասկից  
ետքը իրեքի կանոնով հիսաղ ըրէ՛, ու գտիր չոր-  
րորդ համրանքը :

արշակ:	ինքնառաջ:	արշակ:
3	4	$\frac{1}{2} \cdot 2 \cdot \frac{1}{2}$
2		2 5
6	4	$\frac{4}{100} \cdot (16 \cdot \frac{1}{6})$
6 )		

Փորձ : այսինքն՝ ԱՀՐԱՊԵ : աս Հանոնին :

Աս կանոնիս փորձը երկու կերպ կըլլայ : Առջի  
կերպն աս է, որ չըրդ փնտը գամրանքը գըտ  
նելէն ետքը, բազմապատկե՛ զան առջի համրան-  
քով . ասկից ելածը հաւասար պիտի ըլլայ ան  
համրանքին, որ ելաւ՝ երբոր բազմապատկեցինք  
երդ տեղը դրած համրանքը երկդով : Ո՞ր օրի-  
նակ դնենք ասանկ իրեք համրանք . 10 · 5 · 40 ·  
յթ թէ որ 10 ը կըշահի 5 · հապա 40 ը քանի կը-  
շահի · կըգտնենք · 20 · Ազես փորձելնէ, գտած  
20 ը՝ բազմապատկե՛ 10 ով, որ կըլլայ 200, լրման ան  
համրանքին չափ, ինչ որ ելաւ՝ երբօր 40 ը՝ 5 ով  
բազմապատկեցինք . տես օրինակին մէջը :

ինքնառաջ:	շահ:	ինքնառաջ:	շահ:
10	5	40	20
		5	10
10 )		200 (20:	200

Երկդ փորձը աւելի ապահով աս է : Չորդ համ-  
րանքը գտնելէն ետքը, փոխե՛ համրանքներուն  
կարգը . ու անանկ կարգաւ դի՞ր, որ իրեքի կա-  
նոնով գտնես երկդ տեղը դրած համրանքը : Աւ-  
տի աս կարգաւ դի՞ր . առջի տեղը դի՞ր երդ համ-  
րանքը . մէջ տեղը դի՞ր չըրդ գտած համրանքը,  
ու վերջի տեղը դի՞ր առջի համրանքը, և անանկ  
հիսապ ըրէ իրեքի կանոնով . և կըգտնես չըրդ  
համրանքը . որ նման պիտի ըլլայ առջի երկդ  
համ-

Համրանքին . թէ որ նման է , շիտակ է հիսապը .  
թէ որ նման չէ , ծուռ է :

Օ ո՞ր օրինակ վերի ըրած օրինակդ ուղես փոր-  
ձել նէ , ասանկ ըրէ . 40 ը դիր առջի տեղը .  
գտած 20 ը՝ դիր միջին տեղը . և 10 ը՝ վերջի  
տեղը ասանկ . թէ որ 40 ին շահը է 20 : հազա-  
ր ին շահը քանի՞ է : և կրգտնես 5 . որ է եկդ  
համրանքը :

իմանալին շ	շահ	իմանալին շ
4 0	2 0 .	1 0
		2 0
4 0 )	2 0 0	( 5

Բաղադրեալ , ու շիտակ է անոն համեմատուե :

**Բ**աղադրել համեմատութեն կանոնը ան է , որ  
շատ համրանքով կրլայ , ու միտ իրեք համ-  
րանքին աւելի կրդրէի , երբեմն հինգ , երբեմն  
եօթը համրանք կրլայ . ու վեցերդը կամ ու-  
թերդը կրգտէի : Ինոր համար աս կանոնը կըս-  
ուի նաև է անոն հնի կամ է անոն եօթի :

### (Օրինակ . ա :

**Ո**ւ որ մէկ տընճոր մը 8 հոգի ըլլալով . 6 ա-  
միար կըխարձեն 450 խոշ . հապա 12 հոգի  
ըլլան նէ , 12 ամիար քանի՞ խոշ պիտի խարձեն :  
Աս քանիս մէջը հինգ համրանք կայ , ասոնցմալ  
կուղենք գտնել վեցերդի համրանքը : Ամա կըլ-  
խաւոր համրանքը աս իրեքն է . յթ 8 հոգի . 450  
խոշը . և 12 հոգին :

Ան հինգ համրանքը աս կարգաւ պէտք է զնես .  
առջի տեղը դիր 8 . ու անոր քովը 6 ամիար : Եկդ  
կամ միջին տեղը դիր , 450 խոշը : վերջի տեղը  
դիր

դիր 12 հոգին ,ու անոր քովը 12 ամիսը :  
 Ետքը 6 ամսով 8 հոգին բազմապատկե՛ ,որ կըլ-  
 լայ 48 + 12 ամսովն ալ 12 հոգին բազմապատկե՛ ,  
 որ կըլայ 144 .և այսպէս կըլայ իրեք համրանք ,  
 որ իրեքի կանոնով շիտակ հիսապ կընես :

հոգին	ամիս
8	6.
6	
<hr/> 48	
	1 2
48	450
	1 4 4
	4 5 0
	7 2 0 0
	5 7 6
48 )	<hr/> 6 4 8 0 0
	( 1 3 5 0

( Օբինուկ . Բ :

Ո՞ւկ պազիրկեան մի 2000 խոշով 8 ամսը ան  
 մէջ վաստըկի 100 խոչ . հապա 55 օ խոշով 12  
 ամսը ան մէջը քանի խոչ կըլաստըկի : Աս ալ  
 առջինին պէս առջի ու վերջի խոշները բազմա-  
 պատկե՛ ամսը ան համրանքով , որ կըլայ իրեք  
 համրանք և այնպէս իրեքի կանոնով հիսապ ըրե՛ :

իրեքի ամիս . շահ .	ամիս .
2000.	8.
<hr/> 16000	
	1 2
	1 1 0 0 0
	5 5 0 0
	6 6 0 0 0
	1 0 0
16000)	<hr/> 6 6 0 0 0 0 0
	( 4 1 2 + $\frac{1}{2}$ Անչ .

Խնչպէս առաջ ըսինք , աս բաղադրեալ կանոնին  
մէջը՝ չէ թէ միայն հինգ համրանք կըդրէի , հա-  
պա երբեմն եօթը համրանք աւ կըդրէի . որ ա-  
նովութենդ համրանքը կըդրտնենք : Բայց անոնք  
ալ պէտք է միացնել , ու իրեք համրանք ընել .  
և այնպէս շիտակ իրեքի կանոնով գտնել փնտուած  
համրանքը , ինչպէս կըտեանես վարի դրած օրի-  
նակին մէջը :

(Օբինակ . ֆ .

**Ժ** որ 9 բանւոր , 3 աւուր մէջը 9 սահաթ-  
բանելով՝ 85 թիզ պատշարեցին : Հապա 15  
բանւոր , 4 աւուր մէջը 7 սահաթ բանելով՝ քա-  
նի՞ թիզ պատ կըշարեն :

Առաջ 9 բանւորը 3 օրով , ու 9 սահաթով բազ-  
մապատկէ , կըլլայ 243 . Ետքը 15 բանւորն ալ  
4 օրով , ու 7 սահաթով բազմապատկէ , կըլլայ  
420 : Ո՞էջ տեղը գիր 85 թիզը , ու հիսապ ըրէ  
համեմատութեն կանոնով :

բանւոր	օր	մէջը	թիզ	բանւոր	օր	մէջը
9	3	9	85	15	4	7
$\frac{3}{27}$		<i>271</i>		$\frac{4}{60}$		
$\frac{9}{243}$		85		$\frac{7}{420}$		
				$\frac{85}{2100}$		
				$\frac{3360}{35700}$		$\frac{146}{243}$
243	}					

Պարու

Պարզ ու խոսքովնահան Հանոն համեմապուալել . յթ

Եւրս Հանոն իրեւէ :

**Մ**ինչև հիմա ինչ օրինակ որ գրինք, թէ՛ պարզ,  
թէ՛ բաղադրել կանոնին վրայ, շիտակ հա-  
մատութեն կանոնով կը բազմապատկենք,  
ու առջինին վրայ կը բաժնենք, զէրէ շիտակ  
կարգաւ մէկ զմէկու հետ կը բազմապատկենք,  
որ նրափ որ մեծ, կմ՝ պղտիկ էր առջինը քան զեր-  
բորդը, այնչափ մեծ կամ պղտիկ էր եկդը քան  
զբորդը : Վ. մա երբեմն անանկ խնդիր կը պատահի  
որ համրանքները թէրս կերպով կը բազմապատին  
մէկ զմէկու հետ . յթ նրափ որ առջի համրանքը  
մեծ է քան զերբորդը, անչափ պղտիկ է երկդը քան  
զբորդորդը : Կամ նրափ որ պղտիկ է առջինը  
քան զերբորդը, անչափ մեծ է երկրորդը քան  
զբորդորդը : Ենոր համար ասոնք թէրս համե-  
մատութեն կանոնով պէտք է ընել, յթ առջի համ-  
րանքը երկդով պէտք է բազմապատկել, ու ան-  
կից ելածը երրորդ համրանքին վրայ բաժնել .  
յթ նադիմ ընել : Նիմա դնենք մէկ քանի օրինակ,  
որ լաւ իմացո՞ի :

**Ժ**աէ որ 18 բանւոր, 50 օրը լըմընցնեն մէկ շին-  
ուած մը . հապա 36 բանւոր քանի օրը կրնան  
լըմընցնել ան շինուածքը : Յայտնի է թէ տա-  
հա քիչ աւուր մէջը կը լըմընցնեն : Վ.ս պէտք է  
թէրս կանոնով ընել . առջինը եկդով . յթ 18 ը  
50 ով բազմապատկել . ու երրորդին վրայ, յթ 36  
ին վրայ բաժնէ :

Բանւոր :

1 8

օր

5 0

Բանւոր

3 6

5 0

օր

3 6 )

9 0 0

( 2 5

Առաջ

Րուած 18 ը 50 ով բազմապատկեցինք , եղաւ  
900 . ետքը 36 ին վրայ բաժնեցինք , ելաւ 25 օր ,  
ցը 36 բանւորը 25 օրը կըլըմնցնեն ան շինուածը:  
ՏԵս որչափ որ 18 ը պղտիկ է քան զ 36 . անչափ

50ը մեծ է քան զ 25 :

**Ը**այց թէ որ հարցնես , թէ ի՞նչպէս պէտք է  
Ճանչնալ , որ աս օրինակը թէրս կանոնով պէտք  
է ընել , և ոչ շիտակ կանոնով . կամ թէ շիտակ  
կանոնով պէտք է ընել , և ոչ թէրս կանոնով :

**Ր**սանկ կընաս Ճանչնալ : Րուած պէտք է լաւ մը  
նայիս , թէ չըրդ վնստուած հմբնքը մեծ պիտի  
ըլլայ քան զերկդը , թէ պղտիկ , թէ որ պղտիկ  
պիտի ըլլայ քան զերկդը , անատենը տես թէ  
երրդ հմբնքը մեծ է , թէ պղտիկ քան զառջինը ,  
թէ որ մեծ է , թէրս կանոնով պէտք է ընել , թէ  
որ պղտիկ է , շիտակ կանոնով պէտք է ընել :

**Վ**անապէս , թէ որ տեսնես , թէ չըրդ գտնե  
լու թիւը մեծ պիտի ըլլայ քան զերկրորդը , ան  
ատենը տես թէ , երրդ թիւը մեծ է , թէ պրզ  
աիկ քան զառջինը , թէ որ պղտիկ է թէրս կա  
նոնով պէտք է ընել . ամա թէ որ մեծ է շիտակ  
կանոնով պէտք է ընել : Կամ համառօտ ասանկ  
ըսենք : Ու որ չըրդ վնստուածդ կըտեմնես որ պրզ  
տիկ պիտի ըլլայ քան զերկդը . ամա երրորդը մեծ  
է քան զառջինը , թէրս կանոնով պէտք է ընել :

կամ թէ որ չըրդը տեսնես որ մեծ պիտի ըլլայ  
քան զերկդը . ու երրորդն ալ մեծ է քան զառ  
ջինը . անատենը շիտակ կանոնով պէտք է ընել :  
Նմանապէս , թէ որ տեսնես որ չըրդը պղտիկ պի  
տի ըլլայ քան զերկդը , ու երրորդն ալ պղտիկ է  
քան զառջինը , ան ատեն ն ալ շիտակ կանոնով  
պէտք

պէտք է ընել :

Հիմա վերի օրինակին մէջը նայիս նէ, կըտեսնես՝  
որ 18 բանւոր 50 օրը կըլլամընցնեն նէ, 36 բան-  
ւոր տաւհա քիչ օրը պիտի լըմընցնեն . զէրէմ շատ  
են բանւորները . ուրեմն չըդ գտնելու համրանքը  
սղտիկ է քան զերկդը . դու զ 50 ը : և տեսնելով,  
թէ 36 մեծ է քան զառշինը, դու քան զ 18, պէտք  
էր թէրս կանոնով ընել, ու անանկ գտնել չըդ.  
համրանքը : Ապա թէ չէ ծուռ կըլլար հիսապը,  
զէրէ շիտակ կանոնով որ ընէիր, չըդը մեծ կըլ-  
լար քան զ 50 : դու 100 օր կըլլար, որ սխալէ :

( Յինակ . Է :

Պազիրկեան մի ունի երկու թօփ չուխայ, եր-  
կուզն ալ մէկ սօյ, ու մէկ չափ, դու 146 արշըն,  
մէկ թօփը ծախսեց, արշընը 4 խոշով : մէկալ  
թօփը թօքելով պակսերէ, ու մնացերէ 135 ար-  
շըն : Հիմա կուզենք դիտնալ, թէ աս պակսածին  
արշընը քանի՞ով պիտի ծախսէ, որ հաւասար մէ-  
կալին չափ շահի : Աս չըդդ վիտըռած համ-  
րանքը՝ մեծ պիտի ըլլայ քան զեկողը . դու քան զ 4  
խոշը . զէրէ 4 խոշէն աւելի պէտք է ծախսել մէկ  
արշընը . և երդդը դու 135 պղտիկ ըլլալսվ քան  
դառժինը, դու քան զ 146 . պէտք է թէրս կանո-  
նով ընել ասանկ :

արշն . խոշով . արշն .

1 4 6 4 1 3 5

4

1 3 5 ) 5 8 4 ( 4 . խոշով .

4 4

4 °

1 3 5 ) 3 7 6 0 ( 1 3  $\frac{5}{135}$  ֆարայ :

Պակ .

Պակսած թօփին մէկ արշընը պէտք է ծախել գիտու, ու 13  $\frac{1}{2}$  ֆը, որ անով անվըտար շահէ, ինչըստար որ մէկալ թօփին շահէցաւ :

Ասկանոնին փորձը համառօտ ասանկըրէ: Պատած ըրդդ համրանքով բազմապատկէ երրդ համրանքը, յու բաժնող համրանքը • անկից ելածը պիտի ըլլայ նման ու հաւասար անոր, որ բաժնընեցաւ երրդ համրանքին վրայ • թէ որ նման է, շիտակ է հիսապը, թէ որ նման չէ, ծուռ է :

Հոս զանց կառնենք դնել բաղադրեալ խոռոր նական կանոնը, յու հիսդ, կամ եօթը համրանքով թէրս կանոնը : Օ էրէ խիստ քիչ անգամ պէտքը կըլլայ : Ու նոր սորվօղներուն ալշփոթութիւն կուտայ : Ճաէ որ ուզես սորվիլ, կրնաս գըտնել տպած գրաբառ թուճաբանուեն մէջը : Գէլլայ :

Առաջմադապէջ է էանոն իրենէ :

**Ա**ս համեմատուեն կանոններէն զատ՝ կայ մէկէ ուրիշ համեմատուեն կանոն մընալ, որ խիստ հարկաւոր է, իլլէ պազիրկեաններուն : Աս կանոնը՝ Փուէնկերէն կըսունի, աէկօլայ աէլ նուն նունիչնէ : յու բազմապատիկ կանոն իրեքի : Այս պէս կըսունի, զէրէ մէկ հիսապ մը, որ շատ անգամ հիսապ ընելով : յու երկաւք կամ իրեք անգամ պարզ իրեքի կանոնով հիսապ ընելով պիտի գտնընի : աս բազմապատիկ իրեքի կանոնով մէկէն կըսունի ան :

Աս կանոնին մէջն ալ գրած համրանքները միշտ թէք է • ու որչափ շատ համրանքներով ըլլայ հիսապը, աս կանոնով մէկէն կըդտնենք ուզած համրանքնիս :

**Ա**ս կանոնին կարգը ու հիսապը երկու ձամբով կըլլայ :

կըլլայ : Վէկ մը՝ որ առջի համեմատուե՛ կանոնին պէս ամմէն համրանքները մէկ առղի մէջը կըշարունին առ կարգով : Ի՞ւան ան համրանքը որուն վրայ որ հարցմանքն է , աջ կողմը զի՞ր էն վերջի տեղը . ու անոր նման կամ ան սոյ բանին վրայ համրանքը . ձախ կողմը դի՞ր էն առջի տեղը . որ կըսունի՝ առջի համրանք : Եկդ համրանքը՝ որ առջինին քովը պիտի դրունի , ան է , որ առջի համրանքին չափը , կամ արժողութը կըցըցնէ : Երբդ համրանքը՝ որ երբդ տեղը պէտք է գնել , ան է՝ որ երկդ համրանքին նման է , կամ ան սոյ բանին վրայ է : Որբդ համրանքը ան է՝ որ երբդ համրանքին չափը , կամ արժողութը կըցըցնէ : Նինգերդ համրանքը ան է՝ որ ըրբդ համրանքին նման է , կամ ան սոյ բանին վրայ է : Օ էրէ աս կանոնին մէջը հասարակօրէն ամմէն սոյ բանին վրայ երկերկու համրանք կայ . բաց 'ի վերջընթեր համրանքէն . յու վերջինին քովը դրած համրանքէն , որ մէկ է . ու ասոր նմանը պիտի ըլլայ ուղած կամ վիստըուած համրանքը :

Ի սանկ կարգաւ դնելն ետքը՝ աջ կողմէն ըսկաէ , էն վերջի համրանքը քովի վերջընթեր համրանքովը բազմապատկէ , յու պարուըրէ . ետքը մէկ համրանք մը թող , ու մէկալով բազմապատկէ ան առջի բազմապատկածը . ետքը մէկ համրանք մը նալ թող , ու մէկալով բազմապատկէ ան վերջի բազմապատկածը . ասանկ ըրէ մինչև վերջը դէս 'ի ձախ կողմը . որ էն վերջի բազմապատկածը կածը կըլլայ բաժնելու , յու նախուն ընելու համրանքը :

Ի սկից ետքը ձախ կողմէն ալ ըսկաէ , մնացած կամ թօղած համրանքները բազմապատկէ մէկը մէկալով . որ ասոնց էն վերջի բազմապատկածն ալ կըլլայ բաժնող , յու նախուն ընօղ համրանքը :

Աւստի ասոր վրայ բաժնէ առջի բաշմապատկածը՝  
ինչ բաժին որ կելլէ, ան է ուզած կմ փնտղուած  
համրանքդ : Հիմա հոս ամմէն ըսածներա օրի-  
նակաւ կըցըցնենք :

( Օ հնակ : ա :

**Ա**ռուզես գիտնալ, թէ 20 եալտրդ ոսկին քանի՞  
զէրմահպուալ ոսկի կընէ : Դնենք թէ 1 եալտրդ  
ոսկին՝ 220 փարայ է + 200 փարան՝ 5 խոշէ + 6  
խոշը՝ 2 զէրմահպուալ ոսկի է : Հապա 20 եալտրդ  
ոսկին քանի՞ զէրմահպուալ ոսկի է :

**Հ**ոս եօթը համրանք կայ, որ այսպէս պէտք է  
շարել: 20 եալտրդ ոսկին՝ որուն վրայ որ հարց-  
մունքն է, աջ կողմը էն վերջի տեղը դիր, ետքը  
ասոր նման համրանքը, որ 1 եալտրդ ոսկին ձախ  
կողմը էն առջի տեղը դիր: Ասոր քավը երկդ  
համրանքը դիր, որ 220 փորն, որ եալտրդ ոսկին  
արժողը ք փարան է: Ասկից ետքը մէկաներն  
ալ ան կարգաւ դիր, ինչպէս որ վերը գրած է.  
կըտեսնես որ ամմէն այ բանէն երկերկու համ-  
րանք կայ: բաց ՚ի վերջնթեր համրանքէն, որ  
վերջինին քովը դրած համրանքէն, որ է 2 զէր-  
մահպուալ ոսկին: ասոր նման համրանքը պիտի  
ըլլայ վերջի գտած զէրմահպուալ ոսկին: Աւստի  
ասանկ կարգաւ դիր ան եօթը համրանքները:

Եալտրդ • Ք Ի • Ք Ի • Խոշ • Խոշ • զէրմահպէն • Եալտրդ •

1 220 • 200 5 • 6 2 • 20

† † † † † †

**Ա**սանկ կարգաւ գնելէն ետքը, աջ կողմէն ըսկը  
ու էն վերջի համրանքը որ 20 եալտրդ ոսկին  
բաղմապատկէ վերջնթերով, որ 2 զէրմահպու-  
ալով, որ կըլլայ 40: Ետքը թող 6 խոշը, ու 5  
խոշով բաղմապատկէ ան 40 ը • կըլլայ 200 •

Ետքը

Ետքը թող 200 փրն , 220 ով բազմապատկե՛ ան 200 ը . դու ան համրանքներով միայն զարպ ըրե՛ , որոնց տակը չակերտ նշան կայ . բազմապատկածը կըլլայ 44000 : աս 44000 ը՝ բաժնելու համը բանքն է : Ասկից ետքը մնացած կամ թողուցած համրանքները , որոնց տակը նշան չի կայ , մէկը մէկալով բազմապատկե՛ , բոլորը կըլլայ 1200 : Հիմա աս 1200 ին վրայ բաժնե՛ , դու նախաձ ըրե՛ վերի 44000 բաժնելու համրանքը , կելլէ 36 . 2/3 : որ կըլլացնէ , թէ 20 եալտըզ ոսկին կընէ 36 զէրմահպուալ , ու 2 խոռշ :

Խշտէ աս կերպով մէկէն կըգտնես ուզած կամ փնտըուած համրանքդ : Ամա թէ որ առջի պարզ իրեքի կանոնով ուզես գտնել ատ բանդ , երկու անգամ ընելով կրնաս գտնել . դու մէկ մը ասանէ . Ուէ որ 1 եալտըզ ոսկին 5 խոռշ ու 20 փարայ է . հապա 20 եալտըզը քանի՞ խոռշ կընէ , և կըգտնեա 110 : Ասկից ետքը նորէն պիտի ընես ասանէ : Ուէ որ 6 խոռշը 2 զէրմահպուալ ոսկի է , հապա 110 խոռշը քանի՞ զէրմահպուալ կընէ , և կըգտնես 36 . ու 2 խոռշ կենելնայ . որ աս բազմապատիկ իրեքի կանոնով մէկէն գտանք :

Ամա աս պիտի գիտնաս , որ հիմակու նոր թը ու աբանները , ուրիշ կարդով կըշարեն համրանքները , որ առջի ըրածէն շատ խօլայ է : Ասոնք երկուք կըրաժնեն բոլոր համրանքները , որ աս կանոնին մէջը պիտի գրուին . կէսը կըդնեն ձախ կողմը , դու սոլդին մէկ զմէկու տակ . դու ան համրանքները , որ մէկը մէկալով պիտի բազմապատկը կընին . և մէկալ կէսը , որ անոնք ալ մէկը մէկալով պիտի բազմապատկը կընին աջ կողմը կըդրնեն մէկ զմէկու տակ : Ան համրանքը որուն վրայ որ հարցմունքն է՝ կըդնեն էն վերջի տեղը աջ կողմը , ու անոր նման համրանքը , կամ ան

սոյ բանին վրայ համրանքը կըդնեն էն առջի  
տեղը ձախ կողմը : Երկր համրանքը կըդնեն աջ  
կողմը էն առջի տեղը : Երրորդ համրանքը ձախ  
կողմը առջինին տակը : Չորրորդ համրանքը աջ  
կողմը առջինին տակը . ասանկ մէկ զմէկու տակ  
կըդնեն ամմէնը , անանկ՝ որ վերջընթեր համ-  
րանքը կուգայ՝ կըդրուի աջ կողմը անմիջապէս  
վերջի համրանքին վրայ : Աւստի աջ կողմը մէկ  
համրանք մը եւելի դրած կըլլայ , ու ձախ կողմը  
մէկ մը պակաս կըլլայ . ան համրանքները՝ որոնց  
տակը նշան դրերէինք վերի օրինակին մէջը , ամ-  
մէնը կըդրուին աջ կողմը . և անոնք՝ որ նշան չու-  
նէին , կըդրուին ձախ կողմը : Աս ձախ կողմի  
համրանքներուն բազմապատկածը կըլլայ բաժ-  
նող համրանք : և աջ կողմի համրանքներուն բազ-  
մապատկածը կըլլայ բաժնելու համրանք : Հիմա  
հոս դնենք վերի օրինակին հիսապը , որ լաւ ի-  
մացուի :

Ձախ դիու համրանք :	Աջ դիու համրանք :
Թ. 1. Եալպը սակէն :	220 ժարայ է . ը .
Դ. 200. ժարան :	5 իուստուլ է . դ .
Ե . 6. իուստուլ :	2 զէրմակու է . դ .
Հապա քանի զէրմակու է :	20 եալպը ը . է .

Ասանկ դնելէն ետքը՝ առաջ ձախ կողմինները  
բազմապատկէ ասանկ , 6 անգամ 200 ը կընէ  
1200 . և ցիւնքի վերի 1 ով զարալ ըլլար . աս  
1200 ը կըլլայ բաժնօղ , յու նախէմ ընօղ համ-  
րանքը : Եաքը աջ կողմինները բազմապատկէ  
մէկը մէկալով ասանկ . 20 անգամ 2 . կընէ 40 :  
աս 40 ը 5 ով բազմապատկէ , կըլլայ 200 : աս  
200 ը 220 ով ալ բազմապատկէ , կըլլայ 44000 :  
որ է բաժնելու , յու նախէմ ընելու համրանքը :  
Հիմա աս 44000 բաժնէ 1200 ին վրայ , կելլէ  
բաժ-

բաժնին 36 ½ . որով կրգանես , [թէ 20 եալտըզ  
ոսկին կընէ 36 զէրմահպուպ . ու 2 խոշ կենելնայ :

( Օբնակ . Բ :

Առջես գիտնալ , [թէ 218 խուռուշը՝ քանի՞ ար-  
ծաթ տուգաթ կընէ վենէտիկ , Պիտի գիտնաս՝  
որ 1 արծաթ տուգաթը 8 լիրէ ստակ կընէ . և  
22 լիրէն 1 եալտըզ ոսկի է . և 1 եալտըզ ոսկին՝  
դնենք [թէ 218 փարայ է . և 40 փարան 1 խուռուշ  
է : Հապա 218 խոշը քանի՞ արծաթ տուգաթ  
կրլայ վենէտիկ :

Հոս ձախ կողմը Է՞ն առջի տեղը դի՞ր 1 խուռուշը :  
զէրէ ան համրանքը՝ որուն վրայ որ հարցմունքն  
է՝ խոշէ , դու 218 խոշը . որ պիտի դնես աջ կողմը  
Է՞ն վերջի տեղը : Խտքը մէկ խուռուշին դիմացը  
աջ կողմը դի՞ր թ համրանքը . դու 40 փարան : Խտքը  
թ համրանքը դու 218 փարան դի՞ր ձախ կողմը 1  
խուռուշին տակը : Վասնկ կարգաւ դի՞ր մէկալ-  
ներն ալ , ու վերջընթեր համրանքը , դու 1 արծաթ  
տուգաթը դի՞ր աջ կողմը վարը , Է՞ն վերջը անոր  
տակը դի՞ր 218 խուռուշը . ինչպէս որ հիմա հոս  
կըտեսնես դրամ :

Ձախ կողմը .

Դ. ջ կողմը :

ամ.	1 խուռուշը լլ	40 փարայ է .	թ .
թ .	218 փարան	1 եալտըզ ոսկի է .	դ .
է .	1 եալտըզ	22 լիրէ է .	չ .
է .	8 լիրէն	1 արծաթի պուգան է .	դ .
	Հապա տանի՞ է 218 խուռուշը .		թ .

Վասնկ դնելէն ետքը , ձախ կողմինները բազ-  
մապատկէ ասանկ . 8 լիրէն , 1 ովչի բազմապատ-  
կիր . 218 ով բազմապատկէ , կրլայ 1744 . աս  
է բոժնող համրանքը : Խտքը աջ կողմինները բազ-  
մապատկէ ասանկ : 218 խուռուշը 1 ով զարա չըլ-

լար • 22 ով բազմապատկե՛ • կըլլայ 4796: աս  
գօ ով ալ բազմապատկե՛, կըլլայ 191840: հի-  
մա աս 191840 ը՝ բաժնէ 1744 ին վրայ, կել-  
լէ լըմին 110: որ կըլլցնէ, թէ 218 խուռուշը  
կընէ 110 արծաթ տուգաթ: Դա մա աս հիսապով  
որ 1 եալտըզ ոսկին 218 փարայ դրինք, թէ որ  
ուրիշ չափով գնենք, ուրիշ չափով կելլէ արծաթ  
տուգաթն ալ:

## ( Օբնակ . Պ :

**Ա**կը գներէ 600 հօխայ մալ. ամմէն 5 հօ-  
խային պիտի տայ 7 խուռուշ. իրեն վրայի ունե-  
ցած ստակը ամմէնն ալ զէրմահպուալ ոսկին է. Հիմա կուղէ գիտնալ, թէ ան 600 հօխայ մալին  
քանի՞ զէրմահպուալ ոսկի պիտի տայ: Դոս ան  
համրանքը՝ որտւն վրայ որ հարցմունքն է, 600  
հօխան է, որ աջ կողմը էն վերջի տեղը պիտի  
դրուի. ուստի նոյն սօյ բանին վրայ համրանքը,  
ց՞ 5 հօխան, ձախ կողմը առջի տեղը դի՞ր: Եկդ  
համրանքը՝ որ հինկ հօխային արժողութեն է, ց 7  
խուռուշը. աջ կողմը առջի տեղը դի՞ր: Երե՞դ  
համրանքը՝ որ երկդ համրանքին սօյէն պիտի ըլ-  
լայ, 3 խուռուշն է, դի՞ր ձախ կողմը առջինին  
տակը: Զե՞դ համրանքն է 3 խուռուշին չափով  
ոսկին. ց 1 զէրմահպուալ ոսկին, որ աջ կողմը  
առջինին տակը դի՞ր. ու աս է վերջընթեր համ-  
րանքը. զէրէ ուղած կամ վերջի գտած համրանքդ  
պիտի ըլլայ զէրմահպուալ ոսկի: Եսքը էն վարը  
աջ կողմը դի՞ր 600 հօխան, որ հինգե՞դ համ-  
րանքն է. ասանկ:

Զախ կողմը

ան

դի՞ր

հապա

Դջ կողմը

7 խուռուշը

1 զէրմահպուալ

600 հօխան

Ասանկ

Ապահն էրեսի ետքը , առաջ ձախ կողմինները  
բազմապատկեց , դր 3ը՝ 5ով . կըլլայ 15 : որ է  
բաժնող համրանքը : Ետքը աջ կողմինները բազ-  
մապատկեց դր 600 ը՝ 7ով , կըլլայ 4200 : որ է  
բաժնելու համրանքը : Աս երբոր բաժնես 15 ին  
վրայ , կելլէ 280 : որ կըցըցնէ՝ թէ 280 զերմահ-  
պուալ ոսկի պէտքէ տալ 600 հօխայ գնած մալին :

## ( Օբինակ . 7 :

Կ եքերձի մը գներէ 4 սնտուկ շեքէր . գնենք  
լմէ՝ սնտըկին ծանրութիր կուդայ 252 հօխայ . ա-  
սոր 8 հօխան՝ տառային չափն է : ամի՞ն 100 .  
հօխայ շեքերին՝ պաղար ըրերէ 18 եալտըզ ոսկի .  
ամա ինքը խուռուց պիտի տայ : Հիմա կուզէ  
գիտնալ , թէ բոլոր 4 սնտուկ շեքերին տառան  
գուրս հանելով . քանի՞ խուռուց պիտի տայ :

Հոս ան համրանքը և սնտուկ շեքերն է , որ պիտի  
դրէի ձախ կողմը առջի տեղը . զերէ վերջի համ-  
րանքը 4 սնտուկն է : թէ համրանքը կըլլայ ան մէկ  
սնտըկին ծանրութիւնը , դր 252 հօխան : դէ համ-  
րանքը՝ որ թէ համրանքին սոյէն է , կէնէ ան 252  
հօխան է , ու անոր դիմացը պիտի ըլլայ ան մէկ  
սնտըկին տառան գուրս հանած , զուտ շեքերին  
չափը . դր 244 հօխան . որ կըլլայ դէ համրանք , ե-  
համրանքը 100 հօխան է , ու անոր դիմացը պիտի  
դրէի անոր գինը , դր 18 եալտըզ ոսկին , որ կըլլայ  
դէ համրանք . ե համրանքը պիտի ըլլայ եալտըզ  
ոսկի , ու անոր դիմացը պիտի դրէի եալտըզ ոս-  
կին արժողութէք փարան , որ կըլլայ ը համրանք :  
թէ համրանքն ալ պիտի ըլլայ փէյ . ու անոր դի-  
մացը փարային չափով խուռուցը , որ կըլլայ դէ  
համրանք . աս տանեղդն է վերջընթեր համ-  
րանքը , զերէ փնտըռած համրանքդ աւ խուռու-

շի վրայ է : Ասոր տակը դիմ վերջին համբանքը :  
ց՛ 4 մնտուկը , որ կըլլայ ժամ համբանք : Աս  
տանըմէն համբանքը կարգով դիմ ասանկ :

## Ձախ կողմին .

## Աջ կողմը :

ամ .	1 սընդուն ծանրութը	252 հօխայ է .	թ .
դ .	252 հօխային պատրը	244 հօխայ է .	դ .
ե .	100 հօխային գինը	18 եալդը ոսէի է .	դ .
է .	1 եալդը դնենք	215 փարայ .	թ .
թ .	40 փարան	1 խոսուուշ է	թ .
	Համա հանի՞ խոսուուշ է	4 սընդուն շետերը . ժամ	

Ասանկ դնելէն եաքը՝ ըսկսէ՛ բազմապատկել  
մէկը մէկալով , ինչպէս առջինները ըսկը : Ո՞խայն  
ասոնց մէջէն կրնաս դուրս ձգել , ու չըրազմա-  
պատկել թ ու դ համբանքը . ց աջ կողմի 252 ,  
ու ձախ կողմի 252 . զէրէմ հաւասար են , ու եր-  
կու կողմէն ալ ըլլալով՝ հաւասար կըմենց ըրնեն ,  
որ աւելորդ է : Ուստի երբոր անոնք չես բազ-  
մապատկեր , ձախ կողմի բազմապատկածը կը-  
լայ 4000 . որ է բաժնօղ համբանքը : Աջ կողմի  
բազմապատկածը կըլլայ 3777120 . որ է բաժ-  
նելու համբանքը : Հիմա աս բաժնէ՛ 4000 ին  
վրայ , կելլէ : 944 խուռուշ . ու 11 ½ փարայ . որ  
պիտի տայ 4 մնտուկ շեքէրին համար :

## ( Օ Բնակ . է :

Պազիրկեան մը կըգնէ ֆուէնկիստանու մալ ,  
բոլորը 1150 լիպրէ , մենծ լիպրէ կշեռքով .  
դնենք թէ ամմէն 500 տրէմին , 2 ֆիօրին գին  
կուտայ : Հիմա կուզէ գիտնալ , թէ ըստամակօլ  
ամմէնուն համար քանի՞ խուռուշ պիտի տայ :  
Հոս ան համբանքը՝ սրուն վրայ որ հարցմունքն  
է , 1150 լիպրէն է . անոր համար ան համբանքը ,  
որ ան սօյ բանին վրայ պիտի ըլլայ . և լիպրէն է .

որ պէտք է դնել ձախ կողմը էն վերի տեղը ։ Խառը  
մէկալ համրանքներն ալ անանկ կարգով շարէ՝  
ինչպէս որ հոս կըտեսնես դրած ։

**Ձախ կողմը**

ամ.	1 . մէնծ լիորէն
դ.	500 . արէմին գինը
է.	1 . Փէտօրէնը
է.	22 . լիրէն
թ.	1 . Էալաբդ ոսէին դնենս . 210 . Քարայ .
ժամ.	40 . Քարան

**Աջ կողմը.**

144 . արէմ է .	թ .
2 . Փէտօրէն է .	դ .
5 . լիրէ է .	շ .
1 . Եալաբդ է .	ը .
1 . Խուսառաշ է .	ժ .

Հաղահանի խուսառաշ է . 1150 . լիորէն մալը . ժդ

**Ա**սանկ դնելէն ետքը ըսկսէ բազմապատկելեր-  
կու կողմի համրանքները , ամա խօլայութեն հա-  
մար՝ երկու կողմէն ալ երկերկու զրո դուրս թօղ,  
ու անանկ զարպ ըրէ . ձախ կողմէն 500 ով բազ-  
մապատկելուն տեղը 5 ով բազմապատկէն : նմա-  
նապէս աջ կողմէն 1150 ով , ու 210 ով բազմա-  
պատկելուն տեղը 115 ով , ու 21 ով բազմապատ-  
կէ , որ ասանկ բազմապատկածները շատ երկան  
չեն ըլլար , ու խօլայ կըբաժնընին . միայն աս լաւ  
միտք առ , որ մէկ կողմէն քանի զրո որ դուրս  
կը թողուս , անզըտար զրո ալ մէկալ կողմէն  
պէտք է թողուս , որ հաւասար ըլլայ երկուքին  
պղտիկնալը :

**Ուստի ասանկ ձախ կողմի բազմապատկածը կըլ-  
լայ 4400 . Եւ աջ կողմի բազմապատկածը կըլ-  
լայ 3477600 . Հիմա աս բաժնէն 4400 ին վրայ ,  
կելէ 790 խուռուշ . 14 փէլլ . ու 1  $\frac{7}{11}$  . ստակ . որ  
կըցըցնէն թէ ան 1150 լիորէն մալին պիտի տայ  
790 խուռաշ . 14 փէլլ . ու 1  $\frac{7}{11}$  . ստակ :**

**(Ըլէնակ . դ .)**

**Ա**ն ողազիրկեանը հիմա աս ալ կուզէ գիտնալ ,  
թէ

թէ ան առած մալին և հօխան ի՞նչ նստաւ իրեն ,  
կամ քանի՞ խոշ եղաւ իրեն : Հոս և հօխան աջ  
կողմը էն վերջի տեղը պետք է դնել , զերէ անոր  
վրայ է հարցմանքը , ուստի ձախ կողմը առջի  
տեղն ալ պէտք է դնել հօխայ . ու անոր դիմացը  
աջ կողմը ան հօխային չափը՝ ո՞քանի տրէմ ըլլ  
լալը . անկից ետքը մէկալ համրանքները գի՞ր ան  
կարգով , ինչ կարգով որ կըտեսնես հոս դրած :

## Չախ կողմը .

ամ.	1 հօխան .
դ.	500 պէտին գի՞նը .
Ե.	1 Քիոքինը .
Է.	22 լիրէն .
Ծ.	1 եալպըլը դնենք .
Ժամ	40 ժարան .

Հապա քանի՞ խուսանը է 1 հօխան ժդի :

## Ի՞՞ կողմը .

400	պրէմ է .	դ .
2	Քիոքին է .	դ .
5	լիրէ է .	դ .
1	եալպըլ է .	դ .
210	ժարայ .	ժ .
1	խուսանը է :	ժդ .

Ասանկ դնելէն ետքը՝ ըսկե՛ բազմապատկել  
երկու կողմի համրանքները . Ի մա երկու կողմէն  
ալ իրեք իրեք զրո դուրս ձգէ՛ , որ խօլայ ըլլայ  
բազմապատկելը ու բաժնելը . Խոստի ձախ կողմին  
ները ասանկ ըրե՛ . 4 ով 22 բազմապատկե՛ , կըլլայ  
88 . Ի ս 88 ը՝ 5 ով ալ բազմապատկե՛ , կըլլայ 440 .  
1 բախամները թողուցինք , զերէ 1 ով զարպ ըլլ  
լար : Խոտքը աջ կողմինները ասանկ ըրե՛ . 21 ը՝  
5 ով բազմապատկե՛ , կըլլայ 105 : Ի ս 105 ը՝ 2  
ով ալ բազմապատկե՛ , կըլլայ 210 : Ի ս 210 4 ով  
ալ բազմապատկե՛ , կըլլայ 840 :

Հիմա աս 840 ը՝ թաքսիմ ըրե՛ 440 ին վրայ .  
կելլէ 1 խուռուշ . 36 ֆի՞յ . ու 1  $\frac{4}{4}$  ստակ : Ի սով  
կիմացունի թէ ան առած մալին 1 հօխան եղելլէ  
1 խուռուշ 36 ֆարայ . ու 1  $\frac{4}{4}$  ստակ :

## (Օբինակ ։ Է ։

իվոռնայու , կմալիկուռնայու պազիրկեան մը  
կուզէ գիտնալ , թէ 100 արշըն կտաւը ալիկուռ-  
նայու քանի արշըն կըլլայ հռօմ . չիւնքի հա-  
ւասար չեն ան տեղի արշընները : Ախաթի գիտնան  
որ ալիկուռնայու 24 արշընը՝ նաբօլի 27 արշըն  
կըլլայ : Ա, աբօլիի 30 արշընը , մէնօվայ 27 ար-  
շըն կըլլայ : Ճէնօվայու 25 արշընը՝ միլան 26  
արշըն կըլլայ : Միլանու 29 արշընը հռօմ 32 ար-  
շըն կըլլայ : Հապա 100 արշընը ալիկուռնայու  
քանի արշըն կըլլայ հռօմ :

Աս համրանքներն ալ անանկ կարգաւ դիր , ինչ-  
պէս որ կըտեսնես առջեղ դրած :

## Չափ կողմը .

Թ . 24 արշընը լիվոռնայու  
Դ . 30 արշընը նախօլիի  
Ե . 25 արշընը ճէնօվայու  
Է . 29 արշընը միլանու  
Նախա լիվոռնայու

## Ը կողմը :

27 է նախօլի . թ .  
27 է ճէնօվայ . Դ .  
26 է միլան . Ե .  
32 է հոմօմ . Ը .  
100 դանի է հոմօմ :

Ասանկ դնելէն ետքը երկու կողմիններն ալ  
բազմապատկէ զատ զատ , ձափ կողմի բազմա-  
պատկածը կըլլայ 522000 : Ը կողմինը կըլլայ  
60652800 : Հիմա առ բաժնէ 522000 ին  
վրայ , կելէ բաժին 116  $\frac{2}{145}$  . որ կըցըցնէ , թէ  
լիվոռնայու 100 արշըն կտաւը հռօմայու արշը-  
նով չափես , կըլլայ 116  $\frac{2}{145}$  արշըն :

## (Օբինակ ։ Է ։

Կնենք թէ 150 արշըն չուխայ ունիս , անոր 2  
արշընը եղերէ քեզի 7 խուռուց . կուզէս ասչափ  
չուխան փոխել , ցա տէյիշ ընել բամսպակի հետ +  
ամա անանկ որ 2 արշըն չուխայ դլուխ 1 խու-  
ռուշ

ռուշ ու կես վաստեկով տէյիշըլլայ : Եւ կըտեսնես՝ որ բամպակին 10 հօխան 12 խուռուշ կամեկ : Հիմա կուզես գիտնալ, թէ 150 արշըն չուխան բամպակին հետ տէյիշըլլանես նէ, քանի հօխայ բամպակ պիտի առնուս : Ի՞ս համրանքներն ալ անանկ կարգով շարէ, ինչպէս որ կըտեսնես առ ջեղ դրած :

## Ձախ կողմը .

Թ. 2 արշն չուխան  
Է. 7 կըտեսները կուզես  
Ե. 12 կըտեսները կուզես

## Ի՞ջ կողմը :

7 կըտեսները ե. թ.  
8 կըտեսները լլայ : Դ  
10 կօխայ բամպակ . կ  
150 արշն չուխայով . է:

**Ը**սանկ դնելէն ետքը՝ առաջ ձախ կողմինները բազմապատկե, կըլլայ 168 : Ետքը աջ կողմինները բազմապատկե, կըլլայ 89 250 : Հիմա աս բամենէ 168 ին վրայ, կելէ 531 հօխայ, ու 100 տրէմ, որով կիմացունի, թէ 150 արշըն չուխայով 531 հօխայ ու 100 տրէմ բամպակ պիտի առնուս : Ի՞ս հիսապը՝ թէ որ ուղես փորձել պարզ իրեքի կանոնով, երկու անգամով պէտք է լնել ասանկ : Ունէ որ 2 արշըն չուխան 8 կըտեսնես լլայ : Համապակ 150 արշընը քանի խոշ կըլլայ + և կըդտնես 637 կըտեսնես : Իսկից ետքը ասանկ ըրէ : Ունէ որ 12 խուռուշով 10 հօխայ բամպակ կառնուս, հապա . 637 կըտեսնես լլայ : Համապակ 531 հօխայ, ու 100 տրէմ բամպակ . ինչպէս առաջ գտանք :



# ՅԵՒԵԼՈՒՅ

Գանելու ու ծախելու հիսապներուն վրայ ,  
ու սրբին շահի վրայ :

**Ո**վոր լաւ սորվի համեմատութեն կանոնը , յի իրեքի կանոնը , անատենը ինչ կերպ հիսապ պէտք ըլլայ գնելու , կամ ծախելու , ու ըստակ շահեցընելու և՛ , կրնայ ամմէնը շիտակ ընել : Ի՞մա շատ անդամ կըպատահի անանկ հիսապ , որ նոր սորվօղները կըտարակուսին , թէ ինչ ձամբով պէտք է ընել . անորհամար հոս մէկ քանի օրինակներ դնենք , որ անոնցմով վարժին ընելուրիշ ասոնց նման օրինակներ ալ :

( Օբինակ . ա :

**Ո**ւկը մատնի մը գնեց 2500 խուռուշ : Ետքը ծախեց 3100 խուռուշ : Հիմա կուղէ գիտնալ , թէ 100 ինքանի խուռուշ վաստըկեցաւ : Ի՞ս հիսապը իրեքի կանոնով ասանկ կըգտնես : Ծակ որ 2500 եղաւ 3100 . հապա 100 տանի էլլայ . և կըգտնես 124 : որ կըքրցնէ , թէ 100 ին վրայ 24 աւելշ ցերեւ , ուստի 100 ին վրայ 24 աւելշ կերպով ասանկ ըրէ : Ի՞սաջ նայէ թէ քանի խուշ է վաստակը . կըտեսնես որ 600 խուշ է : Ետքը իրեքի կանոնով ասանկ վնստրուէ . Ծակ որ 2500 ին շահին է 600 . հապա 100 ին տանի է . և կըգտնես 24 : Ետքը փօրձը ասանկ ըրէ , թէ որ 100 կըլլայ 24 . հապա 2500 քանի էլլայ . և կըգտնես 600 :

( Օբինակ . բ :

**Պ**աղիրկեան մը գնեց 80 հօխայ շէքէր . բոլորը 70 խուշ . և կուղէ անկից վաստըկիլ 20 խուշ : Հիմա 1 հօխան քանի ինքը պիտի ծախսէ , որ 20 խուսուշ :

Իս գտնելու համար առաջ 70 ու 20 գումար ցը  
մէմ ըրէ՛, որ կըլլայ 90: Կատը աս 90 բաժնէ՛  
80 հօխային վրայ . և կըդտնես . 1 .  $\frac{1}{8}$  : ցը 1 խու-  
ռուշ . ու 5 փարայ . որ կըշըցնէ՛, թէ 1 հօխան  
պիտի ծախէ 45 փարայ . որ բոլորը ծախելով 20  
խուռուշ կըվաստըկի :

## (Օքնակ) 7:

Պահեց մէկը 26 հօխայ խահվէ՛, բոլորին տը-  
ռաւ 60 խոշ : Խատը 1 հօխան կըծախէ 85 փա-  
րայ : Հիմա կուզենք գիտնալ, թէ արդեօք 85  
փարայ ծախելով, կըվաստըկի . թէ կըկորսընցնէ՛:  
Իս գտնել ուզես նէ , նայէ թէ ամմէնն որ ծա-  
խէ , քանի՞ խուռուշ կըլլայ : Ինորհամար 26 հօ-  
խան 85 փարայով բազմապատկէ՛, որ կըլլայ 2210  
փարայ , որ 55 խոշ . ու 10 փարայ է : Ինանկ է  
նէ յայտնի եղաւ, թէ կըկորսընցնէ , զերէ բոլոր  
26 հօխայ խահվէն 60 խոշով գներէր :

## (Օքնակ) 7:

ԱԵ կը շէքէր ունի . 1 հօխան կըծախէ 42 փա-  
րայ . և 100 ին 5 կըվաստըկի : Հիմա կուզէ , որ  
100 ին 10 վաստըկի . քանի՞ փարայ պիտի ծախէ  
1 հօխան , որ 100 ին 10 վաստըկի :

Իս գտնելու համար պէտք է առաջ 100 ին հետ  
5 ը գումար ընել . և 10 ը՝ մէկալ 100 ին հետ  
գումար ընել , և իրեքի կանոնով գտնել ասանկ .  
Ուէ որ 105 ըլլայ 110 . հապա 42 քանի՞ կըլլայ : և կը-  
դտնես 44 : Ուստի 1 հօխան որ 44 փարայ ծախէ  
100 ին 10 կըվաստըկի : Իսոր փորձը ասանկ ըրէ՛:  
թէ որ 42 կըլլայ 44 : հապա 105 քանի՞ կըլլայ .  
և կըդտնես 110 :

## (Օքնակ)

( յընտէ . ե :

**Պ**աղիրկեան մը տէնկերով բուրդ կըգնէ . ամ-  
մէն 50 հօխային 11 խուռաւշ կուտայ . երբար աս-  
բուրդը կըմաքը ու չեօփերը կըստըկէ . 60 հօ-  
խայէն 5 հօխայ կըպակօի : Ետքը աս մաքուր  
բուրդին 50 հօխան կըծախէ 14 խուռաւշ կու-  
զենք գիտնալ, [թէ 100 խուռախն քանի խուշ վաստակ  
կընէ :

**Ա**ս հիսապը խոլայ կըգտնես, [թէ որ բաղմապա-  
տիկ իրեքի կանոնով ընես . ուստի անանկ կարդով  
շարէ համրանքները, ինչպէս որ հոս դրած է :

**Զախ կողմը**

	1. Զ կողմը :
ա. 11 խուռաւշ 50 հօխան .	բ .
դ. 60 հօխան պահուեցած 55 հօխայ .	դ .
է. 50 հօխան ծախեց 14 խուռաւշ .	դ .
Հաղոս քանի հըլլայ 100 խուռաւշ :	դ .

**Ա**սանկ գնելէն ետքը՝ ձախ կողմինները բաղմա-  
պատկէ, կըլլայ 33000 . 1. Զ կողմիններն ալ  
բազմապատկէ, կըլլայ 3850000 : 1. Ա բաժնէ  
33000 ին վրայ, կելէ 116 խուշ . 26 վիշ . ու 2  
ըստակ : որ կըցընէ, [թէ 100 խուռախ վրայ կեւել-  
նայ 16 խուշ . 26 վիշ, ու 2 ըստակ :

**Ա**սոր փորձը՝ թի [թէ րձիպէն կըլլայ իրեքի կանո-  
նով, ամա իրեք անդամ պէտք է ընել : 1. Ռաջ ա-  
սանկ : [թէ որ 11 խուռաւշ 50 հօխայ բուրդ չառանին,  
հաղոս 100 խուռաւշ քանի հառանին : և կըգտնես 454

<sup>6</sup> հօխայ :

**Ե**րկրորդ ասանկ : [թէ որ 60 հօխան էլպանի ու կընայ  
55 . հաղոս 454  $\frac{6}{7}$  քանի էլպանայ : և կըգտնես 416  $\frac{7}{8}$   
հաղոս 416  $\frac{7}{8}$  հօխան քանի խուռաւշ էլպանի : և կըգտնես

116 խոշ • 26 փղյ • ու 2 ըստակ • ինչպէս որ վերը  
գտանք : Աւստի աս հիսապը թէ որ բազմա-  
պատիկ իրեքի կանոնով չուղես ընել • ասանկ ի-  
րեքի կանոնով պէտք է ընես իրեք անդամ , որ  
գտնես :

**Ա**սկից ետևի գրած օրինակները ստըկի շահի  
վրայ են :

(Օբինակ • Ռ :

**Պ**ետրոսը 5500 խոշով շահէրէ 660 խոշ 2 տար-  
ուան մէջ . հիմա կուզէ գիտնալ , թէ 1 տարին  
100 ին քանի՞ շահ եկած է :

**Ա**ս կըդտնես բաղադրեալ իրեքի կանոնով ա-  
սանկ : Ուէ որ 5500 խոշով 2 տարշան մէջ էլքէրէ  
շահ 660 : Հաղա 100 խոշը • 1 տարշան մէջ տանի՞ էլքէ-  
րէ . և կըդտնես 6 :

խոշով	տարի	շահ	խոշով	տարի
5500	2	660	100	1
	2			660
11000			66000	(6 շահ :

(Օբինակ • Է :

**Պ**օղոսը մէկուն 800 խոշ տուներէ շահով . և տա-  
րին 100 ին կառնու 8 խոշ շահ : Հիմա կուզէ գիտ-  
նալ . թէ քանի՞ տարի պէտք է , որ տնկից առած-  
շահը : Հաւասար գլխուն չափ ըլլայ . դր 800 խոշ :

**Ա**ս երկու անդամ պէտք է հիսապ ընել իրեքի կա-  
նոնով , որ գտէի : **Ա**ռաջ պէտք է նայիլ , թէ 800  
խոշին մէկ տարշան բոլոր շահը քանի՞ խոշ է :  
Հաքը անով պիտի նայիս , թէ քանի՞ տարի պէտք  
է , որ 800 խոշի չափ շահ առնու : ուստի ասանկ  
բոլէ : Ուէ որ 100 էլքէրէ 8 : Հաղա 800 տանի՞ էլքէրէ :  
և կըդտնես 64 խոշ , որ է մէկ տարշան շահ :

Է

**Ա**ս-

Վակից ետքը ասանկ ըրէ : Տմ.է որ 64 խռառութելը . 1  
դարձան շահ է. հաղա 800 խռառութելը ժանի դարձան շահ է.  
և կրգտնես 12  $\frac{3}{6} \frac{2}{4}$  . յդ 12 տարի ու կես . որ այս  
չափ տարձան մէջը հաւասար տուած գլխուն  
չափ շահ առած կրլայ , յդ 800 խռշ .  
Վասնկ հիսապներու վրայ շատ օրինակներ կայ  
տպած դրաբառ ժուաբանուն մէջը : Յառելուած  
յաղախ ունաղէս ինդրոյ :

## Յ Օ Դ . Բ .

Ապահով ընկերութե , այսինքն օրինակութե .

**Պ**նկերութե , յդ օրթախութե կանոնը՝ ան է , որ  
երբոր երկու իրեք հոգի օրթախ կրլան , ու  
մէկտեղ ստակ , կամ մալ կրգնեն , մէկը քիչ ու  
մէկալը շատ . և անով կրլաստըկին , կամ կրկոր  
սընցնեն . աս կանոնով իրենց վաստըկածնին , կմ  
կորսընցուցածնին կրբաժնեն մէջերնին . ամմէն  
մէկուն դրած ստրկին կեօրէ փայ ընելով վաստա-  
կը , կամ շնասը :

( ) ընակ . ա :

**Ո**՞որ օրինակ դնենք , թէ յոհաննէսը , յակոբը ,  
ու մէլքոնը միատեղ օրթախ եղերէն : յոհաննէսը  
դրերէ 1500 խռշ . յակոբը դրերէ 2800 խռշ .  
և մէլքոնը դրերէ 250 խռշ : Վաչափ ըստըկով  
վաստըկերէն 1820 խռշ : Հիմա կուզեն աս վաս-  
տակը՝ ամմէն մէկուն դրած ստրկին կեօրէ բաժ-  
նել իրենց մէջը :

Վ ուած ամմէն մէկուն դրած ստրկին գլուխը մէկ  
տեղ գումար ըրէ՛ , յդ Ճեմ ըրէ՛ : Ետքը ան գու-  
մար եղածը դի՞ր առջի տեղը : Ա աստակին չափը ,  
կամ գումարը զի՞ր եկդ տեղը : Յէտոյ ամմէն

Ը

Ա

մէշ

մէկուն գրած գլուխը մէկիկ մէկիկ դիր երկու տէ  
զը, ու անանկ հիսապ ըրէ համեմատուե շիտակ  
կանոնավ. թիրեքի կանոնով.

Յականնէսը որդիան .	1 5 0 0	իւն 10 հուն 10 հուն 2
Յակոբը որդան .	2 8 0 0	իւն 10 հուն 10 հուն 2
Մէլքոնը որդան .	2 5 0	իւն 10 հուն 10 հուն 2
Գումար .	4 5 5 0	իւն 10 հուն 10 հուն 2

Թէ որ 4550 տայ .	1820	հապա քանի՛ 1500	տայ .	600
Թէ որ 4550 տայ .	1820	հապա քանի՛ 2800	տայ .	1120
Թէ որ 4550 տայ .	1820	հապա քանի՛ 250	տայ .	100
			Գումար	1820

Յոհաննէսին բաժին ընկաւ 600 խռշ : Յակոբին  
1120 խռշ . Մէլքոնին 100 խռշ . ասոնք գումար  
ըրինք, եղաւ լըման . 1820 խռշ, ո՛ղջափ որ վաս-  
տակն էր :

## (Օրէնսդէ . Բ :

Յոհաննէսը դրերէ 500 խռշ : Յակոբը դրերէ  
200 խռշ : և Մէլքոնը դրերէ 1500 խռշ : Կահ  
ընելու տեղը 330 խռշ կորարնցուցերէն : Հիմա  
կուզեն գիտնալ, թէ ամմէն մէկուն ստրկին կեօ-  
րէ քանիկան խուռառչ զարար կընկնի : Ան կա-  
նոնով ըրէ, ինչպէս որ վերը ըրինք :

Յականնէսը որդիան .	5 0 0	իւն 10 հուն 10 հուն 2
Յակոբը որդան .	2 0 0	իւն 10 հուն 10 հուն 2
Մէլքոնը որդան .	1 5 0 0	իւն 10 հուն 10 հուն 2
Գումար .	2 2 0 0	

Թէ որ 2200 ին վնասը 330 է. հապա 500 ին քանի՛ է .	75 է :
Թէ որ 2200 ին վնասը 330 է. հապա 200 ին քանի՛ է .	30 է :
Թէ որ 2200 ին վնասը 330 է. հապա 1500 ին քանի՛ է .	225 է :
	Գումար
	330

Յօհաննէսին վնասը է 75 խոշ : Յակոբին վնասը 30 խոշ. և Մէլքոնին վնասը է 225 խոշ . որ գումարը ըրբինք , եղաւ լըման 330 խոշ , զոր կորսը ցուցերէին :

Երբեմ կըպատահի որ՝ իրեք հսդի օրթախունէ մէջ կըմանեն այլ և այլ ժամանակ , յու պաշխայ պաշխայ ատեն . մէկուն ստակը ճ տարի մնացերէ օրթախութեան մէջը . մէկուն գ տարի . մէկալին շ տարի : Անատենը պէտք է փայ ընել վաստակը ըստըկին ու ժամանակին չափին կեօրէ ալ : Օ էրէ մէկուն ստակը շատ ժամանակ բանեցուցած է , ու շատ վաստըկած . և մէկալինը քիչ : Ասոր կերպը վարի դրած օրինակիս մէջը կըսորվիս :

(Ծրնակ . 7 :

Ատեփանը՝ որ 400 սոկի դրերէ , 6 տարի է օրթախունէ մէջ : Անտօնը , որ դրերէ 1000 սոկի , 4 տարի է օրթախունէ մէջ : Ակրտիչը՝ որ դրերէ 550 սոկի , 2 տարի է օրթախութենէ մէջը : Տարւոյն վերջը ամմէն վաստակը , կամ շահը կըգտուի լըման 900 սոկի : Հիմա կուզեն ամմէն մէկուն փայ ընել շահը՝ իրենց ըստըկին կեօրէ , ու ժամանակին կեօրէ , որչափ որ օրթախունէ մէջը կեցերէն :

Ի՞ռաջ ամմէն մէկուն դրած սոկին՝ ժամանակին , կամ տարւոյն չափովը պէտք է բազմապատկել . յու առջինին 400 սոկին 6 ովլ պէտք է բազմապատկել , որ կըլւայ . 2400 : Ենդին 1000 սոկին 4 ովլ պէտք է բազմապատկել , որ կըլւայ 4000 : Երրորդին 550 սոկին շ ովլ պէտք է բազմապատկել , որ կըլւայ 1100 :

Ետքը աս իրեքը պէտք է մէկ տեղ գումարը ընել , որ կըլւայ 7500 : Անկից ետքը իրեքի կանոնով փայ ընել ամմէն մէկը ասանկ : Խէ որ 7500 ին



շահը է 900 . հապա քանի է 2400 . և կըդտնես .  
288 . լսանկ մէկալներն ալըրէ :

	անէն	պարէ	բաշխած :
Արեգանը դրաւ .	400	6 .	2400
Անպօնը դրաւ .	1000	4 .	4000
ԱՇերիւը դրաւ .	550	2 .	1100

Գումար . 7500

Ուէ որ 7500 կըշահի 900 . ապա քանի 2400 . կըշահի 288  
Ծւէ որ 7500 կըշահի 900 . ապա քանի 4000 . կըշահի 480  
Ծւէ որ 7500 կըշահի 900 . ապա քանի 1100 . կըշահի 132

Գումար 900

Այտեփանին բաժինը կըլլայ . 288 ոսկի . անտոնին  
բաժինը 480 . և մկրտչին բաժինը 132 կըլլայ :

( Օրէնսէ . Պ :

Պետրոսը , պօղոսը , ու յօհաննէսը օրթախ ելան , ու դրին ամմէնը հաւասար չափով ստակ . աս դաշամբ , որ պետրոսին անանկ փայ ընկնի վաս արկածէն , որ 100 ին 4 ըլլայ : Պօղոսին , որ լաւ գիտէ պազրկեանուի ընել , անանկ փայ ընկնի . որ 100 ին 10 ըլլայ : Խոկ յօհաննէսին՝ որ քան զերկուքը աւելի կաշխատի . անանկ փայ ընկնի , որ

100 ին 12 ըլլայ :

Ասոնց բոլոր վաստըկածնին եղաւ 2600 խոշ : Նիմու կուզենը գիտնալ , թէ ամմէն մէկուս քանի ինաշը բաժին կընկնի :

Իռաջ 4 . 10 . ու 12 մէկ տեղ գումար ըրէ , որ կըլլայ 26 : Ետքը իրեքի կանսնով հիսասպ ըրէ մէկիկ մէկիկ ասանկ : Ուէ որ 26 փայէն 4 պիտի ընկնի պետրոսին . հապա 2600 էն քանի կընկնի : Ուէ որ 26 փայէն 10 պիտի ընկնի պօղոսին . հապա 2600 էն քանի կընկնի :

Ուէ որ 26 փայէն 12 պիտի ընկնի յօհաննէսին , հապա 2600 էն քանի կընկնի :

Ոլէ .

Այսոն ընկերութե :

117

Այերբանին բաժինը .	4
Օօղոսին բաժինը .	1 0
Յոհաննէսին բաժինը .	1 2
Գումար .	2 6

Ձեւ որ 26 էն 4 դայ + հապա 2600 էն քանի՛ կուգայ :

4

26 ) 10400 ( 400 կուգայ :

Ձեւ որ 26 էն 10 դայ + հապա 2600 էն քանի՛ կուգայ :

10

26 ) 26000 ( 1000 կուգայ :

Ձեւ որ 26 էն 12 դայ + հապա 2600 էն քանի՛ կուգայ :

12

5200

2600

26 ) 31200 ( 1200 կուգայ :

Այերբանին բաժինն էլնինի 4 0 0

Օօղոսին բաժինն էլնինի 1 0 0 0

Յոհաննէսին բաժինն էլնինի . 1 2 0 0

Գումար 2600

### Յ Օ Դ . գ :

Այսոն յարակցութե + այսինքն հանոն խառնած  
բաներուն :

Ա անոն խառնած բաներուն , որ գրաբառ կը ս  
ունի հանոն յարակցութե + ան է , որ երբոր եր-  
կու իրեք բան մէկ տեղ խառնած է , ամա տար-  
բեր , չը պաշխայ պաշխայ զին , կմծանըուի ու-  
նին , աս կանոնով կը դառնէ մէկէն ամմէնուն գինը ,  
կամծանըութիւն , կաև երբոր մէկը կուզէ գնել  
երկու կամերեք բան մէկ տեղ , միջակ գնովլ մը .

աս կանոնով կը գըտ ճի չափը , կամ ծանրութիւն .  
ինչպէս կը տեսնես վարը . Պ. օրինակին մէջը :

( Օբիակ , թ :

**Օ** պը օրինակ խույտւմ ճի մը շիներէ մէկ արծը ~  
թէ թէ փափ մը , որ կը կշռէ 120 տրէմ . ասոր մէջը  
խառներէ երկու սոյ արծաթ . 80 տրէմ խաս ար-  
ծաթ զրերէ . և 40 տրէմ ցած արծաթ . 1 տրէ-  
մը խաս արծըթին գնենք թէ կաժէ 16 . փա-  
րայ . և 1 տրէմը ցած արծըթին կաժէ . 12 փա-  
րայ : Հիմա կուզենք գիտնալ , թէ աս թէ փափին  
մէկ տրէմը քանի՞ փրկ պէտք է ծախել , որ արդար  
գինը ըլլայ :

**Ի** ռաջ զի՞ր զատ զատ երկու սոյ արծըթին չափը .  
յի 80 . ու 40 . և քովերնին դի՞ր իրենց գինը . յի  
16 փարայ , և 12 փարայ : Ճաքը արծըթներուն  
չափը զատ զատ բաղմապատկէ իրենց գնովը , յի  
16 ով 80 ը . ու 12 ով 40 ը : Յետոյ երկութէն  
ելածը Ճէմ ըրէն . ու բաժնէն բոլոր թէ փափին ծան-  
րութելը վրայ . ինչպէս առջեղ ըլլած կը տեսնես :

արէմ	ՔՐ	ԵՇ Խպատէած	
իստ արծըլ .	80 .	16 .	1280
շած արծըլ :	40 .	12 .	480
—————	120	—————	1760
		( 14 . $\frac{2}{3}$ )	ՔՐ

**Ի** ռաջ դրինք խաս ու ցած արծըթին չափը , յի  
80 . ու 40 : Ճաքը 16 . ու 12 փրկով բաղմապատ-  
կեցինք զանոնք , որ եղան 1280 . և 480 փարայ :  
**Ի** սոնք գումար ըրինք մէկ տեղ , եղան . 1760  
փարայ . որ բոլոր թէ փափին գինն է . երբոր աս  
բաժնեցինք 120 տրէմին վրայ , ելաւ 14 փարայ .  
ու 2 . ստակ . որ կը ցըցնէ թէ աս արծըթէ թէ փ  
ափին մէկ արէմը , որ երկու սոյ արծաթ խառ-  
նած է , կաժէ 14 փարայ , ու 2 . ստակ :

( Օբէ :

անատենը պէտք է իրեն դրած համբանքին կեօ-  
րէ , իրեքի կանոնով մինտըռել , ու գանել ստոյդ-  
համբանքը : Երրորդ՝ պէտք է գիտնալ , որ որչափ  
պղտիկ ըլլայ գնելու համբանքը , այնչափ խօլայ  
ու շուտով կըլլայ հիսապը :

( Օբիկակ . թ :

**Ա**րեք մարդ՝ ցոհաննեսը ստեփանը , և քերո-  
բէն գներէն մէկ տուն մը , տուներէն . 2700 .  
խուռաւշ , Օենք գիտեր , թէ յոհաննեսը քանի  
խուռաւշ տուներէ : միայն աս գիտենք , որ ստե-  
փանը երկու զաթ աւելի տուներէ քան զյօհան-  
նեսը : Եւ քերոբէն ալ իրեք զաթ աւելի տուներէ  
քան զստեփանը : Հիմա կուզենք գիտնալ , թէ  
ամմէն մէկը քանիկան խուռաւշ տուներէն :  
Հոս պիտի գիտնաս , որ մէկին տունածը գիտնա-  
լէն ետքը , մէկալոնցն ալ յայտնի կիմանաս , թէ  
քանիկան են :

Հիմա մեր քովին գնենք մէկ համբանք	20
մը , ու տեսնենք թէ ինչպ կելլէ : Դը-	40
նենք թէ զյօհաննեսը տունաւ 20 . Ստե-	120
փանը տընած կըլլայ 40 . զէրէմ անոր	180
երկու զաթը տուներէ . և քերոբէն տը-	
նած կըլլայ . 120 . զէրէմ իրեք զաթը աւելի	
տուներէ քան զստեփանը : Դս տընածները , թ	
20 . 40 . ու 120 . Ճէմընենք , կըլլայ 180 :	

**Ի**նանկ է նէ՝ սխալ է դրած համբանքնիս , թ թէ  
յոհաննեսը 20 խուռաւշ տուներէ . զէրէմ ամմէ-  
նուն տունածը պիտի ըլլայ . 2700 : Հիմա ստոյդ-  
համբանքը գտնելու համար , պէտք է իրեքի կա-  
նոնով մինտըռել ասանկ . թէ որ բոլոր գինը տանը  
ըլլար 180 . յոհաննեսը տընած կըլլար 20 . հասա  
2700 ըլլայ նէ , քանի տընած կըլլար : և կըդտ-  
նես . 300 : Տես օրինակին մէջ :

180.	20.	2700		Յոհա.	300
		20		սուբ.	600
180.)		54000		ներբ.	1800
300				ճէմ.	2700

Չոհաննէսին տուածն որ եղաւ 300 : ստեփանին  
տուածը կըլլայ 600 : Ի՞երոբեին տուածն ալ  
կըլլայ 1800 : զէրէմ ստեփանին տուածին իրեք  
զաթը տուածերէ : ասոնք ամմէնը մէկ տեղ լըման  
կընէ : 2700 :

## ( Օբնակ. Բ. )

Ոօփրոնիոս կտակաւ թողուց իրեն եղաօթ որդ-  
ւոցը 100 ոսկի : և հրամայեց ասանկ վայ ընել :  
Ո՞ւծ որդին միջակ որդւոյն առածին երկու ղաթը  
առնու : Ո՞չջակին ալ պղտըկին առածին իրեք  
զաթը առնու : Հիմա կուզենք գիտնալ, թէ ամ-  
մէն մէկին վայը քանիկա՞ն ոսկի կըլլայ :

Դնենք թէ մեծին վայը ըլլայ 12 ոսկի : միջա-  
կինը կըլլայ 6 : պղտըկինը կըլլայ + 2 : զէրէմ մի-  
ջակը պղտըկին առածին իրեք զաթը պիտի առ-  
նու : Հիմա իրեքին առածն ալ Ճէմ ընենք՝ կըլլայ  
20 : ուրեմն սխալ է՝ զէրէմ պիտի ըլլայ 100 :  
Անոր համար իրեքի կանոնով գտիր մեծին վայը  
ասանկ : Խօհէ որ 20 էն մեծ որդւոյն 12 բաժին  
ելաւ : հապա 100 էն քանի կելլէ :

20.	12.	800		Ո՞ւծին.	60
		100		Ո՞չջակին.	30
20.)	1200	(60)		Պղտըկին.	10
				ճէմ.	100

Աս հիսապով մեծին վայը ելաւ 60 : ուստի մի-  
ջակինը կըլլայ 30 : և պղտըկինը կըլլայ + 10 : որ  
իրեքը մէկտեղ կընեն լըման : 100 ոսկի :

## ( Օբնակ. )

(Օ) ընկած ։ Պ ։

**Փիլիսոփայի մը հարցուցին,** [թէ քանի՞ ոսկի ունիս,  
պտղսն տուաւ, թէ իմ ոսկիներուս  $\frac{1}{3} + \frac{1}{4} + \frac{1}{5} = 9\frac{1}{2}$   
իրեք փային մէկը, չորս փային մէկը, ու հինգ  
փային մէկը, մէկտեղ կընէ 9+0:  
Հիմա նայինք [թէ քանի՞ ոսկի ունի, որ անոր  $\frac{1}{3} +$   
 $\frac{1}{4} + \frac{1}{5} = 1\frac{1}{2}$  լնէ 940:]

Դնենք թէ 60 ոսկի ունի . ասոր իրեք փային մէկը կընէ 20 . չորս փային մէկը կընէ 15	2 0
և հինգ փային մէկը կընէ . 12 . Ասոնք մէկտեղ գումար ընենք կըլլայ . 47 :      թէմն սխալ է, դրած 60 ոսկին, զէրէմ պի-	1 5 1 2
	<hr/> 4 7
տի ըլլար . 940 ոսկի :	

Ուստի պէտք է իրեքի կանոնով գտնել, ասանկ .  
Ուշ որ 47 կըցցնէ 60 : Հապա 940 քանի՞ : և  
կըգտնես 1200 : որ փիլիսոփային ունեցած ոս-  
կին է : անս առ վարի օրինակին մէջը :

47 .	60 . 940	$\begin{array}{l} \text{Ընը ունեցած ոսկին } 1200 \\ \text{անոր } \frac{1}{3} + 400 \\ \text{անոր } \frac{1}{4} + 300 \\ \text{անոր } \frac{1}{5} + 240 \\ \hline \text{Տիմ } 940 : \end{array}$
	940	
	2400	
	540	
47 . )	56400 ( 1200	

Աս հիսապով էլաւ փիլիսոփային ունեցած ոսկին  
1200 . որուն իրեք փային մէկը է . 400 : չորս  
փային մէկը . 300 : և հինգ փային մէկը . 240 :  
Աս իրեքը Ճեմըրինք, եղաւ լըման 940 : Խնդիր  
որ ըստ ինքը փիլիսոփայն :

(Օ) ընկած ։ Պ ։

Անէկ Ճամքորդի մը հարցուցին, [թէ քանի՞ միլ  
Ճամքայ ըրերես, պահն տուաւ, թէ կէս Ճամ-  
քան

ըսն ձիով գնացին . չորս փային մէկը ստքով գնացի . և վեց փային մէկը իշով գնացի , ասոնց ամ մէնը եղաւ 66 միլ : Դիմա կուզենք գիտնալ , թէ քանի՞ միլ Ճամբայ ըրերէ , որ անոր կէնը , ու չորս փային մէկը , և վեց փային մէկը ընէ 66 միլ :

Դնենք ,	թէ 24 միլ գնացերէ ,	ասոր կէսը	1 2
կընէ 12 .	չորս փային մէկը + 6 .	և վեց	6
	փային մէկը + 4 :	1 ս իրեքը գումար ընենք ,	4
		իրլլոյ 22 . ուրեմն սխալ է գրած 24 միլը :	2 2
		1 նոր համար իրեքի կանոնով հիսապ ըրէ ,	
		ինչպէս վերը . դր . մինէ որ 22 եղաւ . 24 ը . հապա 66 ը քանի՞ կըլլոյ :	

2 2 .	2 4 .	6 6 .	Կանացերէ մլ . 72 :
	6 6		անոր $\frac{1}{2}$ . 3 6 .
	1 4 4		անոր $\frac{1}{4}$ . 1 8 .
	1 4 4		անոր $\frac{1}{6}$ . 1 2 .
2 2 .)	1 5 8 4	(7 2 :	մէմ 6 6 :

Դ ս Ճամբորդը 72 միլ Ճամբայ ըրերէ , որուն կէսը դր 36 միլը ձիով գնացերէ . չորս փային մէկը , դր 18 միլը ստքով գնացերէ . և վեց փային մէկը , դր 12 միլը , իշով գնացերէ . որ իրեքին ճէմը կընէ լըման 66 միլ :

Դ ս կանոնին փորձը , ֆր թէրազին աս է , որ վեր ծի գտած ստոյգ համրանքին փայերը մէկ տեղ Ճէմը ըրած պիտի ըլլայ հաւասար ան համրանքին , որ օրինակին մէջը գրած է . ինչպէս աս օրինակին մէջը . 66 է , որ գտած համրանքին փայերը մէկ տեղ գումար ըրած եղաւ լըման 66 : Դ յս պէս մէկալ օրինակներուն մէջն ալ յայտնի կերւայ :

Աստոն Երկու համբանք դնելու :

**Ը** առ անգամ կը լայ , որ մէկ համբանք դնելով չի կը առ մի փնտը ած ստոյգ համբանքը . անորհամար ան ժամանակը երկու համբանք պէտք է դնել , որ կարենանք գանել ստոյգ համբանքը : Եւ պէտք է կիտնալ թէ ան հիսապը՝ որ մէկ համբանք դնելով կը դառնալ , երկու համբանք դնելով ալ կը գտնէ : Ամա ան որ երկու համբանք դնելով կը գտնէ : Եւ լով գտնել :

**Ի** նորհամար երբոր մէկը կը տարակուսի , թէ աս խնդիրը կամ հիսապը մէկ համբանք դնելով պիտի գտնէ , թէ երկու համբանք դնելով , կրնայ երկու համբանք դնելով գտնել . Հիմա առ կանոնը ընելու , ի՞ երկու անգամ մէկ մէկ համբանք դնելու , ու գտնելու ստոյգ համբանքը , հինգ քան միտքդ առ :

**Ո** ռաջ դի՞ր մէկ համբանք մը , որ յարմար ըլլայ խնդրոյն , և նայէ թէ ան դրածը ստոյգ փրնտը ած համբանքնէ , թէ չէ . թէ որ չէ , պէտք է Պայիլ , թէ սխալը որչափ Փարզը ունի ստոյգ համբանքէն . ան Փարզը գրէ քովէդ դրած համբանքին առջելը :

**Ե** կդ թէ որ ան սխալը առելի է քան զստոյգը , դի՞ր առջենին ասանկ + նշան մը՝ ամա թէ որ պակաս է ք զստոյգը , դի՞ր ասանկ — նշան մը : Երե՛՛ տսկից ետքը պէտք է դնել ուրիշ համբանք մը , որ կը սունի Երկու դնելու համբանք ու առջենին պէս ըրէ : Ասոր սխալին չափն ալ գրէ իրեն առջելը : Եւ թէ որ սխալը առելի է քան զստոյգը , դի՞ր առջենին կէնէ ասանկ + նշան . և թէ որ պակաս է , դի՞ր ասանկ — նշան : Աւստի թէ որ երկուքին նշանն ալ ըլլայ ասանկ . + , կամ ասանկ

սանկ . — . կըսումին նման : Ամա թէ որ մէկին  
նշանը ըլլայ ասանկ + . և մէկալինը ասանկ . — .  
ան ժամանակը կըսումին անհմտն :

Սորրորդ՝ ասկից ետքը պէտքէ առջի գրած համ-  
րանքը եկդ գրածին սխալին հետ բազմապատ-  
կել : Առ եկդ գրած համրանքը , առջի գրածին  
սխալին հետ բազմապատկել : Հինգերդ . թէ որ  
երկուքին սխալն ալ նման է , յթ երկուքին դիմացն  
ալ կայ ասանկ + նշան . կամ ասանկ — նշան :  
ան ժամանակը երկու բազմապատկածին մէկը  
հանէ մէկալին , ֆաղտիկը հանէ մեծէն : Առ  
երկու սխալին մէկն ալ հանէ մէկալին , ֆաղ-  
տիկ սխալը հանէ մեծէն . և ասոր մընսացածովը  
բաժնէ մէկալին մնացածը : Առ ի՞նչ որ ելլէ , ան  
է փնտըռած ստոյգ համրանքը :

Ամա թէ որ երկուքին սխալը անհմտն է : անժա-  
մանակը երկու բազմապատկածը գումար ըրէ .  
ու երկու սխալին չափն ալ գումար ըրէ : Առ  
սխալին գումարին վրայ բաժնէ մէկալին դու-  
մարը , և ի՞նչ որ ելլէ , ան է փնտըռած ստոյգ  
համրանքը :

Աս ամմէն ըսածներս վարի գրած օրինակնե-  
րով լաւ կիմազումին :

## ( Օբիստէ . ա :

Յոհաննէսը , ստեփանը , ու յակոբը բաժնեցին  
միջերնին 110 խոշ : Յոհաննէսը ո՞րչափ որ առաւ ,  
ստեփանն ալ անչափ առաւ , ու 10 ալ աւելի :  
Յակոբը ստեփանին առածին երկու զաթը ա-  
ռաւ , ու 20 ալ աւելի : Հիմա կուզենք գիտնալ ,  
թէ ամմէն մէկը քանի՞ առաւ :

Դնենք թէ յոհաննէսը առաւ 10 խոշ : ստե-  
փանը կառնու 20 . զէրէմ 10 աւելի պիտի առ-  
նու . խոկ յակոբը որ երկու զաթը սկայի առնու  
սակ

ստեփանին առածին ,	ու 20 ալ առելի ,	1 0
առաւ 60 . Հիմա աս 10 . 20 . ու 60 գու-		2 0
մար ընենք , կըլլայ ամմէնը 90 . Էնանկ		6 0
էնէ՝ սխալ է դրած 10 համբանքնիս . զէ-		9 0
րէ գումարը պէտք էր ըլլալ , 110 . ուստի		
20 պակաս է . կամ սխալին չափը 20 է : Էնոր		
համար մէկ կողմը զի՞ր դրած համբանքը 10 .		
և անոր դիմացը զի՞ր 20 սխալը՝ աս — նշանով :		
‘ յնենք երկդ , [թէ յօհաննէսը առաւ 12 . ստեփի		
կառնու 22 . և յակոբը կառնու 64 . ա-	1 2	
սննք գումար ընենք կըլլայ 98 : աս ալ սխալ	2 2	
է , զէրէմ 12 պակաս է : Էնոր համար	6 4	
12 դրած համբանքն ալ դրէ , ու անոր զի՞-	9 8	
մայը զի՞ր 12 սխալը՝ աս — նըշանով :		
Հիմա հոս երկուքին սխալն ալ նման է , զէրէ եր-		
կուքն ալ պակաս եկան . ու երկուքին նշանն ալ		
ասանկ է — : Էնորհամար առջի դրածը . ֆր		
10 ը , երկդին սխալով , ֆր 12 ով բազմապատկէ ,		
որ կըլլայ 120 : Երկդ դրածն ալ ֆր 12 ը , առ-		
ջինին սխալով . ֆր 20 ով բազմապատկէ , որ կըլ-		
լլայ 240 . Ետքը պղտիկը մեծէն հանէ . ֆր 120 ը		
հանէ 240 էն . որ կըմնայ 120 : Եւ պղտիկ		
սխալն ալ . ֆր 12 ը . հանէ 20 էն , որ կըմնայ .		
8 : 1 ս 8 ին վրայ բաժնէ 120 ը , և կելլէ յօհան-		
նէսին առած բաժնը 15 : Տես աս օրինակին մէջը :		

ԴՐ.	ՍԽԱԼ.	ԴՐ.	ՍԽԱԼ.	
1 0 .	2 0 — :	1 2 .	12 —	
1 2 .		2 0		Յոհ . 1 5
—		2 4 0		Ութ . 2 5
1 2 0		1 2 0		Հյակ . 7 0
				1 1 0
ՍԽԱԼ . 2 0 — :	մայ .	բաժնէ .		
ՍԽԱԼ . 12 — :	8 . ) 1 2 0	( 1 5 :		
	I	I		
			Էնոր	

Եռաջ գրինք 10 • որ է առջի գրած համրանքը :  
և անոր զիմացը 20 սխալը : Պարինք և եկդ գրած  
համրանքը 12 , և անոր գիմացը 12 սխալը :  
Ետքը բազմապատկեցինք փոխն ՚ի փոխը մէկ մէ-  
կու սխալով . Ելաւ 120 • և 240 : Ի՞ն 120 ը հա-  
նեցինք 240 էն , մաց 120 : Ետքը երկու սխալն  
ալ յթ 20.ու 12 որ մէկ կողմը գրած են , մէկը մէ-  
կոչէն հանեցինք , յթ 12 ը հանեցինք 20 էն .  
մաց 8 : Ի՞ս 8 ին վրայ բաժնեցինք մընացած 120 ,  
Ելաւ 15 : աս 15 է յօվչաննեսին առածը . ու ստոյգ  
փընտրուած համրանքը :

Օ երեմթէ որ յոհաննեմն առնու 15 . ստեփանը  
կառնու 25 . զերե 10 աւելի պիտի առնու . և  
յակորը՝ որ ստեփաննին առածին երկու դաթը պի-  
տի առնու , ու 20 ալ աւելի , կառնու 70 : Հի-  
մա աս բաժինները գումար ընենք , կըլլայ 110 .

լըման վերի գրած խոշին չափ :

Ի՞ս օրինակին սխալները ինչպէս ըսինք ՚նան էին .  
զերե երկուքն ալ պկս էին . թէ որ երկուքն ալ  
աւելի ըլլան , անժամանակն ալ ՚նան են . կիւնէ աս  
համբով կըդտուի : Ի՞ս մա թէ որ մէկը սրակաս ըլ-  
լայ , ու մէկալը աւելի , անժամանակը անանան են :  
Ուսարի ուրիշ համբով պիտի ընենք . յթ ան համրանք  
ները՝ որ հանու մը բրինք , պէտք է գումար ընել ,  
և սխալին գումարին վրայ պէտք է բաժնել մէկալ  
գումարը : ինչպէս վերը կանոնին մէջը ըսինք :  
Հիմա փորձենք ան օրինակին վրայ : Ի՞ս աջ դնենք ,  
թէ յօհանն առաւ 20 • ստեփի կառնու 20  
30 • իսկ յակորը 80 : Ի՞ս իրեքը գումար 30  
ընենք՝ կըլլայ 130 : Ի՞ս սխալ է . զերեմ  
110 պիտի ըլլար , եղաւ 130 • 20 աւելի  
է : Ի՞նոր համար մէկ կողմը գրե՛ գը-  
րած 20 համրանքը , ու անոր զիմացը 20 սխալը  
աս + նշանով :

Եկդ

Եղիգ գնենք թէ 12 առաւ յոհանն։ ստեփան կառնու 22 ։ և յակարը կառնու 64 ։	1 2
գումար ընենք կըլլայ 98 ։	2 2
զերէմակաս ե 12 ։ անոր համար գրե 12 ։	6 4
12 ։ և անոր դիմացը 12 սիսալը աս — նը ։	9 8

շանով ։

Հիմա ասոր սխաները եղան աննման, ինչպէս նը շանները կըցըցնեն, անոր համար երկու սխալով փոխն ՚ի փոխը մէկ մէկու դրածը բաղմապատիմ։ ու գումար ըրե՛, որ կըլլայ 480 ։ Ետքը երկու սխան ալ գումար ըրե՛, որ կըլլայ 32 ։ աս 32 ին վրայ բաժնե՛ 480 ը՝ կելլէ դարձեալ 15 յոհաննե սին առածը ։ տե՛ս օրինակին մէջը ։

ԴՐ.	ՍԻՆԱԼ.	ԴՐ.	ՍԻՆԱԼ.
2 0 .	2 0 + ,	1 2 .	1 2 — ,
1 2		2 0	
—		—	
2 4 0		2 4 0	
		2 4 0	

Սինալ 20+ . } Գումայ ։ Գումայ ։ Բաժնե ։  
Սինալ 12— . } 3 2 + ) 4 8 0 ( 1 5

Ուս օրինակը աննման ըլլալով, գումար ըրինք բազմապատիմածները, ու սիսալները, և սխալին գումարին վրայ, դու 32 ին վրայ բաժնեցինք մէկալ գումարը, դու 480 ը՝, և ելաւ կենէ 15 յոհաննե սին բաժնիք ։

Ուս կանոնը լաւ միտք պահէ՛, դու թէ որ նման է, հանումն պէտք է ընելը. Թէ որ աննման է, գումար պէտք է ընել ։

(Օ) ԲԻՆԱԼ ։ Բ ։

Արպետի մը հարցուցին, թէ քանի՞ աշկերտ ունիս + անալ պատասխանեց. թէ աշկերտներուտ 1 2 կէսը

կէսը երկրաչափունի կըսորվի , չորս փային մէկը	
փիլիսոփայունի . վեց փային մէկը լուռնի կըսահէ ,	
և 6 ալ կան , որ բախտամ կըսորվին : Հիմա կու-	
զենք դիտնալ , թէ քանի էին անոր աշկերտները	
Դնենք թէ 48 աշկերտ ուներ . ասոր կէ-	2 4
որ 24 է . չորս փային մէկը 12 է . վեց	1 2
փային մէկը 8 է . և 6 ալ գնենք ասոնց	8
հետ , կըլայ բոլորին գումարը 50 : Ի՞մա	6
գրածնիս կեօրէ պիտի ըլլար 48 . ուստի	
սխալ է . 2 տեկլի եկաւ . անոր համար մէկ	5 0
կողմը դիր 48 , և անոր դիմացը 2 սխալը աս +	
նշանով .	

Դնենք եկդ , թէ 36 աշկերտ ուներ . ա-	1 8
սոր կէսը 18 է . չորս փային մէկը , 9 է .	9
վեց փային մէկը 6 է . և 6 ալ բախտամ սոր-	6
գողները , ամմէնը մէկ տեղ կընէ 39 : Ի՞ս	6
ալ սխալ է , զերէ մ 36 պիտի ըլլար . 3 ա-	
ւելի է . անոր համար մէկ կողմը դիր 36 .	3 9

և անոր դիմացը 3 սխալը աս + նշանով .

Ըստ սխալները նման են ինչպէս նշանները կըցըց-  
նեն . անոր համար բազմասկատկելէն ետքը . հա-  
նումն ըրէ , ու սխալին մնացածին վրայ բաժնէ,  
մէկալին մնացածը . ինչ որ ելլէ , ան է փնտըռած  
ստոյգ համրանքը :

7 7 ·	սխալ ·	7 7 ·	սխալ ·
4 8 ·	2 + .	3 6 ·	3 + .
3		2	
—————		—————	
1 4 4		1 4 4	7 2
		7 2	

Սխալ · 3 + . } նայ · նայ · դայ ·  
Սխալ · 2 + . } 1 · 7 2 · (7 2

Դայ 48 ը մէկալին սխալով , դայ 3 ովլը բազմապատ

կե-

կեցինք , եղաւ 144 . 1 օպը 36 սալ մէկալին սը- խալով , թի 2 ով բազմապատկեցինք եղաւ 72 . աս 72 ը հանեցինք 144 էն , մնաց 72 . և 2 սխալն ալ հանեցինք 3 էն , մնաց 1 : 1 ս 1 ին վրայ չիբաժ- նը էր 72 . ուրեմն կը մնայ 72 . որ է ստոյդ համ- բանքը աշկերտներուն : 1 սոր փորձը աս է ,	3 6
ինչպէս վարպետը ըստաց , 72 ին կէսը թի 36 ը՝ կը սորվին երկրաշափութի . չորս փային մէկը , թի 18 կը կարդան փիլիսոփայութի .	1 8
վեց փային մէկը , թի 12 . լուսի կը պահեն .	1 2
և 6 ալ բախտամ կը սորվին . որ ամմէնուն	6
	<u>7 2</u>

գումարը կընէ լըման 72 :

( Ընկանակ . գ . )

Եւրու մը հարցուցին , թէ քանի՞ տարշան ես , պտին տունաւ թէ տարիիրիս կէսը ու չորս փային մէկը հանէ . 24 տարշան եմ : Հիմա կուղենք ի- մանալ , թէ քանի՞ տարշան է ան ծերը : Դնենք առաջ , թէ 84 տարշան է : 1 սոր կէսը	4 2
42 է . չորս փային մէկը 21 է . 24 ալ վրան դնենք , նայինք թէ քանի կընէ . կընէ 87 :	2 1
ուրեմն սխալ է . զէրէ 84 պիտի ըլլար . 3	2 4
աւելի եղաւ : Մստի մէկ կողմը դիո 84 .	<u>8 7</u>

և անոր դիմացը 3 սխալը աս + նշանով .

Դնենք երկր . թէ 76 տարշան է : 1 սոր	3 8
կէսը է 38 . չորս փային մէկը է 19 : դնենք	1 9
վրան 24 ալ . նայինք թէ քանի կընէ , կը- նէ 81 : ուրեմն աս ալ սխալ է . 5 աւելի	2 4
եղաւ : 1 նոր համար 76 ալ դիր մէկ կող-	<u>8 1</u>
մը . ու անոր դիմացը 5 սխալը ասանէ + նշանով .	
1 սոր երկու նշանն ալ նման է . անոր համար բազ- մապատկելէն եւ քը փոխն ՚ի փոխը մէկ մէկու սխաներով , հանումն ըրէ . և սխալին մնացածին վրայ բաժնէ : մէկալին մնացածը . ի՞նչ որ ելլէ նէ ,	
ան է փընտառած համրանքը :	

Դ.	Անալ.	Դ.	Անալ.
8 4.	3 + :	7 6.	5 + :
5			3
4 2 0	4 2 0	2 2 8	
2 2 8			
Անալ. 5 +	հաջ.	հաջ.	պարէն:
Անալ. 3 +	2)	1 9 2	( 9 6 :

Եռամշ 5՝ ով բազմապատկեցինք 84, եղաւ 420. ետքը 3՝ ով 76 բազմապատկեցինք եղաւ 228. Ես հանեցինք 420 էն՝ մնաց 192, ետք 3 սխալն ալ հանեցինք 5 էն, մնաց 2. ասոր վրայ բաժնեցինք 192, ելաւ 96. որ է ստոյգ ծերտուն տա 4 8  
ըիքը: Ասոր փորձը ան է. 96 ին կէսը կը նէ 48. չորս փային մէկն ալ կընէ 24. 2 4  
ետքը 24 ալ վրան դի՞ր, ու գումարը բթէ, 9 6  
բոլորին գումարը կըլլայ լըման 96:

## ( Օբնուկ . 7 :

Երկու բարեկամսէրդիսը ու գասպարը կըհամ ըէին իրենց քովի ունեցած ստակը, Աւրիշ մը հարցուց, թէ քանիկան խոշ ունիք: Աւրդիսը պատասխանէց, թէ որ գասպարը իրեն ունեցածին կէսը ինձի տայ, ես կունենամ 50 խոշ: Պասպարն ալ պիննեց թէ, թէ որ սերդիսը ունեցածին կէսը ինձի տայ, ես կունենամ 64 խոշ: Հիմա կ ւզենք գիտնալ, թէ երկուքին քովը քանիկան խոշ կայ: Դնենք առաջ, թէ սերդիսին քովը կայ 20 խոշ. աս 50 ըլլալու պէտք է 30. անանկ է նէ՝ գասպարինը պիտի ըլլայ 60. որ կէսը ընէ 30: Եւ գասպարն ալ սերդիսին ունեցածին կէսը առնու, դու 10. կըլլայ իրենը 70. և այն պէս սխուկ կըլլայ, զերէմ պիտի ըլլաը 64. ուստի 6

6 աւելի է , անոր համար դի՞ք մէկ կողմը 20 + ու  
անոր դիմացը 6 . աս + նշանով :

Եկդ դնենք թէ սերգիսը ունի 30 խռշ . աս 50  
ըլլալու պէտք է 20 + ուրեմն գասպարը ունի 40 ,  
որ կէսը ընէ 20 : Եւ գասպարն աւսերգիսին ու-  
նեցածին կէսը առնու , յթ 15 , կըլայիրենը 55 :  
Ըստ ալ սխալ է , զէրէմ պիտի ըլլար 64 . եղաւ 55 :  
ու 9 պակաս է . անոր համար դի՞ք մէկ կողմը 30 .  
և անոր դիմացը 9 . աս — նշանով :

Ըստ սխալները անունն են . ինչպէս նշանները կը-  
ցըցնեն , անոր համար բազմապատկելէն ետքը  
փոխն 'ի փոխը մէկ մէկու սխալներով , գումարը ըրմէ .  
և սխալներուն գումարին վրայ բաժնէ մէկալնէ-  
րուն գումարը : ինչ որ ելլէնէ , ան է փնտրուած  
ստոյգ համբանքը :

ԴՐ.	ԱՅՍԱԼ.	ԴՐ.	ԱՅՍԱԼ.
2 0 .	6 + :	3 0 .	9 — :
9		6	
1 8 0	1 8 0	1 8 0	

ԱՅՍԱԼ. 6+ . } Գում. Գում. ինուններով .  
ԱՅՍԱԼ. 9— . } 1 5 ) 3 6 0 ( 2 4 :

Ըստաջ 6 ով 30 ը բազմապատկեցինք , եղաւ 180 .  
և 9 ով ալ 20 ը բազմապատկեցինք , եղաւ 180 :  
Ետքը ասոնք դումար ըրինք , եղաւ 360 . և սխալ-  
ներն ալ գումար ըրինք՝ եղաւ 15 . ասոր վրայ բաժ-  
նեցինք 360 . ելաւ բաժին 24 , որ է սերգիսին  
ունեցածը : Ըստվ կիմացունի գասպարին ունե-  
ցածն ալ . զէրէմ 24 ը 50 ըլլալու , պէտք է 26 . որ  
գասպարին ունեցածին կէսն է . ուստի գասպարն  
ալ պիտի ունենայ 52 , ուրաւն կէսը ընէ 26 : աս գաս-  
պարն ալ սերգիսին ունեցածին կէ , որ առնու , յթ

12, ասորն ալ կըլլայ 64. զէրէ 52 ին վրայ 12  
դնես, կըլլայ 64. ինչպէս որ ինքն ալ ըստ, թէ  
սերգիակին ունեցածին կէմն որ առնում, ես ալ  
կունենամ 64.

$$\begin{array}{r} \text{Սերգիս} \text{ սանի.} \\ 24 \cdot \frac{1}{\text{ինը}} \cdot 12 : \\ 26 \\ \hline 50 \end{array}$$

$$\begin{array}{r} \text{Կատաղարը} \text{ սանի.} \\ 52 \cdot \frac{1}{\text{ինը}} \cdot 26 : \\ 12 \\ \hline 64 \end{array}$$

## ( ) բնահ. Ե :

**Ա**շլքատ մը ուրիշի պարտք ուներ, և տեսաւ որ  
շատ մարդիկ մէկտեղ ժողվերէին, զնաց հնն ու-  
զորմաւի խնդրել. Ա սոր հարցուցին, թէ ինչդը-  
տար է պարտքդ: Ա ն ալ պիննեց. թէ որ ամմէն-  
քըդ մէկ մէկ փոյ տաք՝ 10 փոյ կըպակսի պարտ-  
քըս տալու. ամա թէ որ երկերկու փոյ տաք նէ, 18  
փարայ կեւելնայ, հիմա երկու բան պէտք է գլա-  
նալ. մէկ մը աղքըտին պարտքը՝ թէ քանի փա-  
րայ էր. մէկ մը նալ մարդկանց թիւը, թէ քա-  
նի հոգի ժողված կային անտեղը:

**Ա**ռաջ դնենք, թէ աղքըտին պարտքը 30 փոյ էր.  
անժմկը մարդկանց թիւը պիտի դնենք 20. որ մէկ  
մէկ փոյ տան նէ՝ 10 փոյ պակաս ըլլայ ք զստարտ-  
քը: Ա մա թէ որ երկերկու փարայ տան, կըլ-  
լայ 40 փարայ. 30 փարայ պարտքը հանէ, կեւել-  
նայ 10: Ա նանկ է նէ՝ սխալ է, զէրէմ 18 փարայ  
պիտի եւելնար. ուստի 8 փարայ պակաս է: Դ. ի. թ.  
մէկ կողմը 30. և անոր դիմացը 8. աս — նշանով:  
Դ նենք եկդ, թէ 40 էր պարտքը. անժամանա-  
կը մարդկանց թիւը պիտի դնենք 30. որ մէկ մէկ  
փարայ տան նէ, 10 փարայ պակաս գոյ: Ա մա  
թէ որ երկերկու փարայ տան, կըլլայ 60 փարայ.

40 փարայ պարտքը հանե՛ , կե՛նելսայ 20 : Ի՞նանկէ էնէ՝ աս ալ սխալ է . զէրէմ 18 պիտի ե՛նելսար . 2 աւելի եկաւ . անոր համար մէկ կողմը դի՛ր 40 :

ու անոր դիմացը 2 . աս + նշանով :

Հոս սխալները աննման են , ինչպէս նշանները կը-  
ցըցնեն . անոր համար փոխն 'ի փոխը մէկը մէկա-  
լով բազմապատկելն ետքը , գումարը ըրէ . ետքը  
սխալներն աւ գումարը ըրէ . ու անոնց գումարին  
վրայ բաժնէ՛ մեծ գումարը . ի՞նչ որ ելլէ նէ ,  
ան է փնտըռած ստոյդ համրանքը , ո՞ւ աղքըտին  
պարտքը :

ԴԲ.	ԱԽԱԼ.	ԴԲ.	ԱԽԱԼ.
3 0 .	8 . — :	4 0	2 . + :
2		8	
<hr/> 6 0	<hr/> 3 2 0	<hr/> 3 2 0	
	6 0		

Սիսլ. 8 — { Գուման . Գուման .  
Սիսլ. 2 + { 1 0 ) 3 8 0 ( 3 8 . աղքըտին պարտքը :

Երբոր 380 բաշխեցինք 10 ի՞ն վրայ , ելաւ աղ-  
քըտին պարտքը 38 : Ո՞ւրդիմոց թիւն ալ կը-  
լոյ 28 հոգի , որ մէկ մէկ փայուց տան նէ , 10  
փարայ կըպակսի բոլոր պարտքը տալու : Ի՞մա  
թէ որ երկերկու փարայ տան , կըլլայ 56 . աս-  
կից 38 պարտքը հանե՛ , կե՛նելսայ 18 փը , ինչպէ-  
որ ըսաւ աղքամը :

### ( Օրէնտէ . Աշ .

Վարդ մը մէխանայի մէջ փըյով թուղթ կըխա-  
ղայ . կըկթէ անչափ՝ որչափ որ քովը ուներ . ետ-  
քը 24 փարայ կըխարձէ հոն , ու կելլէ կերթայ .  
Եղիդ օրն աւ կերթայ հոն , կըխաղայ երեկոնան  
մնացած փըյով , և կըկթէ անչափ՝ որչափ թոր քո-

վրուներ . ետքը 24 փիյ կրխարձե , ու կելէ կեր-  
թայ : Երդ օրն ալ կերթայ հոն կրխաղայ մնա-  
ցած փարայով . կէնէ անչափ կըկթէ , որչափ որ  
քովրուներ . ետքը 24 փարայ կրխարձե , ու հիչ  
մէկ փարայ մընալ չի մնար քովր : Հիմա կռազենք  
գիտնալ , թէ առջի օրը քանի փարայ ուներ , որ  
ասչափ կթեց , ու վերջի օրը հիչ բան չի մնաց  
քովր :

Դնենք , թէ առջի օրը ուներ 23 փարայ . 23 ալ  
կթեց եղաւ 46 . ասոր 24 ը խարձեց , մնաց 22 :  
Եկդ օրը 22 ալ կթեց եղաւ 44 . ասկից ալ 24  
խարձեց , մնաց 20 : Երդի օրն ալ կթեց 20 , ե-  
ղաւ 40 . ասկից ալ 24 խարձեց , մնաց 16 : Դնանկ  
էնէ սխալէ , զերէմ հիչ բան պիտի չի մնար , ու  
16 աւելցաւ , անորհամար մէկ կողմը դիր 23 ,  
ու անորդիմացը 16 . աս + նշանով :

Դնենք եկդ , թէ առջի օրը ուներ 22 փարայ .  
22 ալ կթեց , եղաւ 44 . ասկից 24 խարձեց , մնաց  
20 : Եկդ օրն ալ 20 կթեց , եղաւ 40 . ասկից  
ալ 24 խարձեց մնաց 16 : Երդի օրն ալ կթեց  
16 , եղաւ 32 . ասկից ալ 24 խարձեց , մնաց 8 :  
Դնանկ էնէ աս ալ սխալէ , զերէմ հիչ բան  
պիտի չի մնար . ու 8 եւելցաւ . անորհամար կի-  
նէ մէկ կաղմը դիր 22 . ու անորդիմացը 8 , աս  
+ նշանով :

Դսոր երկու սխանալ աւելի եր . ուստի նման է .  
ինչն նշաններն ալ կըցըցնեն . անորհամար դրած  
համրանքները փոխն ի փոխը մէկ մէկու սխանե-  
րով բազմապատկելին ետքը , հանումն ըրե՛ , դր  
պղտիկը մնձէն հանէ , ետքը պղտիկ սխանալ մե-  
ձէն հանէ . ու ասոր մնացածին վրայ բաժնէ՛ մե-  
կալին մնացածը . ինչ որ ելք , ան է փնտը ուած  
սաոյգ համրանքը . դր առջի օրհան ունեցած փա-  
րան :

$$\begin{array}{rcl}
 \text{դր.} & \text{սխալ.} & \text{դր.} & \text{սխալ.} \\
 23. & 16+ . & 22. & 8+ . \\
 8 & & 16 & \\
 \hline
 184 & & 132 & \\
 & & 22 & \\
 & 352 & 352 & \\
 & 184 & &
 \end{array}$$

Այսակ 16+ { մնաց մնաց  
Այսակ 8+ { 168 ( 2 1 + առաջի օրական գրքու :

Առաջի օրը ունի եղեր 21 փարայ . 21 ալ կթեց ,  
եղաւ 42 . խարձեց 24 , մնաց 18 : Եղդ օրը 18  
ալ կթեց , եղաւ 36 . խարձեց 24 , մնաց 12 : Եր-  
բորդ օրը 12 ալ կթեց , եղաւ 24 . աս ալ խար-  
ձեց , հիշ մէկ փարայ մը չի մնաց :





## Յ Ե Ւ Ե Լ Ո Ւ Ե Ծ

ԽԵՂԵՐԻ ԽԱՂԵՐ ԽԱՂԱԼՈՆ ՀԻՄԱՊՈՎ, ՀԱՅ  
ՐԱՒԹՅՈՎ:

**Ս**տեղս դնենք մէկ քանի խելացի խաղեր  
հիմապի վրայ, որ անմեղ, ու զուարձա-  
լի զբոսանք ըլլայ խաղօղներուն: որ  
նաև սրուի մտաց կուտայ, և մարդուն  
հանձնար կըցըցնէ: Երանի թէ մարդ պարագ  
ժամանակները ասանկ խելացի խաղերով անցը-  
ներ, որ շատ մեղաց ազատ կըմնար:

Խ Ա Ղ Ա :

Դիմուալու և Յեռաշին Ռչի ջուխու ու թէ  
համբուքը:

**Փ**իլիսոփայ մը ըսաւ իրեն որդւոյն, թէ երկու  
ձեռքս փղյ կայ, մէկ ձեռքինս ջուխտ է, մէկա-  
լը թէք է, թէ որ գիտնաս թէ, ոք ձեռքինս ջուխտ  
է և որ ձեռքինս թէք, բոլորն ալքեզի կուտամ: Որդին ալ պատասխանեց հօրը, թէ ձախ ձեռքդ  
որչափ ոք ունիս: անչափ մըն ալ վրան աւելցնէր  
մտօք: ու աջ ձեռքինդ ալ վրան զարկ մտօք, և  
ըսէ ինձի՝ թէ ջուխտ է, թէ թէք: Հայրն ալ  
ալտինեց, թէ թէք է: Դնատենը որդին ալ գիտ-  
ցաւ ու ըսաց, թէ աջ ձեռքինդ թէք է, ու ձախ  
ձեռքինդ ջուխտ, և ըստոյդ որ անանկ էր:  
Հարցընես, թէ աս ի՞նչպ կիմացուի, յայտնի բահօ  
է: Օ երէ երբոր կըսէ՝ թէ ձախ ձեռքդ որչափ  
որ կայ, անչափ ալդիր: ան ձեռքի եղածը, թէ  
ջուխտ

Չուխտ ըլլայ , թէ թէք , մրշտ ջուխտ կըլլայ :  
 Խաքը մէկալ աջ ձեռքի եղածը , որ վրան զարնէ ,  
 թէ որ թէք ելլէ . յայտնի կըլլայ , որ ան աջ ձեռ  
 քի եղածը թէք է եղեր , ու ձախ ձեռքին եղա-  
 ծը ջուխտ : Ծաէ որ ջուխտ ելլէ , յայտնի է , թէ  
 աջինը ջուխտ է , ու ձախինը թէք :

## Խ Ա Պ . Բ .

Դադուալու է , նէ մարդին ով առերէ , ո՞ր յետին է .  
 ո՞ր մարդ է . ու ո՞ր օյնախին վրայ է :

Վ աջ իրեք , կամ չորս հոգի մէկ դին կենան ,  
 որոնց մէկը մատնին պիտի պահէ . ամմէնը կար-  
 դովկենան . ու ամմէնուն մէկ մէկ համրանք պի-  
 տի տըրէի . յթ առջինին 1 . երկրորդին 2 . երրորդին  
 3 . և չորդին 4 . Ենդ պէտք է գիտնալ , որ մասնե-  
 րուն համրանքը կըսկսինք աջ ձեռքին բութ մա-  
 տէն , յթ պաշփարմախէն , ու կըմերժանայ մինչեւ  
 ձախ ձեռքին պղտի մատը , որ է 10 . ուստի աջ  
 ձեռքին միջին մատը է 3 . և ձախ ձեռքին միջին  
 մատը է 8 :

Վ էկ մընալ պէտք է գիտնալ , որ ամմէն մատին  
 օյնախները կըսկսինք համրէլ ըղընդին կողմէն ,  
 յթ տունախին դիէն :

Վ սկից ետքը չորս հոգւոյն մէկը՝ մատնին մէկ  
 մատը կանցնէ , դնենք թէ երրորդ տեղը կեցօղը  
 կառնու , ու կանցնէ 8 մատին վրայ ու 2 օյնախին  
 տեղը , որ խաղցօղը չի տեսներ :

Հիմա խաղցօղը ինչ որ կըսէ , մէկը հիասպ պէտք  
 է բռնել :

Կըսէ խաղցօղը թէ ով որ մատնին առերէ , քանի  
 երրորդն է , այնչափ մին ալ վրան դնէ . որ 3 ըլ-  
 լալով իրեք ալ վրան դնէ՝ կըլլայ . . . . .<sup>6</sup>  
 Վնոր վրայ 5 եւելցուրանալ կենելցնէ , կըլլայ <sup>11</sup>

Ան ամմէնը հ ով բաղմապատկե՛ , ան ալ կը անէ , կըլլայ . . . . .	55
Ա ամանին որ մատին վրայ է նէ , ան մատին համրանքը վրան դի՞ր . ան ալ 8 կըդնէ վրան՝ կըլլայ . . . . .	63
Անոր վրայ 10 ը դի՞ր , ան ալ կըդնէ , կըլլայ .	73
Ան ամմէնը 10 ով բաղմապատկե՛ , ան ալ կըրազմապատկե՛ . կըլլայ . . . . .	730
Ան վերջը որ օյնախին վրայ է նէ , անոր համրանքն ալ վրան դի՞ր . ան ալ 2 կըդնէ , կըլլայ բոլորը . . . . .	732
Հիմա խաղցօղը կըհարցընէ , թէ քանի կը եղաւ . հիսապ ընօղը կըսէ , թէ եւ զաւ . 732 . խաղցօղը ասկից կըհանէ դրանքան կընէ 350 . որ կըմնայ 382 :	732 350 382
Ասով խաղցօղը կըգիտնայ , թէ երրորդ անձը , դրա իւցիւնձիւն առերէ . 8 երդ մատը անցուցերէ . դրա ձախ ձեռքին միջին մատը . ու 2 օյնախին վրայ : Օ էրէ մնացած ըախամին առջինը , որ է 3 . կըցըցնէ անձը . որ առերէ մատնին . միջին բախամը , դրա 8 կըցըցնէ . թէ որ մատին վրայ է . և մատին համրանքն կիմանայ , թէ ձախ ձեռքն է : Ա երջի բախամը , որ է 2 կըցըցնէ մատին օյնախը .	732 350 382

## Խ Ա Դ . Գ :

Դիտցիք Ա Ա Հ պահերէ չախուն . ո Ո Ո Խ ու Ա Ե Ի ն : և ո Ո Ո Խ ու Ա Ե Ի ն :

Երեք հողի մէկ դին կըկենան , որ աս իրեք բաներս պիտի պահեն . ու օվ որ ինչ կուզէ՝ ծածուկ կառնու ու կըպահէ , որ խաղցօղը չի տեսներ : Հատքը խաղցօղը առջինին կուտայ և փարայ . երկուն շ փարայ . և երրորդին 3 փարայ . աս փա-

բաները կռւտայ , ու միտքը կըպահէ , թէ սրուն  
բանի փարայ տուաւ :

Է՞ն ամենը 10 ով բազմապատկեր, ան ալ  
բազմապատկեց, եղաւ . . . . . 560

Ըստ կիմանայ, թէ ձեւքը շ փարայ  
ունօղը կախուն պահերէ . զերէ առաջ

չախույշեն հիսաալ սկսաւ . Ե փարայ ունօղը խռա  
թիս պահերէ . ու Յ փարայ ունօղը մահրաման պա-  
հերէ . Օ էրէ ան մնացած իրէք բախամը , դր 213  
իրէք պահօղը կըցըցնէ . դր 2 փարայ ունօղը .  
փարայ ունօղը , և Յ փարայ ունօղը :

Խ Ա Ղ . Դ :

Պատրիք Աէ ո՞ւ է հայսր . ո՞ւ է Ադամը . ու ո՞ւ է  
սէրասէւր :

Արեք հոգի՝ դր ըսենք պետրոսը , պօղոսը , ու յու-  
հաննեսը մէջերնին ծածուկ խօսք կըդնեն , որ մէ-  
կերնին կըլայ կայսր , մէկերնին թագաւոր , և  
մէկերնին սէրասկէր : Խաղցօղը ձեռքը ունի 24  
կուտ . առջինին դր պետրոսին կուտայ 1 . եկդին  
դր պօղոսին կուտայ 2 . և երդին դր յոհաննէսին  
կուտայ 3 . ու ինքը միտքը կըպահէ , թէ որուն  
ինչ տուաւ : Եւ մտքին մէջը խաղցօղը նշան դրե-  
ըէ կայսեր , թէգւորին , ու սէրասկէրին իրեք ձայ  
նաւոր տառ . դր 1 . Եւ . Եւ . Եւ . միշտ 1 . կայսր կըցը-  
նէ . Եւ խագաւոր . ու Եւ սէրասէւր : Եւ աս իրեք ձայ  
նաւոր տառերուն կեօրէ վեց բառ դրած է . որ  
խաղցօղը սէրտած պիտի ըլլայ , դր

1      2      3      5      6      7

Պատիւրի էսարի հայիցէն , Գիտասցէն հեղինակէ 'ի հետպահն :  
Ես ամմէն բառերուն առջի ձայնաւորները , թէ՛  
սըլլայ , թէ՛ է , թէ՛ է , առջի մարդն է . դր պետ-  
րոսը , կամ որուն որ 1 կուտ տուաւ : Ո՞չ տեղի  
ձայնաւորները եկդին է , դր պօղոսը , կմ որուն որ  
2 կուտ տուաւ : Խակ վերջի ձայնաւորները երդին  
է , դր յոհաննէսը , կամ որուն որ 3 կուտ տուաւ ,  
Եւ ամմէն բառ ին վրայ մէկ մէկ բախտամ դրած է ,  
որ անով կըդանէ մարդ , թէ՛ ով ինչ եղերէ . ինչնէ  
որ վարը պիտի ըսենք :

Հիմա խաղցօղը , որ ձեռքը 24 կուտ ուներ , ու  
պետրոսին 1 տուաւ , պօղոսին 2 , և յոհաննէսին  
3 , մասցած 18 իուտը օրթան կըդնէ . ու կըսէ ,  
թէ ով որ կայսր եղաւ , ձեռքըքանի կուտ ունի նէ  
թէ մէկ

մէկ անչափալ առնէ օրթայէն ծածուկ : Եւ ո՞ւ  
սր խափառք եղաւ , ձեռքը քանի կուտ ունի նէ ,  
երիու անչափ ալ առնէ օրթայէն : Եւ ո՞վ սր սէ-  
շտիկը եղերէ , ձեռքը քանի կուտ ունի նէ , չորս  
անչափ ալ առնէ օրթայէն : Ետքը օրթան սիրտի  
մնայ կամ 1 . կամ 2 . կամ 3 . կամ 5 . կամ 6 .  
կամ 7 կուտ : Խնչպէս որ դրած է աս ըախամները  
բառելուն վրայ : Օ էրէ Դ էն աւելի ըրլար որ  
մնայ . ու գալ հիշչի մնար :

Այսպէս լնելէն ետքը , քանի կուտ որ կըմնայ  
օրթան , զի ըսենք թէ 5 մնաց . կընայի թէ 5 Ը-  
ոլի բառին վրայ գրած է , իլրտեսնէ որ գիտացնեն  
բառին վրայ է : Ինանկ է նէ , կըդիսնայ խաղ-  
ցոլը , թէ առջինը թ պետրոսը , որուն որ . և կուտ  
տունաւ , սերասիկէ է եղեր , զերէ առջի ձայնաւոր  
տառը ի՞է : Եւ երկրորդը թ պօղոսը , որուն որ  
և կուտ տունաւ կայսր է եղեր . զերէ եղդ ձայնա-  
ւորը ա՞է : Եւ երրորդը թ յօհաննէսը՝ որուն որ 3  
կուտ տունաւ , նդր է եղեր , զերէ է լի վերջի ձայ-  
նաւոր տառը :

Երբօր և կուտ մնայ օրթան . պատէրէ բառն է .  
առջինը սրտւն որ 1 կուտ տունաւ , կայսր է . երկ-  
րորդը որուն որ 2 կուտ տունաւ , թագաւոր է .  
երրորդը որուն որ 3 տունաւ , սերասիկէր է : Ո՞ւնէ  
որ 2 կուտ մնայ օրթան . հետաք բառն է . առ-  
ջինը թագաւոր է . երկրորդը կայսր է , երրորդը  
սերասիկէր : Ո՞ւնէ որ 3 կուտ մնայ . կայիշնէ : Ի՞ս-  
ջինը կայսր է , երկդը սերասիկէր , երրորդը թա-  
գաւոր : Ո՞ւնէ որ 6 կուտ մնայ . կեղնակն բառն է :  
առջինը թագաւոր է . երկդը սերասիկէր . երրորդը  
կայսր : Ո՞ւնէ որ 7 կուտ մնայ . ՚է հետայն բառն է :  
առջինը սերասիկէր է . երկդը թագաւոր . երրորդը  
կայսր : Ո՞ւնէ կերպչի չի փոխւնիր :

10 U. S. 63

‘Եմացի՞ւ առանց նայելու, թէ ի՞նչ կայցանք է իտու  
բորու ներած պարի՞ւ :

## Խ Ա Զ . Զ :

Կատայիք Ան Երես Խոռովին մէջ քանի՛ Քարայ դրանաւ :

Դանենք իրեք պարապ խութի , ըսենք թէ՝ մէն  
իր արծըթէ ըլլայ , մէկը փատէ , և մէկը թղթէ .  
Ինչ թխուլիւ աման ուզես՝ կըլլայ . ամա իրեքը  
մէկ զմէկէ տարբեր ըլլան , կամ պաշխայ պաշխայ  
նշան ունենան : Ո՞էկ մարդ մը թող ձեռքը պա-  
հէ մէկ քանի փըյ , ( քանի՛ փըյ ուզէ նէ՝ կըլլայ ) .  
գնենք թէ 48 փըյ պահեց , ամա խաղցօղը չի գի-  
տէր : Կըսէ խաղցօղը ան մարդուն , թէ ձեռքի  
ունեցածիդ կէսը գի՞ր արծըթէ խութին մէջը .  
Ի՞ն ալ ծածուկ կըդնէ 24 փըյ : Ետքը կըսէ օր  
կի՞նէ ան ձեռքի ունեցածէն 10 փարայ ալ ձգէ ան  
արծըթէ խութին մէջը . ( հոս խաղցօղը քանի՛  
փարայ ուզէ նէ , անշափ փարայ կընայ ձգել տալ . )  
ան մարդը 10 փարայ ալ ձգեց հոն , եղաւ ան  
խութին մէջը 34 փըյ , ու ձեռքը մնաց 14 փըյ :  
Ի սկից ետքը կըսէ , թէ ձեռքդ քանի փըյ մնաց  
նէ , անշափ ե՞տ առ արծըթէ խութին մէջէնս ան  
ալ կառնու 14 : Հիմա կիմանայ խաղցօղը , թէ  
արծըթէ խութին մէջը մնաց 20 փարայ . ինչնու  
որ ստոյդ է : Օ էրէ երբար ըստ վերը՝ թէ 10  
փարայ ալ գի՞ր , գիտէ թէ աս հիսապով երկու 10  
կընայ ան խութին մէջը , ցը 20 . ( թէ որ 8  
ձգել տար . 16 կընար հոն ) :

Դաս աւելի զարմանալի ըլլալու համար , չիմա-  
ցընէր՝ թէ 20 փըյ մնաց : Հապա բաժնէ , կուտայ  
ան 20 փարան ասանկ : Վ. թծըթէ խութին մէջը  
մնացած փարային կէսը , գի՞ր փատէ խութին  
մէջը . փատէ խութին գրածիդ կէսն ալ առ , գի՞ր  
թղթէ խութին մէջը . Հիմա խաղցօղը կըսէ ,  
ըսէ արծըթէ խութին մէջը կայ 10 փըյ . փատէ

Խորթիին մէջը 5 . և թղթէ խորթիին մէջն ալ  
5 : ինչպէս որ իրաւ անանկ է .

## Խ Ա Դ . Ե :

Պահպէր , նէ մէկուն քէսէին մէջը 18 խռշ կայ  
խաղցօղը կըսէ , թէ անչափ մընալ վրան դի՞ր ,  
ան ալ դրաւ . եղաւ . . . . . 36

Վնօր վրայ 5 ալ դի՞ր , ան ալ դրաւ , եղաւ . 41

Վն 5 ովզարպ ըրէ , ան ալ ըրաւ , եղաւ . 205

Վնէից հանէ՛ 25 . ու ըսէ՛ ինձի թէ քանի մնաց . 25  
ան ալ կըսէ , մնաց 180 : 180

Խաղցօղը մէկէն կիմանայ , թէ 18 խռշ կայ  
անոր քէսէին մէջը . Օկրէ վրօն պէտք է դուրս  
ձգել . ինչ որ կըմնայ , ան է փնտըռած համրանքը

## Խ Ա Դ . Բ :

Պահպէր մոտի բանտն համբանէը առանց հարցընելու .  
համբանէ մը :

Վնենք թէ մէկը միտքը 12 համրանք բռնեց .  
դու ըսէ՛ , որ անոր կիսին չափ ալ վրան դնէ՛ ,  
անալ դրաւ 6 . եղաւ 18 : ասոր կիսին չափ ալ վրան .  
դնել տուր , ան ալ դրաւ 9 , եղաւ 27 :

Հիմա դու ինը ինը հանել տուր մտքէն , մին-  
չե բոլորը հատնի . ու միտքդ պահէ . թէ քա-  
նի ինը կըլլայ . ետքը բանի ինը որ կըլլայ , անչա-  
փ , 4 ովզ բաղմապատկէ , ինչ որ կըլլայ նէ , ան  
է մտքին մէջի առջի բռնած համրանքը : դր հո-  
առաջ հանել տուր 18 . դր 2 ինը : Լուքը մէկ 9 հա-  
նել տուր , որ կըլլայ 3 ինը : Լուքը մէկ 9 ալ սւզեա-  
հանել տուր . մէկալս կըսէ թէ չի կայ ինը , Վնա-  
անէ :

ուենը դու կըզիտնաս , որ 3 ինը հանեց . ուստի  
3 ը՝ 4 . Վ ասպմապատկէ , կըլլայ 12 : Խակոյն կը-  
զիտնաս թէ 12 է մաքին համրանքը :

**Ա**մա թէ որ պատահի թէք համրանք , որ լըման  
կէս ըըլլար , անատենը համրանք բռնօզը պէտք է  
որ ըսէ , թէ լըման , կամ հաւասար կէս ըըլլար  
իմ միտքիս բռնած համրանքը , անատենը խող-  
ցողը կէսին մենծ փոյը վրան գնել տայ , ու ինքը  
միտքը ւ պահէ , որ ետքը գիտնալու համրանքին  
վրան զարնէ : Ու որ երկդ անդամ կէսը վրան  
գնելու ժմին ալ թէք լըլլայ նէ . անատեն ալ համ-  
րանք բռնօզը պէտք է որ ըսէ , թէ լըման կէս ըըլ-  
լար , որ խաղցօղը կէնէ կէսին մենծ փայը վրան  
գնել տայ , ու ինքը միտքը շ պահէ , որ գիտնա-  
լու համրանքին վրան զարնէ : Խւտի թէ որ Եր-  
կու անդամին ալ թէք պատահի , ու խաղցօղը եր-  
կու անդամն ալ կէսին մենծ փայը վրան զարնել-  
տայ նէ . 3 պիտի միտքը պահէ խաղցօղը , որ գիտ-  
նալու համրանքին վրան զարնէ . 1 առջի անդա-  
մին համար , և շ երկդ անդամին համար : Ի՞մա թէ  
որ միայն առջի անդամին ըլլայ թէքը , և միայն  
պէտք է վրան զարնել :

(Օ ո՛ր օրինակ՝ դնենք թէ՝ մէ կը միտքը բռնեց 6 ։  
Խաղցօղը կըսէ՝ թէ անոր կէսին չափ ալ վրան  
դի՞ր . ան ալ 3 կըդնէ 6 ին վրայ , կըլլայ 9 : Խա-  
քը կըսէ խաղցօղը , թէ որըսափ որ եղաւ , անօր  
կէսին չափ ալ վրան դի՞ր . ան ալ կըսէ՝ թէ լըման  
կէս ըըլլար . Խաղցօղն ալ կըսէ՝ թէ կէսին մենծ  
փայը վրան դի՞ր . ան ալ կըդնէ 5՝ 9 ին վրայ . կըլ-  
լայ 14 . Խաղցօղը շ միտքը կըպահէ , որ դիտնալու  
համրանքին վրան զարնէ . զերէ երկդ անդամին  
միայն հանդիպեցաւ թէք : Խ սկից ետքը խաղցօ-  
ղը կըսէ՝ որ 18 հանէ՝ անկից , ան ալ կըսէ , թէ չի-  
կայ 18 . 18 չի կայ նէ կըսէ՝ 9 հանէ . ան ալ 9

իըհանե : Անտաենը խաղցողը կիմանայ թէ 1 ի-  
նը հանեց : Աւ այսպէս 1 անդամ 4՝ կընէ 4 և 2  
ալ միտքը պահածը , կընէ 6 : Կըսէ թէ 6 է մըտ-  
քիդ բռնած առջի համրանքը :

## Ո-րիշ օրինակ :

Անենք [թէ] մէկը մտքին մէջը բռնեց 3 : Խաղ-  
ցողը կըսէ՝ թէ անոր կէսին չափ վրան դիր . ան  
ալ կըսէ՝ թէ լրման կէս ըլլար . խաղցողն ալ կէ-  
սին մենծ փայր դնել կուտայ , դր 2 . կըլլայ 5 . ու-  
ինքը 1 միտքը կըպահէ : Խտքը կըսէ խաղցողը  
որչափ որ եղաւ անոր կէսին չափ ալ վրան դիր . ան  
ալ կըսէ՝ թէ աս ալ լրման կէս ըլլար . անատենը  
խաղցողն ալ կէնէ կէսին մենծ փայր վրան զար-  
նել կուտայ , դր 3 , կըլլայ 8 . ու ինքը 3 միտքը  
դրգնչէ , զերէ առաջուց 1 ունէր միտքը պա-  
հած : Հիմա խաղցողը որ ցուզէ գուրս ձգել տալ ,  
մէկալը կըսէ՝ թէ 9 ը չիկայ : անատենը կիմանայ  
որ 3 է մոտքի բռնած համրանքը . դր ան 3 ը միտյն ,  
որ խաղցողը կէս կէս աւելի ապաւն համրար՝ միտ-  
քը 3 պահած էր : ինչորէս իրաւ որ անանի է :

## Խ Ա Ն . Ծ :

Դիմումի նորմենուց առանց բան ի հարցընելու :

Անինի համրանք որ բռնէ՝ մէկը մտքին մէջը ,  
առաջ ըսէ՝ որ 3 ով բազմապատկէ , դր 3 ով զարպ  
ընէ : Խտքը ան բազմապատկածը կիսել տուր :  
Անկից ետքը ան կէսը կէնէ 3 ով բազմապատկէլ  
տուր : Աս բազմապատկածին մէջէն ինը ինը  
գուրս ձգել տուր առանց բան մը հարցընելու ,  
ինչվան ամենը հատնի . ու միտքդ պահէ , թէ  
քանի ինը կըլլայ , երբոր բոլոր ինները գուրս ձբ  
զել տաս . ետքը քանի ինը կըլլայ նէ , ան 2 ով

բաշ :

բազմապատկել , կամ երկու ղաթը ըրէ , ինչ որ  
կելը , ան է անոր մտքին մէջը բռնած առջի համ-  
ըանքը : Օ որ օրինակ՝ դնենք թէ մէկը մտքին  
մէջը բռնեց 8 : Ի՞ս 3 ով բազմապատկել տուր :  
Կըլայ 24 : Եշքը աս կիսել տուր , կըլայ 12 :  
Ենկից ետքը աս կիսածը նորէն 3 ով բազմապատ-  
կել տուր , որ կըլայ 36 :

Հիմա ասկից 9.9.էմ 18. 18 դուրս ձգել տուր , ինչ  
վանամմէնը հատնիու դու միտքդ պահէ թէ քանի  
ինը կըլայ բոլորը : Հոս 36 ին մէջէն ինսերը  
դուրս ձգել տասնէ , 4 ինը կըլայ ուստի 4 ը՝<sup>2</sup>  
ալբազմապատկել , կըլայ 8 . որ լըման անոր մըտ  
քին առջի բռնած համրանքն է :

Վ մա թէ որ առջի անգամ 3 ով բազմապատկե-  
լէն , թէք համրանք պառահի , որ չըլլար կէս ը-  
նել : անատենը կէսին մենծ փայը առնել առւր ,  
ու միտքդ 1 պահէ՛ , որ ետքը գիտնալու համրան-  
քին վրան զարնես : Օ որ օրինակ՝ դնենք թէ մէ-  
կը մոքին մէջը բռնեց 5 համրանք , որ դու չիս-  
գիտեր : Ի՞սաջ 3 ով բազմապատկել տուր , կըլ-  
լայ 15 : Եշքը աս կիսել տուր . մէկալը պէտք է  
որ ըսէ , թէ լըման կէս չըլլար . անատենը կէսին  
մենծ փայը առնել տուր , ու դու միտքդ 1 պահէ՛ .  
ան ալ կէսին մենծ փայը կառնու , ց 8 : Ի՞ս 8 ը՝

կէնէ 3 ով բազմապատկել տուր , կըլայ 24 :  
Հիմա աս 24 էն բոլոր ինսերը դուրս ձգել տուր ,  
պազը անգամ 18 հանել տալով , պազը անգամ 9 .  
ինչվան համրանք բռնօղը ըսէ թէ ինը չիկայ .  
ամա միտքդ պահէ թէ քանի ինը դուրս ձգել  
կուտաս : Հոս 24 էն 2 ինը միայն դուրս կըծդուն-  
ուստի 2 անգամ 2 , կրծէ 4 և 1 ալ միտքդ պահա-  
ծը կըլայ 5 . ուրեմն 5 է անոր մտքին համրան-  
քը : ինչպէս որ ստոյգ է :

Դարձեալ Գիտցիք Տառի համբանդը առանց բան  
հարցընելու :

**Ք**անի՛ համբանք որ բռնէ մէկը մտքին մէջը ,  
առաջ անչափ մը նալ վրան դնել տուր , ետքը ան  
Յ ով բազմապատկել տուր + աս բազմապատկա-  
ծին մէջը քանի 6 կայ նէ , այնչափ է մտքին համ-  
բանքը :

Օ ո՞ր օրինակ դնենք թէ մէկը մտքին մէջը բռնեց  
Ճ համբանք + անչափ ալ վրան դնել տուր , կը-  
լայ . 12 . Ետքը աս Յ ով բազմապատկել տուր ,  
կըլայ 36 :

Նիմա առանց բան հարցընելու անոր , թէ քա-  
նի՛ եղաւ , դու . 6 . 6 . կամ 12 . 12 . բոլորն ալ  
դուրս ձգել տուր + մինչև ըսէ ան թէ ալ չի կայ ,  
և դու միտքդ պահէ՛ , թէ քանի վեց եղաւ դուրս  
ձգածը . Ո նչպէս հոս 36 էն վեցերը դուրս ձգել  
առանքը : Խ նչպէս հոս 36 էն վեցերը դուրս ձգած վեցերը .  
ուստի մտքին համբանքն ալ վեց է կըսես :

Խ Ա Զ . Ժ Ա :

Դարձեալ Գիտցիք Տառի համբանդը առանց բան  
հարցընելու :

**Ի**ռաջ քանի համբանք որ բռնեց մէկը մտքին  
մէջը , անչափ ալ վրան դնել տուր . ետքը ան 5  
ով բազմապատկել տուր . ու ան բազմապատկա-  
ծը կիսել տուր : Կիսել տալէն ետքը , միացածին  
մէջը քանի 5 կայ նէ անչափ է մտքի բռնած համ-  
բանքը : Խ նորհամար առանց բան հարցընելու ա-  
նոր , թէ քանի՛ եղաւ . 5 . 5 . կամ 10 . 10 . կամ  
15 . 15 . դուրս ձգել տուր . մինչև բոլորը դուրս  
ձգել տաս . որ ըսէ՝ թէ ալ 5 չի կայ + և դու միտքդ

պա-

պահէ , թէ քանի հ կըլլայ դուրս ձգածը . անչափ  
է անոր մտքին համրանքը , Օ ո՞ր օրինակ , դնենք  
թէ մէկը մտքին մէջը բռնեց Դ համրանք : անչափ  
ալ դնել տուր , կըլլայ 14 : աս 5 ովլքազմապատկել  
տուր , կըլլայ 70 : աս ալ երբոր կէս ընել տաս ,  
կըմնայ 35 : Հիմա ասկից 5 • 5 • կամ 10 • 10 •  
կամ 15 • 15 դուրս ձգել տաս . կըտեսնես՝ որ Դ  
անգամ հինգ դուրս ձգած կըլլայ , ու կըհատնի .  
Ուստի դու ալ կըգիտնաս , ու կըսես անոր , թէ  
7 , է մտքավ բռնան համրանքդ :

## Խ Ա Պ - Ժ Բ :

11 - 30 ժող նաւլսայի , կամ ուրիշ 30 հար քան .  
15 ը սև ըլլայ . ու 15 ը ներմակ . ասոնց անանէ հար  
գաւ շարէ , որ ինը ինը համրելով ամին իններորդները  
դուրս չգես , ու միայն 15 սև ժողալերը դուրս Յըտ-  
ոմին , ու 15 ներմահները նոն :

Երբոր աս խաղը ուղես խաղալ , առաջ պատ-  
մութի մը պատմէ ասանկի : Կըսեն թէ մէկ ան-  
գամ մը մէկ պղտիկ նաւու մը մէջ 30 համբորդ .  
կար , ասոնց 15 ը քրիստոնէ էին , ու 15 հրէայ .  
Դամթան ծովան մէջը մէծ ալէկոծութի մը , ու  
փուռ թունայ մը եղաւ , անանկ՝ որ նաւուն տէրը  
կուղէր համբորդներուն կէսը յն 15 մարդ ծո-  
վը ձգել : Ի մա մտքին մէջը դրերէր , որ միայն 15  
հրէաները ծովը ձգէ , ու 15 քրիստոնեայքը ազա-  
տէ , ուստի վարպետութ մը անանկ կարգով սկսաւ  
շարել ան 30 համբորդը . որ կարգաւ համրելով  
մէկ՝ երկուք՝ մինչև ինը՝ միայն իններորդը ծովը  
կըճգէր . ետքը կէնէ կըհամրէր մէկ՝ երկուք՝ մինչև  
ինը , ու իններորդը ծովը կըճգէր . ասանկ ինչ-  
ովան 15 անգամ համրեց , ու միայն 15 հրէաները  
ծովը ձգեց , և 15 քրիստոնեայքը ազատեց : Ինոր  
հա-

Համար աս խաղը կըսունք իսաղ քիստնել , ու երեւ ։  
Նիմա կօւզենք գիտնալ , թէ ի՞նչ կարդաւ շարեց  
ան ՅՕ մարդը , որ միայն հրեաները դուրս ընկան ,  
ու քրիստոնեայքը աղատեցան :

Ուաջլաւ մը սերտէ աս ոտանաւորի պէս բանը :  
Օքսափիրս յերամէ աղատ վերբերէ շարս Գծեցեալ :

Ու բանին մէջը կան աս ձայնաւոր տառերը . ա .  
Է . է . ը . է . աս ձայնաւոր տառերուն կեօրէ շարէ .  
ՅՕ փուլը : Երբոր աէ՝ 1 փուլ գիր . Երբոր և է՝ 2  
փուլ գիր : Երբոր և է՝ 3 փուլ գիր . Երբոր ը է՝

4 փուլ գիր . Երբոր և է՝ 5 փուլ գիր :

Ու առաջ Ճերմակ փուլէն ըսկսէ դնել . մէկ ձայ-  
նաւորին Ճերմակ գիր , մէկալ ձայնաւորին սեւ  
Նիմա ըսկսէ շարել ասանկ . առջի ձայնաւորին որ  
ը է՝ գիր 4 Ճերմակ . Եկդն որ է է՝ գիր 5 սեւ . Եր-  
բորդն որ է է՝ գիր 2 Ճերմակ . ասանկ ամեն ձայ-  
նաւորներուն կեօրէ շարէ փուլերը :

○○○○\* \* \* ○○\* ○○○\* ○ \* \* ○○\* \* \* ○ \* \* ○○\*

Ուանկ շարելէն ետքը՝ ծայրէն ըսկսէ համրել մէկ  
երկուք իրեք և՛ , ինչվան ինը՝ . ան իններորդը  
դուրս ձգէ . ետքը ասանէն կէնսէ ըսկսէ համրել  
մէկ երկուք և՛ ինչվան ինը , ան իններորդն ալ  
դուրս ձգէ . ասանկ պտրտէ համրելով ինչվան 15  
անգամ . ու դուրս ձգածներդ մի համրել և կը-  
տեսնես օր միայն 15 սեւ աստղաձև կետերը , դր  
փուլերը դուրս կընին . ու 15 կլօրները , յու Ճեր-  
մակ փուլերը կըմնան :

Խ. Ա. Պ. Ճ. Դ. Պ. :

Դժայիր , թէ յանի՞ ոռող իս մէկ երեսին Ջջը .  
ի՞նչ գրի ո՛ ըլլայ :

Պանենը թէ մէկ գլուխ երեսին տաղը 31 է . և  
խազ .

խաղցօղը չի գիտեր: Առաջ պէտք է երեսին տողը  
համփել տալ, ու ամմէն իրեքները դուրս հանել մին  
չե վերջը. ետքը երբար 3 չի մնար. թող լսէ,  
թէ քանի տող եւելցաւ, դու կամ 1. կամ 2. թէ  
որ 1 եւելնայ, դու մէկ կողմը գրէ 70. թէ որ  
2 եւելնայ, երկու 70 գրէ. դու 140. թէ որ հիշ բան  
չեւելնայ՝ հիշ բան մի՛ գրեր, վաս չունի: Ենիդ  
նորէն համրել առւր, ու ամմէն հինկերը դուրս հա  
նել առնւր; ետքը բանի տող օր կըմնայ, լսել տուր:  
թէ որ 1 տող եւելնայ 21 գրէ մէկ կողմը. թէ  
որ 2. կամ 3. կամ 4 եւելնայ. անշափ անդամ  
21 գրէ. Ենիդ՝ նորէն համրել առնւր ու ամմէն  
եօթերը դուրս հանել առնւր. ու վերջը բանի տող  
օր կեւելնայ՝ լսել տուր. թէ որ 1 եւելնայ 15 գրէ  
մէկ կողմը. թէ որ 2. կամ 3. կամ 4. կամ 5.  
կամ 6 տող եւելնայ, անշափ անդամ 15 գրէ:  
Հիմա ան 31 տողը 3 ով համրել առնւր, կեւելնայ  
1. դու մէկ կողմը գրէ. 70. Ետքը 5 ով ալ համ  
րել առնւր, կեւելնայ 1: ուստի գրէ 21:

Ենիդը 7 ով ալ համրել առնւր, կեւել-	7 0
նայ 3: ուստի գրէ իրեք 15: դու 45:	2 1
Ենիդ ետքը գումար ըրէ ան մէկ կող-	4 5
մը գրածդ. որ կըլլայ 136: Են 136 ը	1 3 6

բաժնէ. 105 ին վրայ, դու բանի 105 կայ  
նէ հանէ անկից. ետքը ինչ որ մնայ, ան է մէկ  
երեսին տողին համրանքը. Ուստի թէ որ 136 էն  
հանես 105. կըմնայ. 3 որչափ սր երեսին տողն է: Են  
մա աս պէտք է պիտնալ, թէ որ 105 էն սրա-  
կաս ըլլայ գրածներդ. անատենը պէտքը չէ հա-  
նել բան. ինչ որ կըլլայ, ան է երեսին տողը:  
ինչպէս ըսենք թէ 2 է տաղ ըլլայ: 3 ով համրես  
բան չեւելնար. 7 ով ալ համրես բան չեւելնար.  
միայն 5 ով համրես. 1 կենելնայ. որ պիտի դնես

21: ան է երեսին տողը:

Արդյունած հաւեկիլներուն համբանչը գիտնալու ,  
վերէ խռովնուն է:

**Պ**ոս դնենք զիպուած մը , որ կըպատահի մէկ  
զեղացիի մը : Աս գեղացին սէփէթ մը հաւկիթ  
լըցուցերէ , կըտանի ծախսելու . ճամկան մէկ անըզ  
գամ մարդ մը կըզարնէ ասոր , սէփէթը վար կը-  
ձգէ . ու բոլոր հաւկիթները կըկոտրտէ : Անատե-  
նը ողորմելի գեղացին կըսկսի լալ . ու հաւկիթ-  
ներուն փաբան կուզէ :

Կըհարցընեն իրեն , թէ քանի՞ հաւկիթ էր ամմէ-  
նը . ան ալ կըսէ չեմ գիտեր քանի էր : Վիայն աս  
գիտեմ , որ երբոր իրեք իրեք կըհամրէի , 2 կե-  
չելնար . հինկ հինկ ալ որ կըհամրէի , 4 կենել-  
նար . եօթը եօթը կըհամրէի , հիշ բան չեր ենել-  
նար .

Աս կընաս գիտնալ վերի խաղին կանոնով . առաջ  
3 ով որ կըհամրէր , 2 կենելնար . դու գրէ մէկ  
կողմը 2 անգամ 70 . յթ 140 . ետքը 5 ով  
ալ համրելով , 4 կենելնար , գրէ 4 ան-  
գամ 21 . յթ 84 . ամա 7 ով համրելով  
բան չեր ենելնար , բան մի գրէր : Ետ-  
քը ան գրածներգ գումար ըրէ , կըլլայ

224 :

1	4	0		
	8	4		
		2	2	4

Հիմա ասկից հանէ 105 , կըմնայ 119 . ուստի կո-  
տրտած հաւկիթները լըման 119 հաւկիթ է ե-  
ղեր , զերէ 14 համրանքէն զատ՝ ( որ խիստ քիչէ , )  
մինչեւ 119 ը չի կայ ուրիշ համրանք մը , որ իրեք  
իրեք համրելով՝ 2 ենելնայ . հինկ հինկ համրելով  
4 ենելնայ , ու եօթը եօթը համրելով՝ հիշ բան  
չենելնայ : Ամա թէ որ կոտրտած հաւկիթները  
երկու հարիւրի չափ երևնայ , ( որ խօլայ կիմաց-  
ուի ) . անատենը 119 ին վրայ աւելցուր 105 , որ

կըլլա

կըլլայ 224, թթ վերի գումար ըրած համբանքը .  
և ստոյգ անչափ հաւկիթ եղած պիտի ըլլայ .  
զէրէ 119 էն մինչև 224 ը ջիկայ ուրիշ համբանք,  
որ իրեք իրեք համրելով՝ 2 եւելնայ, հինկ հինկ  
համրելով՝ 4 եւելնայ . ու եօթը եօթը համրելով՝  
հիշբան չեւելնայ :

## Խ Ա Հ . Ժ Ե :

Պահոցի՞ր թե քանի՞ աղաւնի հեցելէ 100 որդ թէր-  
ոի վենին վրայ :

Մէկ սանդուզ մը, թթ մէրտիվէն մը կար, որ  
100 ոտք աւնէր . առջի ոտքին վրայ նստերէր 1  
աղաւնի . եկդին վրայ 2 աղաւնի . երդդին վրայ  
3 աղաւնի . ջրդդին վրայ 4 . այսպէս ամմէնուն  
վրայ նստերէին մէկ մէկ աւելի մինչև հարիւր  
ոտքին վրայ նստերէին 100 աղաւնի . հիմա դիտ-  
ցիր թէ քանի՞ աղաւնի կար ան 100 ոտք մէրտի  
վենին վրայ : Ի՞ս դտնելու կանոնը կայ տպած  
գրաբառ թուաբանուն մէջը . ինչպէս ասոր նման  
ուրիշ օրինակ ալ դրած է գիրտ . թ . կարոնած . թ .  
թւ . թ . ինտէր . թ . Ի՞մա հիմա աս այսպէս կրնաս  
դտնել : Ի՞ս աջի 1 աղաւնին, վերջի 100 ին հետ  
գիր, կըլլայ 101 . Լատքը միջինով թթ 50 ով բազ-  
մապատկէ զան 101 . կըլլայ լըման 5050 աղաւնի,  
որ նստած են ան 100 ոտք մէրտիվէնին վրայ :

## Այաղ վերջին :

Վարդ մը ունէր 30 ոչխար . հրամայեց որ 3 օրը  
մորթեն ամմէնն ալ . ամա անանկ որ 3 օրն ալ .

թէք թէք մորթընի :

Հիմա գիտցիր, թէ օրը քանիկան սիտի մոր-  
թեն, որ ըլլայ թէք, ու 3 օրը 30 ալ մորթեն .  
Ի՞ս անկարելի է, թէ ըլլայ . մէկը որ մատածէ ա-  
սոր վրայ, հիստակ գիտէք . ծիծաղելի կըլլայ :

ՅԵ. Ե.Ա.

## Յ Ե ՞ Ե

Պլանոց և յօդունածոց :

Թ Ո Ւ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ւ Ի Ն

Համառ.օտ :

- Պ է լ .** Ի՞նչ է թուրաբանուիլը, և ո՞րն է  
անոր գլխաւոր մասունքը : 5
- Կանոն երկան համբանքին նշանա-  
կուիլը ըսելու :
- Յօդ . ա .** Ի՞նչ է գումարը, ո՞ր մէմը . և ի՞նչ  
պէս պէտք է գումար ընել, 10
- Փորձ՝ ո՞ր թէրազի գումարին : 12
- Ի՞նչպէս պէտք է գումար ընել, եր  
բոր խոշին հետ փրյ, ու ստակ  
կըլլայ, կամ հօխային հետ տրէմ  
կըլլայ, կամ ասոնց նման խոշոր  
ու մանտր բան մէկտեղ կըլլայ : 14
- Յօդ . ը .** Ի՞նչ է հանումը : ո՞ր մէսնաթը, կմ  
ըրքման . և ի՞նչպէս պէտք է հա  
նումն ընել : 17
- Փորձ՝ ո՞ր թէրազի հանման : 20
- Ի՞նչպէս պէտք է հանումն ընել, եր  
բոր խոշին հետ փրյ, ու ստակ  
ալ կըլլայ, կամ ասոր նման խո-  
շոր ու մանար բաներ մէկ տեղ  
կըլլան : 21
- Յօդ . դ .** Ի՞նչ է բաղմապատկուիլ, ո՞ր զար-  
պը. և ի՞նչնդ պէտք է բջմապատկել : 23
- Լողիւսակ պիւթագորեան : 25
- Փորձ՝ ո՞ր թէրազի բջմապատկուե : 29
- Լողիւսակ եօթնովլ փորձի : 31
- Ի՞նչպէս պէտք է բաղմապատկել ;  
եր

- Երբոր խռշին հետ վիլյ, ու ստակ  
կըլլայ, կամ ասոր նման մանտր  
ու խոշոր բաներ կըլլան . 33
- Յօդ . Շ : Ի՞նչ է բաժանումը . ց թաքսիմը .  
և ի՞նչն պէտք է բաժնումն ընել . 36
- Հարկաւոր գիտնալու բան բաժան  
ման, ց թաքսիմ հիսապին : 43
- Կարձկերպով բաժանումն ընելու : 45
- Փորձ բաժանման՝ ց թէրձիպէ թաք  
սիմէ : 48
- Ի՞նչն պէտք է բաժանումն ընել,  
երբոր խռշին հետ վիլյ ու ստակ  
կըլլայ, կամ ասոր նման մանտր  
ու խոշոր բաներ կըլլան : 49
- Փորձ՝ ց թէրձիպէ բաժանման ա-  
սանկ համբանքներուն : 53
- Յաւելումած : Ատըիներու վրայ հիսապ : 53
- Գլ : Իսոր, կմմանտրած համբանքնե-  
րուն վրայ : 58
- Յօդ . Թ : Բանի կերպ կտոր կրլայ : 60
- Յօդ . Ք : Կանոն դիանալու, թէ ի՞նչն երկու  
կտոր մէկ մէկու հետ հաւասար,  
կամ անհաւասար են : 61
- Յօդ . Դ : Կանոն ամբողջները, ց պիւթիւն-  
ները կտոր ընելու, ու կտորնե-  
րը ամբողջ ընելու : 63
- Յօդ . Դ : Կանոն դարձրնելու շատ բախամով  
կտորը քիչ բախամի վրայ : 64
- Յօդ . Ե . Կանոն կտորները մէկ մէկու նման  
ընելու : 67
- Յօդ . Շ : Կանոն կտորները գումար ընելու : 69
- Յօդ . Ֆ : Կանոն կտորները հանելու մէկը  
մէկալէն, ց ը քմա ընելու : 72
- Յօդ . Շ : Կանոն բազմապատկելու, ց զարդ  
ընե-

Ա Ա Ա - Ա Ա Ա

ընելու կտորներուն համրանք-	
ները :	75
Յօդ. թ. Այնոն բաժնելու , որ թափսիմ ընե-	
լու կտորներուն համրանքները :	77
Գլ. Գրամիչառաբանուն կանոններուն վրայ :	80
Յօդ. ա. Ի՞նչ է կանոն համեմատուել , կամ	
կանոն իրեքի :	80
Պարզ ու շիտակ կանոն համեմա-	
տուել , որ կանոն իրեքի :	81
Փորձ որ թէրազի առ կանոնին :	89
Շաղադրեալ , ու շիտակ կանոն հա-	
մեմատութե :	90
Պարզ ու խոտորնեն կանոն համե-	
մատուել , որ թէրս կանոն իրեքի :	93
Բազմապատիկ կանոն իրեքի :	96
Յաւելուած : Դնելու ու ծախսելու հիսապնե	
րուն վրայ . ու ըստըկի շահի վրայ :	109
Յօդ. թ. Այնոն ընկերուել , որ օրթամսուել :	113
Յօդ. դ. Այնոն յարակցուել , որ կանոն խառ-	
նած բաներուն :	117
Յօդ. դ. Այնոն դրուել , որ կանոն համրանք	
դնելու :	122
Կանոն մէկ համրանք դնելու :	122
Կանոն երկու համրանք դնելու .	127
Յաւելուած . Խելացի խաղեր խաղալու հի-	
սապավ , կամ բախամով .	140



Հիմնական  
համրանք



ՀԻՄՆԱԿԱՆ  
ՀԱՄՐԱՆՔ

ԵՐԵՎԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ

1929 Փ. 10

Днекандар

Днекандар



1863 года 220 Июня

Избраны

Приемы

Члены

Аббасов зеленые  
Лиственница

25 Sept 91 - 1923

24/6816/288

48

701

192

496

1992

4

0%

yellow 6

Dried 9

yellow 6

Dried 1

yellow 6

yellow 6

yellow 6

Հայոց պատմություն

Գիրքը Ենթարկված է ախտահանուման  
----- 1942 թ.

11

10

9

8

